



ՀԱՅԱՍՏ

Կ. Ա. Մ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉԻ

ԶՈՒՄՐՁԱԲԱՆՈՒԹԵԱՆՑ

Տ. Գ. ՓԱՓԱԶԵԱՆ

ՀԱՏՈՐ Բ.

معارف تقارت چلیه سنك ۹۵۵ نومروی رخصتنامه سیاه طبع اوئشندور



Կ. Պ Օ Լ Ի Ա

Տ Պ Ա Գ Ր . Գ . Պ Ա Ր Ա Շ Ա Լ Ե Ա Ն
(Արամեան)

—
1886






Այս անգամ ՀՆՉԱԿ իւր փոքր եղբօր ԲՈԺՈԺԻԿԻ
տրամադրութեան տակ կը դնէ լրաբեր եւ լրատա
սուրհանդակ մը, եւ որովհետեւ այս սուրհանդակին
պատասխանատուն ԲՈԺՈԺԻԿԻն Է՝ ուստի նորա ա-
նունն ալ ԲՈԺՈԺԻԿ դրուեցաւ :

ԲՈԺՈԺԻԿ թէ աս եւ թէ ի զաւառս ՀՆՉԱԿԻ
կողմանէ դրկուելիք նամակները ամենայն նօդու-
թեամբ հասցէներուն պիտի յանձնէ . նոյնպէս ՀԸՆ-
ՉԱԿԻ ուղղեալ նամակները եւ մէկ բանիներէն
դժուարն զանձնէլի բաժանորդագին տասը դահեկա-
նի ՊԱՏԿԱՌԵԼԻ գումարը (Երէ վեարե՞ն) ամենայն
խնամօք պիտի պահնէ իւր ՔՅ-ՎՃԻԿԻն մէջ, զոր երբեմն
իբր պայուսակ պիտի զործածէ : Սիփողական պա-
րագայից մէջ հեռագրեր ալ պիտի զարնէ: ԲՈԺՈ-

ԺԻԿ կը յայտարարէ նաեւ թէ՝ իւր ՔԵ-ԼՇՀԻՆ մէջ
չպիտի ընդունուին այնպիսի գրուրիւնն՝ որք մոլու-
րիւնը ձաղկելու նպատակաւ անձնականուրիւնը կը
հարուածեն, զի անոնց տաղտկացուցիչ ձայներէն
չեն ախորժիր ոչ ՀՆՉԱԿ եւ ոչ ալ իւր Ընթերցող-
ները :

Այս յայտարարուրենէն ետք ահա ԲՈՃՈԺԻԿՐԱՍ պայ-
մանագրի իւր առաջին պարտականուրիւնը ի զործ
կը դնէ, ՀՆՉԱԿԻ պատուարժան բաժանորդաց ներ-
կայելավ Բ. Հասորին համար անդորրազիրներ՝ որոց
փոխարենը ՔԵ-ԼՇՀԻՆ մէջ խնամօֆ պահել եւ բերելու
համար պատրաստ կեցած է :





Կ Ն Մ Ւ Տ Ւ Տ Տ Ր

Խնդիր է գիտնալ թէ այս վորձանաւոր
աշխարհիս մէջ ապրուստ ճարելու համար
մարդս ո՞ր գիտութեան աւելի պէտք է հե-
տեի, գպրոցի՝ գիտութեան թէ շուկայի գի-
տութեան, այսինքն մարդս իւր մոքին գիտ-
ցածն ընելու է թէ որտին ուղածը : Այս մա-
սին առակ մը պատմենք, որոյ բարոյականը
Հնջմակի կը մնայ հոչակել և խօսիլ իւր ըն-
թերցողներէ ոմանց ականջին այնքան ուժով
որ կամ խանան և կամ խելտփոխն :

Քաղաքի մը մէջ մարդ մը կար, արհեստով
կղմինար (Քերմար) դարձնող, այս մարդը կապ-
րէր գոհ իւր վիճակէն, և կերեի թէ այդքա-
ղաքէ մարդիկ իրենց գլուխներն ալդարձնելու
ու փոխելու պէտքն ունին եղեր, որ թողեր
են այդ մարդուն այդպիսի աննշան արհեստէ
մը օգտուիլ և գոհ ալ մնալու::

Օր մը այս մարդն իր տղուն կըսէ, «զա-
ւակս, ես զըեզ մեծցուցի, գպրոց դրի, ուս-

մունք առիր , շատ մը լեզուներ սորվեցար
ամեն բան գիտես , ալ ի՞նչ պակաս է քեզ,
փա՛ռք իմ բաղդիս , խիկարի լեզուէն , սատա-
նայի խելքէն ալ կը կը հասկնաս , հիմա ես
որ քեզի այսափ բարիք ըրի՝ աղաչանք մը
ունիմ , ես հայրենիք պիտի երթամ , կուղեմ
որ դուն իմ տեղս բռնես մինչև դամ , ծու-
խերս չի փախցնես , շատ քիչ ժամանակ պի-
տի ընես , այնուհետև քեզ ըրած բարիքներս
հեշտ կընեմ , աղատ ես , ուղածդդ ըրէ աշխար-
հիս երեսը , ահա ծխացոյցս ալ քեզ կը
յանձնեմ որ ծուխերս ճանշաս եայլն »

Տղան , շատ աղէկ , կըսէ , և հայրը կը մեկ-
նի կերթայ :

Օր կանցնի , ժամանակ կանցնի , հայրը կը
վերադառնայ , տղէն չնորհակալ կըլայ ու-
գործը ըստ տուաջնոյն ինք կստանձնէ : Անձրի
կուգայ՝ զինքը կանչող չիկայ , ձիւն կուգայ՝
նորէն կանչող չիկայ , փոթորիկ կելլէ՝ նորէն
կանչող չիկայ , վա՛յ իմ մեղքիս , աշխարհք կը
կործանի՝ նորէն զիս կանչող չիկայ , կըսէ մոռվի
և այսպէս բաւական մոռմտայէ յետոյ կը յա-
ւելու , «մի՛ գուցէ տղաս պակասութիւններ
գործած և ծուխերս վշտացուցած ըլլայ , հաս-
կնամ իրմէն» , ուստի կըկանչէ ու կըսէ «տղա՛ս

ես քեզի այնչափ լեզու սովորեցնել տուի որ-
պէս զի խէր մը տեսնեմ, խանութո քեզի
յանձնեցի որ ծուխերս աւելի շատնան, բայց
հիմա եղածն անդամ չիկայ, ա՞ս է ուրեմն
քեզ այնչափ ուսմանքներ առնել տալուս շը-
նորհքը, ինչո՞ւ հիմա իմ ծուխերէս չեմ կան-
չուիր, անոնց արգեօք բա՞ն մը ըրեր ես,
կամ ինտո՞ր անոնց զործին նայեցար :

— Հայր իմ, ես ի՞նչ ըրած պիտի ըլլամ
անոնց, անձրեսո կամ ձիւնոտ օր մը նմանա-
պէս վորմորկալից օր մը կանչուեցայ այս կամ
այն տեղէն, տանիքն ելայ նայեցայ որ
ծակ կղմինար դրուած կայ, նետեցի դայն,
տեղը նոր մը դրի, այսպէս ամենն ալ վոխե-
ցի, ալ առկէ աղէկ ի՞նչ բան կընայի ընել :

— Դաս, վա՞խ օղուլ վա՞խ, կը դոչէ հայ-
ըը, քա՞ը գլխիդ, թէ որ գուն մարդ ըլլա-
յիր ու գլխիդ մէջ ալ կտոր մը խելք ունե-
նայիր, կընայիր հասկնալ թէ՝ այդ ծակ կըդ-
մինտըներն էին մեր շահուն աղբիւրը, այսինքն
մեր արհեստին գաղտնիքը, վասնզի այդ ծակ
կղմինարները վոխելու համար պէտք եղած-
ատեն արհելքէն արհմուտք, հիւսիւսէն հա-
րաւ կը տեղափոխուին չէ թէ վողոց կեր-
թան . վասն զի երբ տանիքէն վար իյնան,

մենք ալ, մեր շահն ալ, մեր արհեստն ալ,
մեր էսնափն ալ, դուն ալ եսալ վաղոցը կըյ-
նանք» :

Այս առակեն սա կը հետևի որ՝ աշխարհիս
մէջ ապրելու համար միմիայն դպրոցական
լեզուէ այն է զիտնականութեան լեզուէն
հասկնալ պէտք չէ, այլ շուկայի լեզուէն այ-
սինքն առեւտրական լեզուէն ալ հասկնալ
պէտք է :

Դ. Վ.

Պարո՞ն, պարոտքերնիդ ե՞րբ պիտի վճռորէք.
սպայմանաժամանուլը անցաւ.

— Ես անցնելը չի տեսայ, ուստի քանի որ տ-
ուանց ինձմէ հրաման տանելու անցեր գացեր է՝
այսուհետեւ ես ալ իր անունն անդամ բերանս չը
սպատի առնում:

— Ի՞նչ կըսես եղբացր, կատակը մէկդի, միթէ
մեզի պարտք չունի՞ս.

— Ոչ,

— Ոչ մի՛, է աս մուրհակը քուկդ չէ՞.

— Ի՞նչ զարմանալի մարդ ես եղեր եղբայր, ես
կուտ մը չունենալէս ետքը, տուած մուրհակս
քանի՞ կուտ կընէ :

Երկու մուրացկան.

— Կուզեմ որ չէ չըսես Մարկոս աղբար, աղ-
ջիկս քու տղուդ հետ կարգել կուզեմ. չիւնքի
տղադ ալ էրէյի պինտ երէս բան մնէ. քարէն
վաստէն հացը կը հանէ :

— Ե ի՞նչ պիտի տաս նայինք տղուս :

— Վէզիր խանի, պէօյիւք եէնի խանի օտաներս
տղուդ կուտամ. մէյ մնալ ես ան կողմերը մու-
րալ չեմ երթ ար :

Թ Ա. Տ Ե Ր Ա Կ Ա Ն

Ա Ն Կ Ո Ւ Տ Ի Հ Ա Ն
Կ Ա Մ

ԿԵՆԳՈՒՆԻ ՊԱՏԿԵՐ (Թ.Ա.ՊԼ.Օ ՎԻՎ.ԱՆ)

ՆԵՐԿԵԱԼ ՔԻԹԵՐՈՒ

Բ Ա Խ Ա Վ Ա Ր Ե Ր Ա Յ Ա Շ Ա Ր Ե Ր Ա Յ Ա Շ

Առաջին անգամ ներկայացեալ զիւերային
հիւսներու խմբի մը կողմանէ .

Հանդիսատես ժողովուրդք , գիւղացիք , արք եւ
կանայք , դիշերազգեստով պատովներ . ասդին ան-
դին բոկոտն վազով տղաքներ . չէյիրահքնիք , թիւ-
թիւննիք , էրիկնիք , պէքճնիք եւն . եւն :

Ն Ա Խ Ա Վ Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն :

Տեսարանիը զիւղի մը նորակառոյց զբօսա-
րանին պարտիզին շուրջը կը ներկայէ . Թէև
պարտիզին մէջ թատերական ներկայացումներ
կը տրուին մտից տօմսակագինն ամեն կարգի
ժողովրդեան գիւրամատչելի ըլլալու պայմա-
նաւ՝ բայց կը գանուին եղեր կարգ մը մար-
ակ , ալիինայք և օրիորդք , որք մուտք չվճա-
րելով հանդիսատես ըլլալու և թատրոնին ախ-
րով . . . քիչ վնաս չի պատճառելու համար հիւս-
նական խումբ մը կը կազմեն ու պարտիզին
շրջապատը պուռզու և քէսէրներու միջոցաւ
կը ծակծկեն :

Այս գործող պահպաներու և ժեւէբներու յառաջ բերած թըխըռ թըխըռ ձայներն ներսէն առնողներ կարծելով որ մկները ճամբայ բանալ կաշխատին՝ զանոնք վախյնել ու փախցնելու մոօք գաւազաններով պատերուն կը զարնեն, բայց այս կարծեցեալ մկները դաւազաններու ձայնից արձադանքը մարելուն պէս նորէն կ'ոկսին թըխըռ թըխըռի : Վերջապէս թատրոնի շրջապատին վրայ հաղարաւոր ծակեր և ճեղքուածքներ կը բանան: Թատրոնին խեղճ վարձակալը տեսնելով որ յորդոր և աղաչանք անօդուտ են այսպիսեաց, գիտնալով նաեւ թէ հիւսներու այս խմբին յարձակումէն ազատ պահելու համար շրջապատը ութը տառը պահնորդի յանձնելն ալ անօդուտ է, զի թէ պիւտճէն չեր ներեր և թէ երկուստեք կռիւ ծագելով ներկայացումը պիտի խավաննուէր, ուստի յուսահատ դիշեր և ցերէկ կը մոտածէր :

Կերեի թէ վարպետորդի մը առ մարդուն խղճալով առանց անոր բան մը ըսելու՝ գիշեր մը ուշ ժամանակ (ներկայացումը սկսելէ առաջ) շրջապատին վրայ բացուած ծակերը քաթռանով կ'օծէ :

Բանոօմիմային վարագոյը հիմա է որ կը բացուի :

Ժամը երեքն է . թատրոնին նուագարանը
կ'սկսի եղանակել , այս ձայնէն հիւսներու
խումբը իրար հրմշտկելով շրջապատին ծակե-
րուն կը մօտենան , այլ մթութենէն չտեսնե-
լով քաթռանը քիթերնին բերաննին ներկուե-
լուն պէս՝ ետ կը փախչին :

Կարծեռ այս տեսարանին փայլն աւելցնելու
համար ահա մայթապ մը կը վառի , որուն լու-
սովը կը տեսնուին քիթերնուն ծայրի դրոշմեալ
քաթռանը մարրել աշխատող պարոնայք , տիկ-
նայք և օրիորդք :

— Քա աս ի՞նչ է . քիթիս ծարը բան մը
պուլաշմիշ եղաւ ամա . . .

— Վո՞ւյ իմս ալ եղաւ . մաճո՞ւն է ի՞նչ է ,
սա մարհըմագ տո՞ւր .

— Ի՞նչ ալ դէշ կը հոտի , քուրո՞ւկ , որբած
վախտըդ տահա էվէլ եայըլմիշ կըլլայ կոր .

— Նէ՞ տէմէք օլսուն , պու նէ՞ խաղքու-
թիւն շէյ տիր . քալափա՞թ եէրինտէմիյիզ քի
հէրքէսին պու ընունու դիֆթէյօրլար .

— Զիֆթ տէյիլ տխպա՛ր , քաթռան տըր .

— Աճապ ինչո՞ւ քսեր են մոյըի՛կ ,

— Պէսողէլլի հավային տաքութիւնը կտրե-
լու համար :

Ոմն ՚լ հանդիսականաց . — Հավային տա-

Քութիւնը կտրելու համար չէ՝ այլ ձեր քիթերը առ պատին վրայի ծակերէն կտրել տալու համար է. (Բարձրաձայն ծիծաղք).

— Մեղայ ալ օյին չի դտան աէ հիմա աէ ա՞ս հանեցին.

— Մայրի'կ, իմին քիթիս վրայ ալ եղաւ,

— Սրբէ եավրում սրբէ, ամա պուղուն խայիպ չընես :

— Սրբեցի ամա՝ հոտը չելլար կոր.

Ոմն. — Պուղատան դրէք.

— Եյ ասիկայ մենծ թէրպիյէսիզութին է, մեղայ, պէլքի վախիթ չունիմ փարայով սէյիր ընելու, սուսիկ բուսիկ եկեր սա առալընէն կընայէինք կոր, ա՞ն ալ շատ տեսան :

— Ա՛խ, պու իշի էտէնի պիր պուլսամ՝ շուքէսէրին սաբըյըլա քաֆասընը գըրարըմ,

— Քա՛ աղջիկ, քէսէր կըսեն կոր, կէնէ քէսէրնիս խայիպ չընենք .

— Քեղի բան մը ըսե՞մ քուրուկ, երեսի ջրով հայտէ տեղերնիս երթանք, ալ համը փախաւ, բանտօմինան նայինք ըսելն իրէն մենք բանտօմինա եղանք, ասոր խօլայ ճամբան՝ Յնոցը տալով սէյիր ընելն է :

— Իրեքնոցն ալ կը տրվի՝ մի եա,

Ոմն. — Կուղես նէ, չէնէ առնդ նստէ, աս գիշեր քիթդ խաթռանով պօյտամիշ ըըին

եա՛, վլազն ալ քէղապով երեմին աշկդ առ
տէ՝ կէնէ եկուր .

— Քալեցէք նայիմ, քէսէրը պուղուն չի
մոռնանք :

Սոյն գէպէն աակաւին անտեղեակ մէկ
քանիներ կը մօտենան ասոնց .

— Ե՛ ճահըմ, քիչ մը ասդին եկէք, մենք
ալ պիտի սէյիր ընենք,

— Հրամմեցէք, դուք ալ քիթելնիդ պօյա-
լամիշ ըրէք :

Սիդաճեմ օրիորդ մ'ալ, որ երկու խօսքին
մէկը «Ան ալ իր կամքէն կախում ունի .» բա-
ռերը կրկնելու վարժեցուցած էր բերանը՝
քիթը ներկուելէն սասաիկ զայրացած՝ կը դո-
չէր. «Ո՞հ, այս ի՞նչ խայտառակութիւն է,
միթէ ամեն մարդ ազատ չէ ուղածն ընելու,
ըստ որում ինքն իր կամքէն կախումն ունի,
ինչո՞ւ արդելք կըլլան մեզի ներս նայելու
համար, ինչո՞ւ կը ներկեն մեր քիթը որ իր
կամքէն կախումն ունի . ուզողը թատրոն կը
մտնէ չուղողը չի մտներ, վասն դի ինքն իր
կամքէն կախումն ունի, քիթ ներկելս ի՞նչ
պիտի ըլլայ, քիթ մը՝ որ ազատ է, և իր
կամքէն կախումն ունի :

— Ա. Քէրիմ աղջիկո, քէք աղւոր ըսիր . քիչ

մը քիթիդ մէջէն խօրաթելուդ համար աղեկ
մը չիհասկցայ ըստածներդ ամա՞ էյ բէք աղւոր
ըսիր . մեղա՛յ, քիթ պօյալամիշ ընելս ի՞նչ
պիտի ըլլայ , ամեն մարդ իր քէֆին չէ^o մի:

Դիշերազգեստով պատող պարոն մը.—Ա-
նանկ է մարիկս , ամեն մարդ իր քէֆին է ,
մարդ չի խառնուիր , անոր պէս աս խաթռուա-
նին ալ քէյֆին է եկեր տէ իշթէ ձեր քիթէն
կախուեր է , մարդ չի խառնուիր :

Օրիորդ ինքն իր կամքէն կախումն ունին .—
Ըսի՝ և դարձեալ կըսեմ , ամէն մարդ ինքն
իր կամքէն կախումն ունի . շատ անվայել
բան մ'է այս ըրածնին , մեր հանգստութիւ-
նը այսպէս տակնուվրայ ընե՛լ , երբէք չմտա-
ծելով թէ մարդս աղատ է և ինքն իր կամ-
քէն կախումն ունի :

Զէյիրաէքճին. — Ներեցէք աղնիւ օրիորդ ,
իրաւ էք թէ դուք ձեր կամքէն կախումն
ունիք , այլ կը կարծէք թէ մինակ դո՞ւք ձեր
կամքէն կախումն ունիք , յիշեցէք որ անկու-
տիաբար հանդիսատես ըլլալու համար պատ-
ժակողներու քիթերը քաթռանով օծող անձն
ալ՝ ինքն իր կԱՄՔէՆ կԱԽՈՒՄ ՈՒՆԻ : (Ուժ-
գին ծափահարութիւնք , պուալօ՛ , պուալօ՛ ,
չէյիրտէքճին ի տե՛ս , կրկնութիւն):

Ծափահարութեանց ձայներէն թատրոնին
հսնդիսականք գուրս կը վազեն այս բանտօմիւ-
մային ալ ականատես ըլլալու համար : Կէս
ժամէն ամբոխը ցրուած էր : Խաթուն մը նոյն
դիշերը երազին մէջ այս գէտքը տեսնելով՝ հե-
տեւալ առաւօտ երազահանը թղթատել առաջ
իր ինքն իր կամքէն կախում ունի անուն թո-
ռանը՝ հետեւալ մեկնութիւնը կարդաց :

Մեկնութիւն երազի .

Երազն է խիստ ծաղրելի , ինքն իր կամ-
քէն կախում ունի , թերևս վեց եօթը օրէն
նորէն կատարի , զի ան ալ քիթերնին ներ-
կուիլը ուղղողաց կամքէն կախում ունի : Որ մեր-
ձենայ շրջապատի թատրոնի՝ զգլուխ իւր փոր-
ձանքի հանդիպեցի , ծաղու մատնեցի , զի
իր խելքէն կախում ունի , զքիթն իւր քաթ-
ռանաւ ներկեսցի , որ ներկողին կամքէն կա-
խում ունի . և միջնորդութեամբ զրեխի որ
կոչի ինժեքսիօն ի Լատինարարաբառ՝ քէզապով
կամ սաճ եաղիով ալա՛ բազդընա հատոտելիքն
իւր խանձման լինիցի , զի սա ևս միայն իիք
ԿԱՄՔԷՆ ԿԱԼՈՒՄՆ ՈՒՆԻ :

ԱՊՈՒՆ ԵՒ ԱՇԽՈՅՃ

Զաւակս , այսօր նպարավաճառը կէնէ ստակ
ուզեց .

— Ծաբաթ օրը թող գոյ , ըսէիր .

— Անանկ ըսի , այն գնաց՝ ջրկիռը եկաւ .

— Անոր ալ շաբաթ եկու ըսէիր ,

- Անոր ալ անանկ ըսի՝ մստվաճառին ալ.
 — Աղէկ ես ըրեր.
 — Հացադործն եկաւ.
 — Շաբաթ օրը ըսինք ա՛:
 — Ես ալ անանկ ըսի, ցերեկը անտեսը եկաւ,
 չօճուխին համար դպրոցէն հաֆթալըլս ուզեր էին:
 — Հափթալըլս ըսածդ՝ շաբաթ օրերը կառնեն:
 — Ըսի նէ՝ 10 շաբաթական եղաւ ըսաւ, ան
 միջոցին կաղճին եկաւ, անանկ տռակեց անանկ
 առակեց քի
 — Բաթըռատըն ի՞նչ է, շաբաթնօրը թող գոյ
 բարսին առնէ.
 — Փայտավաճառի՞ն ալ տալիքէս եղեր.
 — Զաննըս քանի մը դրուշ կուզէ.
 — Աման զաւակս, ատ փորձանաւոր մարդուն
 ձեռքէն զիս ազատէ.
 — Մայրիկ, աս շաբաթու տմենքն ալ կը մաքրենք.
 — Ճաննըմ օրթտի, աս շաբաթու շըմէնաըֆէոին
 բիանքօ՞ն պիտի քաշուի.
 — Զէ, ինչէ՞ն հարցուցիր.
 — Սանքի աս պարտքերը հափթալըլսովդ մաք-
 րուելսւ բան չէ, մէյէր քի
 — Տուն անհոգ եղիր, շաբաթ օրը կը կար-
 գայլրենք.
 — Ամեն ատեն խօսք կուտաս՝ շաբաթը գալուն
 ալէս չունիմ կըսես.
 — Ասկէ ետքը չունիմին տեղը հաբաքա կըսեմ.
 — Հա ամա, անոնք ալ վաղը մեղի կըսեն հա-
 բարան.
 — Անհոգ եղիր դուն, անոնք ապուշ մարդիկ
 են, կէնէ կուտան.
 — Ապուշ են մի՛.
 — Անանկ է ետ, քանի որ աշխարհիս մէջ կայ
 ապառիկ առւող ապուշ մը՝ անսլատճառ իր կէմը
 պիտի գտնէ անկուտիաբար ուտող աշխոյժ մի՛:

Տ Ա. Տ Ե Ս Ա. Պ. Ի Տ Ա. Կ Ա. Ն

Նկատելով որ Լրագրաց միջոցաւ տարին մեկ քանի անգամներ Տնտեսագիտութիւնը կը քարոզուի ժողովրդեան՝ մարդասիրաբար (.) ,

Նկատելով որ տարւոյն 365 օրերն ալ ժողովուրդը անտնտեսագետ ընելու համար ոտքի , ձեռքի , մատի , զիլու և քրի հարգաբարեալ յորդորից ազդերով կը լեցուին այդ սիրեակները շարունակաբար՝ ԿՈՒՏԱՍԵՐԱԲԱՐ .

Հնջակ , այս հակասական ընթացքէն իւր ՀԵ-
քերցողներուն խաբուիլը ջուզելուն համար ԿՈՐՈՇԵ
Ճշմարիտ Տնտեսագիտական ազդեր հրատարակել
ԱՆԿՈՒԹԵՍԲԱՐ .

Ա.ՆԿՈՒԹԵՍԻ ԱԶԴ

ՄԻ ՆՈՐ ՊՕՆՄԱՐՇԵ
ԾԱԽԱԾԸ ԱԺԱՆ ԶԵ

Ա. Պայման .— Վաճառատանո մէջ ամեն
ինչ փոքր շահով , դուն հասկցիր լառշոր շահով
բոլորովին վստահութեամբ այսինքն աներկիւզ
ծախելու և յաճախորդաց քթին խնդալսւ
դրութիւնն բաճարցակ է :

Բ. Պայման .— Այս վաճառատանը մարդ
խաբելու մէջ ամենէն մեծ , ամենէն լաւ կազ-
մակերպեան , ամենէն ազէկ կարգադրեալն է

և այս տեսակետով խարեբայութեան նշանաւորագոյն սքանչելիքներէն մին կը համարուի :

Դ. Պայման . — Տեսմելով որ օր ըստ օրէ խեղճ և ողջմելի յաճախորդաց չի բաւեր վաճառատանս յարկը՝ վերջերս յարակից մեծ շէնքեր յաւելցուցինք, որոցմով առաջին կարգի աժան ապրանք..... չի ծախելու տուն մը դարձած է :

Ե. Պայման . — Պատիւ ունիմք ծանուցանել տիկնանց, թէ նախ քթերնէն բռնելու և ապա դրամնին առնելու մոօք տնակործան նորաձեռնութեանց պատկերազարդ տետրակներն ուղղին ձրի պիտի բաժնենք, ձրի պիտի բաժնենք նոր ձեւերու խաբուսիկ ալպօմներ, ասուեզինաց, որ ըսել է խոաեզինաց նմոյներ, ծաղիկք և փետուրք օդային, որպէս զմիտս դործածողաց :

Կը հրաւիրուին զմեզ իրենց ծանուցեալ առատաձեռնութեամբը քաջալերող և ապա արբաճի խումբուսիի պէս մտմասուքէ պաշարւող տետրք և տիկնայք դալ ի նաւակատիս մեր խանութին՝ զլոր կանդնեաց ընկերութիւնն դրամաշորթեան :

Սակարկութիւն ԶԿԱՅ : Գիներն ալ աժան ԶԵՐ :

ԹԱՑԵՐԱԿԱՆ,

2

ՍԽՏՈՐ-ԿՈՒՇՆ

ՆՈՐ ԵՐԳ. (ԴԱՆՅՈ) Ի ՄԻ ԱՐԱՐ

Երգեալ բոկոտն պտղտող տղայոց կողմանէ

Մայրիկ, աս իրիկուն ալ բանաօմինան
Երթանք ուշիր ընեցնք դրսէն :

— Ազիկ, երթանք ամա՝ պատին վրայ
բացուած ծակերուն բերանը ներսէն ամէրի-
գանէ ասաւառ քաշեր գոյեր են :

— Հոգ չէ : պատին տակը կը նստինք, նոր
եկած մուղիզան օլոււն մտիկ ընելու համար
ականջնուս ալ բամպակչեն կրնար թխմեր ա՞ :

— Էհ, նայէ՛, ատոր ըսելիք չունիմ, ֆա-
խաթ ես աս վուճուատվս իրեք չորս ստհաթ
լերան դլուխը չեմ կրնար ստքի վրայ կենալ,
բորբոս տեղուանքն ալ չեմ կրնար նստիլ.
պղտիկ իսկէրմին հետո տանիմ կըսեմ ամա՝
խալապալըխին մէջ մարդ ինտո՞ր ան ալ ծառ-
քը առնէ պատցունէ :

— Իսկէրմին չըլլար ամա՞ ստ մամեդ մնացած Սխտոր կուշը բէշիդ տակէն բռնես նէ՝ ես ալ քովէդ կը քալեմ՝ պէլլի չըլլար :

— Հա ։ նոյէ՛, խելքս ատոր պառկեցաւ :

— Հայտէ չարուխ ընենք, սահաթը երկուքն է, հիմա ֆիլանենք, ֆալանենք, ինքէնք մինքէնք ինքէնքենք մենէ առաջ կ'երթան տեղ կը բռնեն՝ մենք բացը կը մնանք :

— Քալէ երթանք :

կէս ժամէն թատրոնին շրջապատը անկուտի հանդիսատեսներու խմբէն պաշարուած՝ և տիկին Սխտոր-կուշակիրն ալ սխտորկուշին վրայ նոտած է :

— Ան չէ ամա, ինքէնք ու՞ր են,

— Անսնք աս դիշեր փարայով սէյիր պիտի ընեն .

— Վա՛յ վա՞յ վայ, դիտես քի փարանին ճէպէրնին պիտի ծակէր, ներսը դուրսը ի՞նչ փարիս ունի մեզի համար, քիչ մը ըռահաթուղի կըլլանք կոր ալ նէ՝ կուտասուղ ալ սէյիր կընենք կոր ետ' ,

Շրջուն ծխավաճառք — Աս դիշեր արթըլս քիչ մը զօ՞ռ սէյիր կընէք, քլւնչիւմ ամերիգանէ տատառ քաշեցին . թիւթիւնն ,

— Աման տխալար դուն ալ վիրա անկճնուս

տակը իւ՛ւն իւ՛ւն իւ՛ւն իւնիւլմիշ կրլլսո, պա-
րէ առնո՞ղըլլայ :

— Դուն անանկ գիտես, ես աս տեղ դիշե-
րը իրեք բաքէթ թիւթիւն խմող մուշտէրի
ունիմ, ցորեկը ծախածս ի՞նչ է քի . իւ՛ւն,

— Վայ պանա, առալըխ մը պիլէ չկայ,
աս ի՞նչէնի՞ ալ ամէրիգան խարճեր են,

— Աճապա խումաշը էնտո՞ր է:

— Քիչէն քիչ կէնէ թօփը իրեք մէճիտիյէ
մը ըլլալու է, չիւնքի ոըխճա կերեայ կոր,

— Ինծինայեցէք, տէյ վարը գետնին մօտ
ծակ մը կայ ամա՞ անկէց ալ ներսը նստողնե-
րուն ոտքերը կերեան կոր, հէմ մարդ կծիկ
ըլլալու է որ տեսնայ :

Ծխավաճառը — Կծիկ եղէք, կծիկ եղէք,
պէքճիներն ալ կուզան կոր, անսնց ալ նայե-
ցէք : իւ՛ւն :

— Աման ատո՞նք ալ տուիիկ չեն տար, քիչ մը
ասդին եկէք քա, մինչեւ որ անցնին :

Մինչգեռ պահնորդներու երկիւ զէն շրջա-
պատէն հեռանալ կաճապարէին, Սխտորկուշին-
վրայ բազմեալ տիկինն ալ ստքը անուշագըռու-
թեամբ Սխտոր-կուշին զարնելուն պէս՝ Սըխ-
տոր-կուշն է լեռնէն վար թընկըլ մընկըլ զը-
լորուելու ճամբան կը բոնէ :

— Քա աղջիկ վազէ, սխտոր կուշը դլուին
առեր կերթայ կոր :

— Ի՞նչ ալ տիխաթուրդ ես մարիկ, մէկ որիս
առօր կուշը չես կրնար պարտկել :

— Եյ ի՞նչ ընեմ, աճէլէյով սաքիս զարկի.
հայոէ դնա բե՛ր .

— Հիմա թող մնայ, զարար չունի . հէմ
առ խալապալխին մէջը . . .

— Ի՞նչը զարար չունի, մամէս իշատակ է
ան ինծի :

Ո՞մն - Ի՞նչ է ան նայինք, ի՞նչ խայիպ ը-
ցըիք, սխտոր կուշը հոս ի՞նչ բան ունի :

— Ի՞նքը . . . բանը . . . Լեռնիկս իշմէ, օյին
ըլլայ տէյի հետը առեր բերեր է .

Լեռնիկը - Սուս է մայրիկ, սխտոր կուշը
Ե՞ս բերի քի .

(Յածէն) - Սուս ծօ՛ եա՛վրում, ես անանկ
կըսեմ կոր, ծանդ կորէ որ ավուճ մը ֆըն-
արխ տամ քեղի .

Ո՞մն - Էվին մութվարնը պուրայա ագտար-
մա էթմիշլէր ախապար, սխտոր կուշ կէթէր-
միշլէր .

— Ե ճանըմ, սուս օլալըմ, խաթուններ,
սուս եղէք քի ներսէն Պիժօին քանթօն աղէկ
մը իմանանք:

Չէյիրտէքճին - Դուքք դրսի գանթօն մտիկ
ըրէք, նայեցէք, աղաքները սխտոր կու շը դը-
տեր դանթօ կըսեն կոր.

Տղայք - (Երդեն)

«Սխտոր ծեծեմ բաշային,

Անկուտիին խընճոյքին :

Թիք թա թա թիք թաք,

Թիք թա թա թիք թաք,

— Ծո տղայ, հոս բեր, ատիկայ մերն է.

— Մենք լեռնէն դասնք, ձեր տունը ո՞ւր,

Լեռը վուր .

— Բեր, քեզի ավուճ մը փընտըլիս կուտամ:

— Յնտըլիս ի՞նչ պիտի լնեմ, չորսնոց մը

կուտա՞ս :

— Զի հասնիս ըլլալու, նորը քառսուն բա-
րայի է .

— Աս ալ անթիգա է, հէմ կուզես նէ առ,
մենք վաղը պախալին կը ծախենք . (Երդեն)

Ապիժօ պիժօ զուռնո չալէ,

Սխտոր կուշըս անթիգայ է,

— Մայրէկ, քեզի բան մը ըսե՞մ, ուզած
փարանին տալով սխտոր կուշըս աղատելու է ,
չէ նէ փողոցները կը պտըտյնեն ,

— Եկու տղաս, երկու զբուշ տամ .

— Բարայ մը վար չըլլար,
Սխտոր ծեծեմ . . .

— Եյ սուն, սուն, առ տէ ծանդ կարէ,
սանքի կուտօսո՞ւղ սէյիր ըրած եղանք, հա՞ ,
Զէյիրաէքճին - Զարար չունի, աս անգամ
ալ ճէրիմէյով սէյիր ըրած կըլլաք ու սխտոր
կուշերնիդ նորէն առած կըլլաք. երթաք բա-
րով, կուզէք նէ նորէն հրամմեցէք :

Տղայք դրամն առնելէ ետքը կ'երգեն,

Թօռէ՛, մօռէ՛, խօռէ՛, խօռէ՛:
Քսակդ հանէ՛, հանէ՛, հանէ՛,
Մժղան ձայնը ուշմին սաղէ՛,
Թմբկինը խըլին նուաղէ՛ :
Ապիժօ պիժօ զուռնան շա՛լէ՛,
Անխոհեմը միշտ կը տուժէ՛,
Սոխն ու սխտոր ծեծելուդ տեղ,
Քիչ մ'ալ նստէ խելքդ ծեծէ՛ :

(Ծափահարութիւննք, պուալօ՛ :)

(Վարագոյքն ձգի)

(Նորէն ունէ բացունէ)



ՓՈՒՆՁ

ԿԵՆԱԿ ԵՐՋԱՄՆԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՅՄԱՐ ՀՈՐՍ ԲԱՆ
ԱՊԵՏՔ Է. Ա. ԱռԱՂՋՈՎԸԹԻՒՆ . Բ. Մաքի ՀԱՆ-
ԴԱՐՄԱՎԱՐՄԻՒՆ . Գ. ՀԱՐՍՈՎԱՎԹԻՒՆ . Դ. ՀԱւա-
ՄԱՐԻՄ ԲԱՐԵԿԱՄ . ԱՌԱՋԻՆ , ԵՐԿՐՈՐԴ և Ե-
ՐՈՐԴԸ ԳԹԱՆԵԼ ՔԻՀ Մը ԴԺՈՎԱՐԻՆ , ԻՍԼ ՀՈՐՄՐ-
ԴԸ ԲՈԼՄՐՈՎԻՆ ԴԺՈՎԱՐԻՆ :

Մի՛ խորսուիր արհեստակից բարեկամիդ
ԽՈԱՔԵՐՈՒՆ՝ որք շողոքորդութիւններ են , զի
ընդհանրապէս այն որ քեզ արտեստակից է՝
թշնամիդ է :

Աւելորդ բաններ զնողը , քիչ ատենէն
հարկաւոր եղած բաններն ալ կը ծախէ :

Ամենքնիո ալ Տէրութեան նաւուն մէջ
կամ նաւորդ եմք կամ նաւաստի . ով որ
նաւուն պահպանութեանը աշխատողներան
գործակից չի լինիր՝ ծովը նետուելու արժա-
նի է :

Զուարճախօսի մը կիմացնեն թէ՝ անկուտի երիտասարդ մը աղքատիկ աղջկան մը հետ ամսւսնացեր է .

— Օ՛հ , վոյսանակ այդպէս ըսելու՝ անօթութիւնը ծարաւութեան հետ միացեր է , ըսէք , ըսաւ ծիծաղելով :

—————♦♦♦—————

Կանայք լնչո՞ւ համար մօրուք չունին ,
հարցուցին սափրչի մը .

— Զարմանալի՛ հարցում , պատասխանեց ,
եթէ ունենային՝ ո՞վ պիտի կարողանար ածիլել անոնց կղակը՝ զոր գոնէ տասը վայրկեան հանգիստ չեն կրնար բռնել :

————♦♦♦————

Գող մը Դեմոսդենեսոյն ներկայացուելով
ինքինքը արդարացնելու համար ըսաւ .

— Ա՛հ , տէր իմ , ակամայ մեղանիցեցի .

— Արդէն պատիժն ալ տկամայ պիտի կրես .

— Բայց , քուկդ ըլլալը չ'ղիտէի .

— Քուկդ չըլլալն ալ գիտէիր ա' :

—————♦—————

Ամուսնական կապը ո՞րն է .

— Այն բարակ դերձանը՝ որ նարոս կըսուի և շատեր քաշելնուն պէս կը բրցնեն :

—————♦—————

ՍԳԱԿՈ՞Ր ԹԷ ՍԻՒՍԱԿՈՐ

Ի մեռանելրն փոքուց կամ մեծաց ,
Դրուեք սզոյ ծախուց կը բացուին ումանց ,
Որ ունին չունին , անպատճառ նարեն՝
Գլխարկ տջազգեսք սեւի վերածեն ,
Վասնզի ,
Սզաւոր են
Մրսով սեւ են :


Թէ դէմքեր ներմակ , կարմիր ներկուին՝
Հող չէ , տջազգեսք բաւ է սեւ լինին ,
Թէ բաշգինակներ անուշահոս են ,
Այս եւս հող չէ , մեղադրելի չեն ,
Վասն զի ,
Սզաւոր են
Մրսով սեւ են :

«Եկեղեցին չէ՝ սզաւորների» ,
Ըսելով՝ չերքան մէկ երկու տարի ,
Արարողութեանց անոյշ ձայներէն
Կրտեն «արտերիս ո՞հ տաս բունդ ելնեն ,»
Վասն զի ,
Սզաւոր են
Մրսով սեւ են :

Իսկ խնճոյք հարսնիք եւ կամ անուան տօն
Տարին մէկ ժամի անզամներ բարոն ,
Փոյքեռանդ վազին , այն տեղեր պատուեն ,

Սովար սրեւնուն ժանգն առնել ուզեն,
Վասն զի,
Սգաւոր են
Մըսով սեւ են :


Ի զբուավայրս սոնցալով նեմեն՝
Ոչ-սգաւորին հանդերձն այպանեն,
Աս ալ ամօր չէ, պէտք է հովահրեն
Մըսեն՝ զոր դրսէն սեւով ծածկած են,
Վասն զի,
Սգաւոր չեն՝
Միհսսահոր են :



Անարծ անաբար պաշտօնի անցած մարդ մը ա-
ռած 500 դահեկան ամսականին յաւելում մը ընել
տալու տէնջով աղերսագիր մը կը գրէ եւ իւր Պէ-
տին կը ներկայէ : Պէտը ստուգելով որ արդէն
առած երեք հարիւր դահեկանն ալ շատ է սորա
ունեցած արժանեացը, աղեսագրոյն տակ հետեւ-
եալ ծանօթութիւնը կը գրէ :

«Յառաջիկային պաշտօնէ բոլորովին դադրեցը-
նելու պայմանաւ առ այժմ առած ամսականէն 150
դահեկան վելչել :»

Այս ծանօթութիւնէն՝ աղերսատու պաշտօնէին
ինչ աստիճան գոհանալը թող ընթերցալք մակա-
րերեն :



ԱՆԿՈՒՑԻՆ ԱՌ ԴՐԱՄՆ

Վերստին յաւելուած կրկին քօքօղական
հեծութեան , նորին կուտասուզի առ նոյն ա-
զերս մաղթանաց բանի ,

Ի խորոց որտից խօսք ընդ մանկիզի ,

Սրդ ինդրեմի քէն մանկիզ - տիեզե-
րաց և ընկեր մեծաց , յորժամ դաս փառօք
և երեխո փայլունութեամբ քով , դունդք գո-
գօղաց և զօրութիւնք կուտասուզաց հիանան :
Գաս հիացմամբ և ձայնիւ թռլինկով վերըս-
տին հարստացնել դհարստացեալս , բոլորովին
շաշրդմիշ ընել ըզդօդօղացեալս : Գաս բոյով և
դատես զկուտասուզս անչէջ հրով : Ծագիս
ի վերուստ քիւլիւչէիդ կողմանէ և խումբն
կուտասուզաց առաջի քոյ կանգնեալ երեխն ,
սիրտք որոց զբաններու կենարարիդ յիշա-
տակաւը միշտ ճենճերին :

Բանին մեքենայութիւնք , կանգնին ան-
կեալք , լինի ահեղ խըլուզվըռ , և իւրաքան-
չիւրն ընդունի ըստ բաժնի : Մեծատունքն
յայտնին ըստ հարստութեանցն , իսկ գոդօղքն
տանջին ըստ կուտասուզութեանցն : Դատես
զիսը մէթգ չիդիացողմն , տանջես զեղիսութիւն
ընողմն , պապակեցնես զկործանեալ խաղա-

մոլան : Խնդան հարստացեալք և լան գօդօղացեալք , խայտան սարաֆըն և մերժին անկուտիքն յերեսացդ , գէմս ոմանց պայծառանայ և բազմացն նուաղի , շռայլութիւնն ոչ անցանէ և ագահութեան որթն ոչ մեռանի : Եւ արդ ի վերայ այսքանեաց յուսահատութեանց և տհարկու գօդօղութեանց հառաջելով հառաջեմ ,

Այց արա զարդասիրական ախտէն ախտացելյս յազագս որոյ կամ կուտսուղ և գօդօղ , զի ի ժամանակին ոչ զյանձնառականն կատարեցի և ոչ ի հրաժարելեացն հեռացայ , խրատո առի և ի խրատէն յեղդացայ , ի կարդըս տնտեսագիտութեան հրաւիրեցայ , այլ կամակորութեամբ իմով սնկըելի գօդօղութեան մատնուեցայ և յերեսաց դրպանակենարարիդ օտարացայ :

Ահա ի վերջ գօդօղական հառաջանացս յանօթութենէ գարշահոտեալ նէֆէսիւք աղաչեմ .

Վերածո՛ զիս կրկին ի վիճակ կուտառը , զի ի կորուստ և ի կործանումն երեխմ , զի անկուտի պըտըտիմ , և ի մարդկանց անարդիմ : Խոկ եթէ աքար զարմեան սաւուղ կլուեան ասելով զսոյն ոչ արդարացան , և ես աըրուղ աշակերտ կողմայի և գամիանոսի անարձաթաց — որոց այսօր է յիշատակ — վկայեմ

թէ աս ճամբան չըդմա զ , և դօդօղու-
թիւնն չիքաշուելիքոէրտ մ' է : Անդ հանապազ
եղիցի լու և կրծտել թափթաժ առամանց :



Սա նոր առած գլխարկս ի՞նչպէս կը¹
գտնէք, կը հարնցէք տիկին մը իւր ամսւնոյն:
— Օ՛ . սքանչելի՛ բան է . բայց, կեցիր, առ
ի՞նչ է , տան կարասեաց մէկ քանիներուն օ-
րինակները վրան տեղաւորել էք . . .

— Այո, վասն զի այս անդամ ալ գլխար-
կըս սոյն ձեւով զարդարել ուղեցի, աղէկ չէ²,

— Շատ աղէկ է , միայն թէ . . .

— Պակաս բան մը չունի կարծեմ,

— Մինակ ի՞է.քնէն ու թէ.քնելիքը պակաս
է . եթէ անոնք ալ վրան տեղաւորէք՝ գըլ-
խարկնուդ մօտայական անունը պիտի ըլլայ
նաբօ տը կէօչ առապասի :

ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

ԹԻՒ 43 (ՊԱՐԳԵԽԱԽՈՌ)

Ք



Օ

Չ



Ը



Ը

ատ

կ

ն

Թիւ 42 Նկարհանուկը կարդաւ այսպէս
«Օրինառորդիւնը յարգեցիք»

Թիւ 42 Նկարհանուկը 40 նամակագիր անձեռէ
Ել 7ը միայն անսխալ կարդացած էին, որք են
Տեալք Տ. Տօղրամաճեան : Տ. Մանտալճեան:
Մ. Թահմազեան : Հայր Խաչատուր Ագթարեան.
Ա. Խրիմեան : Զմիւռնիայէն Կ. Նաւասարդեան : Դա
րեհ Նաւասարդեան:

ՀԱՐՅՎ

ԱՅ ԱՐՁԱԿԱՆՆՔ

- Ծանրաբարոյ , ուսումնական
Զե՞ն մեր կուսանք նորաբողբոշ . . .
· · · · — Ո՞չ :
- Զե՞ն փուրար միջտ տալ պատասխան
Համեստուրենան ճայթին ի կոչ . . .
· · · · — Ո՞չ :
- Մտնե՞ն ի մեջ անոնց ունկան
Քարոզչին խրատն յեկեղեցւոց . . .
· · · · — Ո՞չ :
- Լա՞ : — Խելք չունի՞ն մեր հայկական
Բոլոր կանայք , աղքատ քէ զոշ . . .
· · · · — Ո՞չ :
- Հընազանդի՞ն իրենց երկան
Երբեն իրենց միակ տիրոշ . . .
· · · · — Ո՞չ :
- Գիտե՞ն փակել իրենց բերան
Կամ խօսիլ ի վայել տեղւոց . . .
· · · · — Ո՞չ :
- Սէր գոյանա՞յ բուռն , տեսական
Երբէք ընդ մեջ հարս ու կեսրոշ . . .
· · · · — Ո՞չ :
- Երբ կին օտար իշխէ ի տան
Մնա՞յ սէր ընդ մեջ եղքօր քըրոշ . . .
· · · · — Ո՞չ :

— Այր փորձառու եւ խոհական
Պարտի⁹ անսալ խօսքին կընոջ
· · · · — Ո՞չ :

ԿԱՅՆՈՌԻԿ

ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑ

— Ճանաչե՞ս դու յազգիս մարդկան
Ոմն Սահմանական երկայնապոջ . . .
· · · · — Ո՞չ :

Նոյն



Կանայք զէնքի կը նմանին , — ամենքն
ալ վտանգաւոր :

ԺԵՐՓՈ


* *

Շարժուն սոնդուղի մը սաքելը բռնո-
նողը շատ անգամ սանդուղին աստիճաննե-
րէն վեր ելողէն աւելի դործ կը տեսնայ :

* *

Դիսդինէսի հարցուցեր են թէ , աշխարհի
մէջ սրտին դաշտնիքը որո՞ւ կը վստահէր .

— Ոչ մէկուն . գիտնալով որ մարդոց սըր-
տերը իմ գաղտնիքս պահելու շտեմաբաններ
չեն :



ԶԻՆԱՑԻՈՑ ՍՈՎԱՐՈՒԻԹԻՒՆՆԵՐԸ

Նատ անդամ հետաւոր ազգերու ընդ-
հանուր սովորութիւններն ալ լսել պէտք է,
թէ հետաքրքրուելու և թէ մանաւանդ զը-
ւարձանալու համար : Ժամանակաւ, ինչպէս
կը աեմնուի մինչեւ անդամ երեսուն տարի ա-
ռաջ տպուտծ ընթերցարաններու մէջ, մեր
ազգային գրասէրք ու գրադէտք մասնաւոր
խնամք ունեցեր են հին ու նոր հետաւոր ու
մօտաւոր ազգերու ինչ ինչ սովորութեանց
հաւաքածոյքը այս ու այն աշխարհաշընիկ ու-
ղեոր աշխարհագիրներու գրքերէն առնուլ և
հրատարակել ի հետաքրքրական զբոսանս
Հայ ժողովրդեան : Մենք ևս յարմար կը գա-
տենք հետևեալը, որ Զինացւոց ինչ ինչ սովո-
րութեանց կը վերտքերի, արտատպել Հնչակի
մէջ, Հնչակի Ընթերցողներուն ծառայութիւն
մը ընելու հտմար, առանց չնորհակալութիւն
մը սպասելու, վասն զի մենք ոչ Զինումաչին
գնացած և ոչ Զինացի մը տեսած ունիմք: Հըն-
չակի ընթերցողը այդ չնորհակալութիւնն եւ-
րսպացիներու աւելի կը պարտին քան մեղ,
որ ունենալու երթալու համար ոչինչ դիւրու-
թիւն ունիմք, այլ սակայն՝ «Երանի՛ աղքա-

տաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկ-
նից» :

Զինացիք թուով աշխարհիս ամենէն բաղ-
մամարդ ազգն են . «Երկնային կայսրութեան»
այս գեղնագոյն զաւակներն ճերմակներուն
-Արևմտեայց-ամէն բանը ծուռ կը տեսնեն,
ինչպէս ճերմակներն ալ անոնցը, բայց յան-
ցանքը ոչ գեղիններուն և ոչ ճերմակներուն
աչքին տալու է . բանն այն է որ ինչպէս ամէն
մարդ, ամբողջ ազգեր ալ , սա մոլութիւնն
ունին թէ ինչ որ իրենց սեփականն է, այն է
ուղիղը, այն է գեղեցիկը, այն է բանաւորն
ու կանոնաւորը :

Զինացիք կը կարծեն թէ մոքին տեղը
այսինքն մոտմտալու դործարանը փորն է ,
մինչդեռ մենք գիտենք թէ գլուխն է :

Նոքա ձախ կողմը պատուաւոր կը հա-
մարին , իսկ մենք աջը :

Նոքա մանը աղեկները կը շակեն , իսկ
մենք կը գրկենք:

Նոքա վրայի կամ դրսի հագուստն ա-
ւելի յաճախ կը փոխեն, իսկ մենք տակի կամ
մէջի հանդերձը :

Նոքա վերէն վար կը գրեն և կը կար-
դան , իսկ մենք շիտակ :

Նոքա գինին տաք կը խմեն, իսկ մենք
պաղ, ընդհակառակին թէյն նոքա պաղ կը
խմեն, իսկ մենք տաք:

Նոքա կնիկներուն ստքը չարտչար կը
սխմեն, որ մանտրտիկ լինի, զի այն է յար-
գելին, իսկ մենք կը նայինք որ մեր կիներն
իրենց մէջը չարաշար սեղմեն, որ բարակ լինի:

Նոցա սուդինշանն է ճերմակ գոյնը, իսկ
մերը սևն է:

Նոցա մէջ որբեարի կինը մեծ աղուն հը-
նաղանդելու է, իսկ մեր մէջ աղան մօրը:

Նոցա մէջ ծախու առնողը կշիռը իր հետ
պէտք է ունենայ, իսկ մեր մէջ ծախողը . -
կերեի թէ ամէն Զին խարուելէ վախնալուն
համար կշառքը հետը պտացնելու սովորու-
թիւնն ստացեր է .

Նոքա գլխուն գագաթը քիչ մը մաղ կը
ձգեն և զայն հիւսելով իրենց ետեւէն կը կա-
խեն պոչինման, մենք գլուխնիս թէ ածիլենք
ու չածիլենք՝ միշտ կարճ մաղ կը ձգենք .

Նոցա մէջ շատեր կը մեռնին քիչ ու-
տելէն ու քիչ խմելէն, իսկ մեր մէջ աւելի կը
մեռնին շատ ուտելէ ու շատ խմելէ :

Նոքա կը դաւանին թէ մարդիկ ի բնէ

բարի են, իսկ մենք չար կը հաւատանք աւելի քան բարի :


Նոքա իրենց քուրմելն ու մանտարիներն (դատաւոր - իշխան) կատեն, իսկ մենք մեր մեծերը կը պատուենք.

Նոքա կը պաշտեն օձը, իսկ մենք կը սատկեցնենք.

Նոքա գրուածքի մը բնաբանը թղթի երեսին տակը կը դնեն, և ծանօթութիւններն վերը կը դնեն, իսկ մենք հակառակը կը նենք:

(Մատուացք յառաջ)

Վ. Վ.



Փայտահար մը ձեռքն ունեցած կացինովը զարկել սպաններ էր շուն մը՝ որ իւր ոտքը խածած էր. ականատեսք կը հարցնեն թէ ինչու համար կացինին կոթովը չի զարկաւ.

— Վասն զի շունի ալ բերնովը ստքս խածաւ, եթէ պոչովը խածած ըլլար՝ այն ատեն ձեր ըսածին պէս կընեի :





ԽԵՐ ԸԱԼԱՅ, բարեկամ, ո՞ւր կը վաղես .
— Տասնվեց հազար կուտան կոր, պիտի
ծախեմ:

— Ի՞նչ բան .
— փողոցի օթևանու .
— Բայց ի՞նչ պատահեցաւ որ . . .
— Աղէկ փեսացու մը պատահեցաւ, որուն
դրամօժտի հաշիւը պիտի գոյեմ այդ գու-
մարով :

— Ապագայիդ հաշիւն ալ պիտի բանաս
մէկ խալէմով, այնպէս չէ :

— Ի՞նչ ընեմ ե՛զբայր, փեսացուս շատ կը
գովեն կոր, ամենեին աչքիս չերեար ծախե-
լիք օթևանու :

— Ծախէ՛ ուրեմն, ծախէ՛, որ վաղը դուն
ալ ինձի պէս անօթևան մնաս .

— Ասիկայ քու գիտցածներէդ չէ, այս ա-

մուսնութեամբ իմ փառքս պիտի աւելնայ :

— Աստուած շատ քաշել չփոյ, ես ալ շատերուն պէս առջի բերան անանկյուսացի, բայց փեսայ առնելէս ետքը փառքս աւելնալու տեղ պարտքս աւելցաւ :

Նստեր ի՞նչ կը մտմտաս, ե՛լ ոընկէց երկու քաշաճառ տուր ինձի, կըսէր յաճախորդմը նպարավաճառին .

— Ա՛յս, օ՛Փ, բիւժֆֆֆ:


— Աստ ի՞նչ է . կը հառաչե՞ս . . .

— Ո՛հ, ես չի հառաչեմ, հապա ով հառաչէ, խանութիս մէջ գանուած բոլոր տրամներս գողցեր տարեր են:

— Արդարեւ իբաւունք ունիս, որչափ հառաչես ու մաածես՝ տեղն է, վասն զի անպիտաները քեղի գողնալիք բան մը չեն ձգեր:

Զուարճախօսի մը հարցուցին թէ, ինչու համար շուները կռուած ատեննին երեսնին անդին կը դարձնեն : Պատասխանեց .

— Երբոր հաշտուին՝ իբարու նայելու երես ունենալու համար :





ՓՈՒՆՉ

Գեղեցիկ ու տգեղ կնկան մէջի տարբերութիւնը քանի մը տարի է միայն :

Մաքրութիւնը երբոր չափաւոր ըլլայ՝ առաքինութիւն է, բայց երբոր մէկը խելքը միտքը անոր տայ՝ իւր թեթևամութիւնը կը ցուցնէ :

Անոնք որ իրենց գեղեցկութեանը վրայ կը պարծենան՝ շուտով ծաղրելի կըլլան, վասրն զի տռանց իմանալու այնպիսի հասակի մը կը հասնին՝ ուր գեղեցկութիւնը կաւրուի կերթայ, և իրենք գեռ իրենց վրայ զմայլած կըլլան թէպէտ աշխարհը երեսնին չի նայի ու զզուի ալ:

Ամուսնութիւնը ե՞րբ երջանկաւէտ կըրնար ըլլալ, հարցուցին փիլիսոփայի մը.

Պատասխանեց . - Երբոր էրիկը խուլ և կինը կոյր ըլլար :

ԴԱՏԱՐԿԱՎՈՐՏԱՅ ԺՈՂՈՎԸ

Բաւական ատեն ժողովներու անդին ժամերը, վայրկեանները ու երկվայրկեանները գրաւած, լրագրաց սխնակներու մէջ և ուղարձարանաց անկիւնները ծեծուելէ ետքը դարձեալ կարգի չի գալնուն համար փոշեպատ տոպրակներով պատերէն կախուիլ դատապարտուած կարգ մը անլուծանելի խնդիրները լուծելու յուսով մի քանի դատարկապորտ ազգասէրք[։] անցեալները անշուք որճարան մը հստած աշտարակածե վիճաբանութեան մը կ'սկսին այսպէս.

— Ատեանը բացուած է պարոնայք։ Ի՞նչ կը ուիք, յաջորդ նոտի ատենադրութեան վը-րայ տեղեկութիւն ունեցող կա՞յ։

Քանի մը ձայներ. — Այո՛, — Ո՛չ, — Այո՛. — Ո՛չ. — Այո՛։

— Ուրեմն քուէի կը գնեմ, ձեռք վերցուցէք, ձեռքը վերցնել չի փափաքողն ալ թող ոտքը վերցնէ կամ գլուխը երկնցնէ։

— Բայց պարսն ատենապետ, որո՞ւ դէմ պիտի վերցնենք այս ձեռքերը։

— Խօսք կուզեմ։ պարսն կողմող Անարծաթեանը հոս չըլլալուն համար, փոխանոր-

- դաբար անոր խօսքերը պէտք է որ ուղղեմ։
 — Խօսք կուղեմ, բայց անկէ առաջ սուրճ
 մը առնել կուղեմ։
 — Ես ալ կուղեմ։
 — Պարոն կուզը թող երթայ հաւնոցին մէջ
 խօսի։
 — Կը բողսքեմ, ինձի կուզ կըսէ։
 — Բայց պարոն ատենապետ, ասով հին-
 գերսորդ անգամն է որ խօսք կուղեմ։
 — Խօսք կուտամ որ քեզի խօսք չի տամ։
 — Այդ ի՞նչ ըսել է, ես խօսք ուղեցի։
 — Ես ալ չի տուի, առնելիք տալիք չմնաց։
 — Բայց ես պարոն անարծաթեանին խօս-
 քերը պիտի շտկեմ։
 — Քեզի չի մնացեր անարծաթեանին խօս-
 քերուն չի հաւնելով շտկելու ելնելը։
 — Կը տեսնէ՞ք պարոն ատենապետ, ար-
 ժանապատուութեանս կը դոկչի, ի կարգ հը-
 լաւիրեցէք զի՞նքը։
 — Ի կադ կը հրաւիրեմ . . .
 — Այ, պէտականապետը զմեղ կռիւի կը
 հրաւիրէ։
 — Ներեցէք պարոններ, աճապարանօք
 խօսելուս կարդ բառին (ը) գիրը լեզուիս տա-
 կը մնայ .

- Ան չէ ամա, խնդրոց կարգը ո՞ւր մնաց,
 — իրաւ, աղեկ ըսիք տղաք. պարոն ատե-
 նադպիր, խնդրոց կարգը ո՞ւր է .
- Հրաւերի նամակներուն տակն է , ամեն
 ատեն ալ անանկ չէի՞նք ըներ .
- Ե հիմայ ո՞ւսկից գանենք,
 — Ես մինչև որ վնառեմ՝ գտնեմ՝ դուն
 դիտողութիւն հարցուր :
- Դիտողութիւն ընող կա՞յ :
- Այս՝ ինձի համար գրվեր է թէ անց-
 եալ նստին մէջ ընդամենը մէկ անդամ խօսք
 ուզեր եմ ու ինձի խօսք չէ տրուեր, տախկայ
 բարելոնի աշտարակին չտփ մե՞ծ սխալ մ'է .
 Ես ոչ թէ մէկ, այլ չորս անդամ խօսք ուզեցի
 սւ չի տուին. ինչո՞ւ նշանակուած չէ իմ չորս
 անդամ խօսք ուզելս ու մինակ մէկ անդամ
 նշանակուած է .
- Հոգ չէ, եղբայր, մէկ է եղեր չորս ե-
 ղեր, արդէն . . .
- Ո՞ւ պէտք է չորս անդամ նշանակուի,
 ապա թէ ոչ՝
- Ե՛, կռիւ չուզեր, կը նշանակենք թէ
 40 անդամ խօսք ուզեցիք բայց չի տուինք,
 այն ատեն պատճառը դիւրաւ կը հասկցուի.
 Ուրիշ դիտողութիւն ունեցող կա՞յ .

— Այսուհետեւ ես ալ դիտողութիւն մը ունիմ այն է թէ, դժգոհ շուկները կը նշանակուին, ինչու գոհ շուկներն ալ չեն նշանակուիր իմ խօսք ուղելուս վրայ դժգոհ շուկներ երեան ելեր են ու ասոնք նշանակուեր են հապա լրելուս վրայ գոհ շուկներ որ լսուեցան, անոնք ինչո՞ւ չեն նշանակուած.

Սրճարանին մշակը - Ներեցէք պարոն, նըշանակելէն բան մը շենք հասկնար կոր, երեք շաբաթ է որ խմած սուրճերնուղ ստակները առած չենք, թէև դրանն ետին նշանակելէ դադրած ալ չենք,

— Կառաջարկեմ ի կարդ հրաւիրել սրճարանին մշակը որ ինդրէն կը շեղի.

— Ներեցէք, ես բուն ինդրոյն մէջն եմ, և ամենէն առաջ լրտաբանուելու ինդիրն ալ դրամին ինդիրն է, առաջ ան հաշիւը կարգի գնեք նէ աղէկ կըլլայ,

— Կը ինդրեմ, նոր ինդիրներ չի յարուցանենք. խօսքը առ այժմ շուկներուն վրայ է

(Այս գոհ և դժգոհ շուկներուն վրայ երկարատև շշուկ.)

— Ընկերք, մեր նպարավաճառը ապառիկ ներու մասին բողոք մը ունի,

— Ի՞նչ է, տեսնենք,

— Պէտք չէ տեսնել, — տեսնելու ենք, — չուզեր . (որովհետեւ պարտք ունիմ) — պէտք է տեսնել, (որովհետեւ ես պարտք չունիմ,)

— Ուրեմն քուէի դնենք, տեսնել պէտք
է ըսողները թող աչքերնին խոշորցնեն, իսկ
տեսնել պէտք չէ ըսողներն ալ թող աչքերնին
դոցեն :


Զայներ - Արդիւնքը, քուէհամարին ար-
դիւնքը . . .

— Հինգ կոյր, և ութը բաց աչքով չի տես
նողներ :

Սրճարանապետը - Պարոններ, աչք կապո՞ւք
կը խաղաք ի՞նչ կընէք, աս ամեն օր գլուխ
կուռեցնէք և ունեցած մէկ երկու յաճախոր-
դըն կը փախցնէք, ելէք գայցէք, վազ անցայ
ձեր շահէն, երթաք բարով ձեզմէ անդանձել
ի առնելիքներս ալ ահա ձեզի կը նուիրեմ,
որով լուծել չի կարողացած անլուծանելի
խնդիրներնիդ ալ ես լուծած կըլլամ :

Զայո ըսելէ ետքը տետրակէն խրբեց աւ-
րեց ասոնց պարտքերը և փողոցին դուռը
ցըցուց :

Երբ դատարկապորտք սրճարանէն կը
մեկնէին՝ ցածէն իրարու կը հարցնէին, «Վրադ
քոան փարտյ ունի՞ս փորս անօթի է, քիչ մը
պահիր հաց պիտի առնեմ բայց մանրուք
չունիմ, խոշոր ամեննեի՞ն չունիմ, և խոստո-
վանանք մնայ, գրպան անգամ չուիմ :



Անփորձ սակրիչ մը, որ գտւառացի պահ-
դուխու գործաւոյներ կ'ածիլէր և ամէն ա-
տեն խեղճերուն դէմքերը կը կտրաէր, իւր
անփորձութիւնը երեսին տուողներուն այս-
պէս կը պատասխանէր . «ներեցէք պարոններ,
ես անփորձ չեմ, յաճախորդներս գործաւոք
մարդիկներ են և շատ անդամ ապառիկ կա-
ծիլուին, ինծի ոլէս կարդալ գրել չ'գիանալ-
նուն համար գեմքերնուն վրայ ։ ։ ։ կը քա-
շեմ որ քանի անդամ ածիլուած ըլլալնին
մտքերնին պահեն :

* * *

Ամուսնացեալ կին մը ինչի՞ կը նմանի .
— Տիրոջը յանձնուած նամակի:
— Օքի՞՞րդ մը .
— Գրուած՝ բայց տակաւին աիրոջը չի
յանձնուած նամակի մը :


— Լաւ . տուանց ամուսնանալու ծերացած
կինը ինչի՞ կը նմանի .

— Նամակատան մէջ մոռձուած նամակի :

* * *

. . . յիկնոյ մազերը անցեալ տարի ծեր-
մըկեր էին, այս տարի ինչո՞ւ սեցեր են.

— Չե՞ս գիտեր, այրը մեռաւ, սուդի մէջ է:



ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիւ 44 (ՊԱՐՊԵԽԱԼՈՐ)

է


յ

է

յ

ք

ն



է

է



9

օ



է

ւ

Թիւ 43 Նկարհանուկը կարդալ այսպէս
«Հայատը քոյ կեցուցին ըզքեզ»

Թիւ 42 Նկարհանուկը անսխալ կարդացին,
Տեարք Տ. Տօղրամաճեան : Արմենուկ Քէրէստէճեան
Սեփոն Գավաժեան. Ա. Խրիմեան : Մ. Զիվիճեան.



Ա Յ Ա Կ

ԾՈՅԼԵՐ

Ժամանակաւ Զինումաչինի իշխան մը
պատերազմի մէջ էր, և հրաման ըրած էր որ
առ հաստրակ ամեն մարդ անխտիր ղէնք
առնելով պատերազմի դաշտը երթայ :

Օր կը հարցնէ իւր առաջին պաշտօ-
նէին թէ, արդեօք պատերազմի չգացող մար-
դիկ մնացած են : Պաշտօնեայն կը պատաս-
խանէ . — Տէր իմ, ամեն մարդ գացած է,
միայն խումբ մը ծոյլեր մնացած են որք ձեր
հովանաւորութեան տակ կը պատսպարուին :

— Ի՞նչ ըսել է որ ասանկ ժամանակի մը
մէջ երբ երկիրս վտանգի մէջ է, դոքա անհոգ
անհոգ նստին . կը հրամայեմ որ վաղիւ ա-
տոնք ևս ճամբայ ելիեն :

Երբ պաշտօնեայն ծոյլերուն կը հաղոր-
դէ իշխանին հրամանը, միաբերան կ'աղաղա-
կեն . « Ի՞նչ ըսել է որ իշխանը այսչափ հա-
զար տարուան մեր առանձնաշնորհումը արհա-
մարհէ . մեր գլուխները ունեին հունա կընան
երթալ, բայց ոչ մեր ոտները : »

Իշխանը երբ ծոյլերուն այս ընդդիմու-
թ :

թիւնը կը լսէ՝ կը բարկանայ, և կը հրամայէ
որ ծոյլերը իր առջև գան, սակայն մեր ծոյլե-
րը այս հրամանին ալ կընդդիմանան, պընդե-
լով թէ՝ « մերին մեր տեղերէն պճրակալն
անդամ մեր սկզբան դէմ է, ինք թող զայ
և ըսելիքն ըսէ : »

Իշխանը ճարահատած կուգայ և ծոյլե-
րուն երեսին կը պոռայ . — Ի՞նչ ըսել է որ
դուք իմ հրամանիս չէք անսար, հիմա անմի-
ջապէս ճամբայ պէտք է ենէք : »

Ծուլապետը կը պատասխանէ . — Ճէ՛ր
իմ, պապերէդ ու հայրերէդ յարդուած ա-
ռանձնաշնորհում մը մի բռնաբարէք, հան-
դիստ թողեք զմեղ, մենք հացիկդ ուտելով
տիտիկ ըրած կազօթենք քեզի համար .

— Ոչ, իմ հրամանս պէտք է կատարուի,
կը կրկնէ իշխանը, զարմանալի՛ բան, գոնէ
օրը կանգուն մը տեղ ալ չէք կընալր երթալ :

Ծուլապետը անմիջապէս կը պատասխանէ .

— Հրամանդ մեր գլխուն վրայ, վաղիւ
պատրաստ եմք :

Յաշորդ օրը աշխարհ կը խռնուի, տեսնե-
լու համար թէ ծոյլերէն ի՞նչպէս պիտի կա-
տարուի իշխանին հրամանը : Իշխանը իւր պա-
լատականներով հոն կուգայ . ի նշան ծոյ-

լերուն ճամբայ ելնելուն փողերը կը հնչեն,
թնդանօթները կը գոռան, մեր ծոյլերը հա-
ղիւ կը պճրտկան և ալչեն շարժիր:

Իշխանը կը սաստէ, « յառաջ ուրեմն ո՛վ
ծոյլեր, » սակայն ծոյլերը ալ չեն պճրտկար.
Իշխանը կը հրամայէ որ ծոյլերուն զլուխնե-
րը կտրուին.

— Ո՞չ, կը գոչէ ծուլապետը, վասն զի ձեր
հրամանը տէր իմ, կատարուած է :

— Ի՞նչպէս կատարուած է, դուք չէի՞ք որ
խոստացաք գմնէ կանդուն մը տեղ երթալ,
ահա հազիւ թէ մատ մը տեղ շարժեցաք.
կանդունը բերէ՞ք, չափեցէ՞ք :

Երբ կանդունին երկայնքովը չափելու
վրայ էին, ծուլապետը աղաղակեց: « Տէր իմ,
մեր պայմանը կանդ ունին երկայքին վրայ չէր,
այլ լայնքին. »

Իշխանը և բոլոր հանդիսականք այս պա-
տասխանէն քահ քահ մ'է կը ձգեն ու կը
մեկնին :

Այս առակէն բարոյական մը իսկ հանել ու
աշխատելն աւելորդ է, միթէ չկա՞ն տշխարհիս
մէջ այնպիսի մարդիկ որք իրենց ծուլութիւ-
նը պարտկելու համար ամեն տեսակ հնարա-
դիսութեանց մէջ շա՛տ վարպետ են :

ՀԵՌԱԳԻՐ

Ինչպէս կը յիշեն Հնչակի ընթերցողք,
թէ մեր Բոժոժիկը բաժանորդադին հաւա-
քելու համար ճամբայ ելած էր, այժմ իրմէն
հետևեալ հեռագիլն սաացած եմք Հընդ-
կաստանէն .

[Աժանս Բոժոժիկ եւ Ընկ.]

Կալկաթա

Եղբայր լու Հնչակ .

Բաժանորդագիններդ ժողվելու վրայ եմ . քու
ձայնէդ գոհ են Բաժանորդներդ և ի նշան իրենց գո-
հունակութեան՝ մեզի ճերմակ Փիլ, մը նուիրեցին ,
որոյ վրայ շինուած ամպհովանոյն տակ մեր մեծ եղ-
բայրը Զանգակ պիտի տեղաւորուի , դու ալ (Հըն-
չակ) փղին վարիչը ալիտի ըլլաս , իսկ ես (Բոժոժիկո)
առաջնորդողը պիտի ըլլամ , և մոլութիւնները զան-
գակահար , հնչակահար և բոժոժահար ի կարգ պիտի
հրաւիրենք հանդիսաւէս :

Մատրաս

« Փղին վրայ հեծած Տփղիս երթալու վրայ եմ ,
հոնկէց Սշակ մը առնելով ճամբայ պիտի ելնեմ Պօլիս
գալու համար : Փղի և Սշակի Փիղիքական կազմուած-
քէն կը յուսամ թէ գոհ կը լինիք » :

Բոժոժիկի սոյն հեռագրին սառողու-
թիւնը ճշգելու համար , մեզ նուիրեալ Փղին
նկարը յառաջիկայ թուով մեր ընթերցողաց
պիտի ներկայեմք :



ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ

Մեծ քաղաքի մը ծովեզերեայ փողոցներէն մէկուն մէջ Միջերկրական և Աւ ծովերթեակող շոգենաւաւական եօթը ութը ընկերութեանց գրասենեակները կը գտնուին, և մէն մի զրասենեկի փողոցի գրան առջև ցած աթոռակներու վրայ նստած կ'սպասեն շոգենաւի տոմսակ վաճառող միջնորդներու աչալուրջ մշակներ, որք անցորդները լաւ մը աչքէ կանցընեն և զարմանալի յատկութեամբ քաղքէն մեկներու միտք ունեցող ճամբորդը կը ճանչնան (եթէ մինչև իսկ ձեռքը ծրար կամ պայտուակ մը չունենայ) ու անմիջապէս զայն կը շրջապատեն տոմսակ ծախսելու համորք Ասոնք ամեն լեզուէ կը խօսին այնպիսի ճարտարութեամբ՝ որ շատ անգամ ճամբորդք իրենց ազգակից ու քաղաքակիցնին կը կարծեն .

Ա. յս զբօսասէլ մշտկներէն մէկ քանիներ ամառ առւաւօտներ երեմն խօսք մէկ ըրած խխատ կանուլսէն կը գտնուին իրենց գործատեղին, դրասենեակները կաւլեն, աթոռները կը շտկեն կը շակրտեն և ապահովըլլալով որ մեծաւորք և դրադիբք երկու երեք ժամ անցնելէն եռքը պիտի դան՝ նոյսա բացակայու-

թենէն օդուտ քաղելով, հանդիպելիք պարզա
միտ ճամբորդներու հետ զրոննելու առիթը
ձեռքէ չեն փախցներ. իսկ մեծաւորաց և
գրադրաց գալու որոշեալ ատենին քառորդ-
ժամ մնացած զբոսանքը կը վերջացնեն և
աթոռակներու վրայ նստած կերևան.

Ահա պարզամիտ ճամբորդ մը շրջապատած են.

— Նէ՞րէյէ կիտէճէքսին ա՛ղա.

— Թիրաբիզօնա քիթէճէղում, չաթալ սա-
խալուն բաբուրունա բինէճէղում :

— Չաթալ սագալ քիմ օլուեօր:

— Ճանըմ, բէն թանիրիմ, մէլմէքէթաէն
քէլթուղումաէ հօնուն բաբօրույլա քէլտուք,
աննատուն մու :

— Աղնատըմ, չաթալ սագալըն վաբօրու
եօդ շիմտի, պիզիմ վաբօր ըլտ կիտէճէքսին,
հէմ չաբըդ կիտէր հէմ տօղուտ կիտէր, պիր
եէրէ ուղրամտղ :

— Չա՞նըմ, չաթալ սագալուն բաբուրուտա
բիր երէ ուղրամտց:

— Ա՛ գուղում, շիմտի օնուն վաբօրու պօ-
գուլտու, չաթալ սագալտա սագալընը թրաշ
էտիտ սագալսըզ դալտը, օ պէնիմ տայըմ
աըը, աղնատըն մը :

Մշակներէն մին ճամբորդ ձեանալով.

— Հեմշէրում, հաշան թիրաբիզօնա քի-
թէչէքսուն՝ բիզիմ իլէ քէլմէլուսուն. բէնտէ
քիթէչէխում, էմ իրահաթ էմ թօռ թօղուռ
քիթէճէզուդ :

— Էվէթ, կէօրտիւ՞ն մի իշթէ պու ատամ
տա կիտէճէք, հայտէ օտայա պույուրուն:

Նոյն միջոցին եօթը ութը ակնցիներ կը
շրջապատուին:

— Վա՛յ հաճի աղաներ, ասանկ ու՞ր բարով
նայինք. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 հոգի էք:

— Հիւրրիւմիւնք է, վութնինք ըմմա՝ էր-
կուքնիս եօլծի եինք :

— Շատ աղէկ, ո՞ւր պիտի երթաք:

— Մեզագորս Քիրապուն տեղամ, մեր Ղա-
զար էմին տկ Տրապզօն տերթայ, անճախ,
լէմսէին լոգմանթալը բաքօրը կուզինք:

— Սխպա՛ր. նէմցէ եղեր ինկիւթ է եղեր,
ամենուն մէջ ալ լոգանթա կայ :

— Վախիտէ ըմպէս է ամմա՝ լէմսէյին բա-
բօրին լոգմանթային հոտը չունին, ծառայա-
կանըս ուտելու միւճիպով չիմ ըսիր, սանկ ա-
րատա հեղ մի ան պայլական չէշիտ պէ չէ-
շիտ էփած խմորէական էլ բաթաթէղական-
ներուն անուշ հոտը առնեմ իսէ՝ տէֆիկամ
տըլլիմ:

— Սնամնկ է նէ մեր վաբօռովը գացէք.

— Սախըն հա՛ հաճի աղա, ասոր ըսած վաբօռը ճամբան թըս թըս կընէ, հէմ 45 տեղ կը հանդպի, դուք մեզի եկէք, մեզի,

— Սուտ է հաճի աղա, շատ զօռլու քալեւէն՝ առած երկայն նէֆէսին ձայնն է ըսած թըսթըսը, չես հաւտար նէ՝ օտան եկուր տէ պատէն վար կախուած պատկերներուն մէջի մեր վաբօռները ոէյիր ըրէ, տեսնաս ինտոր մուխերնին ձգեր, ելքէննին բայեր ծովերը պատռելով կրակի պէս կը վաղեն:

— Մէջի աշճիներն ալ բռոստէլանին կապած, թեերնին սօմտած, զլուխնին կախած աճէլէ թէրթիպ բաթաթէդ կ'ստկեն որ իրիկուան հասցնեն :

— Հաճի աղա, դուք անոնց խօսքին մի հաւտաք, մեր վաբօռը հէմ աժան է հէմ շուտ կը քալէ, օրը օխա մ'ալ հաց պիտի տայ, բաթաթէզին չոր հոտը փորդ կը կշտացնէ:

— Ի՞նչ կըսես Ղազար պէկ, ճապայէն օրը օխա մի հաց կայ կըսէ:

— Հայլը բաբօրով երթալնիս վաճիպ է :

— Հայտէ օտան հրամմեցէք. մէյմէկ սիկառա ու խահվէ խմենք, պէտէթնիդ ալ պատրաստենք .

— Եփէնտըմ, ի՞շ պէտք է ատանկ թախըմ
մի զտհմէթ, հէմ ծառայականս ֆոֆուկը
թէրք արած՝ նառկիլէ կու քաշիմ։
— Շատ աղեկ, հրամմեցէք։

Եւ նեղ սանդուղէ մը կելնեն։ Նոյն մի-
ջոցին հրէայ մը կը վըապատուի փողոցին
մէջ տեղը։

— Է՛, չէքմէ պէ՛, գոլլառիմի դըռաճադսին։
— Աէօյլէ պագալըմ, նէ՞րէյէ կիտէճէքսին,
վաբու պիր սաաթանի դալդաճադ։

— Գայալ օլմա, եէճէտէ՞ն մի եիտէճէք
պու, էլէ սապահ օլսուն։

— Պու կիւն էրքէն կիտէճէք.
— Ե վարսըն եիթսին, եարընքյլէ եիտէ-
րիզ. եօնէճէք իշէռիմիող վառ տահա։

Ութը տասը ճամբորդք նեղ սենեկի մը
մէջ կը լեցուին, ուր հաղիւ երեք մարդ կըր-
նար հանգիստ նստիլ. մշակներէն մին գըրա-
սեղանին գլուխը կանցնի։

— Էյ հաճի աղա, մենք քեղի նարկիլէ մը
պիտի քաշել տոյինք ամա՝ աս տեղի խահվէ-
ները շատ միւշտէրի ունենալնուն համար նար-
կիլէները չորս օրը հեղ մը կը մաքրեն, մար-
բուճները լեցուած ըլլալէն՝ կը վախամ քի
թըս նէփէս կըսառ։

— Պէյիս չլիկայ էֆէնտըմ, խայփէ մի կու
խումինք :

— Շատ աղէկ, (Պատուհանէն վար պո-
ռալով,) Գօչօ՛, գահվէլէրի հա՞նկը գահվե-
ճիյէ սըմարլատընըդ.

(Փողոցէն) — Քէստանէնի օղլունա.

— Օ էյի բիշիրմէզ, կիթ չարըդ ասլը եօ-
դուն գահվէսինէ պէշ օն գահվէ սըմարլա :

— Իքիսինին տէ մալի պիր տէյի՞լ մի եա'.

— Խայըր, օ էյի գայնտըր :

— Պաշ իւստիւնէ .

Մշակին հեռանալէն ետքը,

— Ե էֆէնտիմ, պիր Սէլանիկ, պիր Տըրա-
պըզօն, իքի կիրասօն իւ չ Սամոն. Հայտէն
աղալար, գահվէլէր կէլինճէյէ գատար հի-
սապլարը պիթիրէլիմքի՝ լուահաթ լչէլիմ.

Ճամբորգք տոմսակադինը վճարենէն ետ-
քը ի զ՞ւր կ՝ սպասեն սուրճին գալստեանը.

(Փողոցէն ձայն մը) - Մանկիդ օղլու կէլ-
տի՞ մի. (ստակները առի՞ք, գործը լմնցա՞ւ,)

Վերէն - Զօդտա՞ն, երինի պիլէ պուլտու,
եւ յիրաւի առնուած դրամը առաջին գը-
րադրին դրասեղանին վրայ կը դրուի.


Փողոցէն - Վաքու բօտա չանթասընը
ալտը, եարըմ սասաթտան դալդաճագ, (ըսել

կուղէ թէ մեծաւորներուն գալստեանը կէս
ժամ մնաց, շուտ ըրէք.)

— Վայ ազալար, վաբօռ դալգըեօր ըմըշ,
գահիլէլէրի իչէմէյէճէիզ, նէ՞ եաբալըմ, պիր
տահա կէլիշինիզտէ իչէրիլ» ըսելով փողոց
կելնէն, ուր նախապատրաստեալ ընկերներէն
մին, « վաբօր իքի իւչ սաաթ սօղրա դալդա-
ճադ, աշաատան թէլէկրաֆա պէքլէյօր , օ
վագըթա գտաալը բըռթըլարընըզը ըռահաթ
վաբօրա կէօթիւրէպիլիրոինիլ,

Ճամբորդաց հեռանալէն ետքը մշակք ա-
նոնց խմբնելիք սաւըճերը իրենք խմելով կը
գոհանան, — ահա այս էր միայն իրենց շահը-
ուստի սրճարանապետին միաբերան կը ձայ-
նեն, «Մարդա՛ր աղբար, առլը վարըն դահիլէ-
սինտէն պիղէ պիրէր դահվէ բիշիր .»

Եւ աթուակներուն վըսյ բազմեալ՝ կըս-
կըսին անցորդներն աչքէ անցնել:



Դէմքը խիստ նիհար, բազուկները բա-
րակ, ոտքերը վտիտ՝ այլ կուրծքին վըսյ
աարօրինակ Պալքօն մը կըող կնոջ մօտայակտն
անունը ի՞նչ է.

— Բաչովրա տօլմասի :






ՓՈՒՆՉ

Խելացի մարդը սրտին վրայ ունի ըզբեցուն, իսկ անխելքը լեզուին վրայ ունի ըզմիրաը :

Պարծենկոտ մարդիկ խելացիներուն արհամարհանեցնեն, խենթերուն զարմացումն և պատառաբուծից կուռքերն, և իրենց յառուկ ցուցամոլութեանը գէրի են :

Սէրը այնպիսի ընազգում մ'է որ միշտ միաքը դէպ ի յոյսերու նպաստող կարծիքները կուզզէ .

Աշխարհիս մէջ միշտ ձայնէ աւելի արձագանգ կայ .





Ի՞նչ է ատ, պարոն կառավարիչ, ինչո՞ւ
կը ծեծես տղաքը.

— Կրթելու համար :

— Բայց . . .

— Բայց մայց չիկայ, չե՞ս յիշեր թէ ծեծը
արքայութենէն ելած է,

— Ե, ա՞նմիտ, եթէ ծեծը աղեկ բան մը
եղած ըլլար, արքայութենէն դուրս կ'ելլա՞ր:

*
* *

Ստոխօս մը մէկուն հետ կը խօսէր : ճանչ-
ւոր մը անսոր մօտենալով՝ «արդեօք նորէն
ի՞նչ սուտեր է գլուրածդ, » ըսելուն՝

— Ի՞նչ պիտի ըլլայ, քեզ կը դուլեմ բա-
րեկամիս, պատասխանեց անմիջապէս:

*
* *

ՄԱՆՐ-ՄՈՒԽՆՐ

Հացագործ մը իւր յաճախորդներէն մէկուն.

— Ներեցէք պա՛րսն, հարցնել ձեզ թէ, ինչո՞ւ համար օրը 6 հաց կառնէք, քանի որ տանը մէջ ընդամենը երեք հոգի էք.

— Հացերէն մին կը պահեմ, մէկը կը նետեմ, երկուքը ետ կուտամ, մնացեալ երկուքն ալ վիոխ կուտամ:

— Ես այս բաժանումէն բան մը չի հասկըցայ.

— Մտիկ ըրէ որ հասկնաս. «կը պահեմ» ըսածո կուտեմ, «կը նետեմ» ըսածո՝ կեսրոջըս, «ետ կուտամ» ըսածս հօրս ու մօրս կը յահճնեմ, « վիոխ կուտամ» ըսածս ալ որդւոյս կը կերցնեմ :

— Արդարեն, աղւոր բաժանում :

* * *

կարգուած տաենդ. քանի^օ տարեկան էիր, հարցուեցաւ պատրաստաբանի մը.

— Իրաւոր չեմ յիշեր, պատասխանեց, վասըն զի ոյն ատեն խելքս գլուխս չէր:

* * *

Սկսելի ամսւափնսո, ըստ տիկին մը, այս
տունը ձգենք ուրիշ մը վարձենք, վասն զի
անցուդարձին շատութենէն աղքատն ալ շատ
է, օրը հարիւրէն աւելի աղքատ դուռերնիս
ձեռք կառնեն և զմեզ անհանգիստ կընեն .

— Անհոգ եղիր դուն, տիկին, պատասխա-
նեց այրը, որ խիստ կծծի մ'էր, իմ քովս ալ
անոնց համար «բարի եկաք» ը չափէն աւելի
շատ է :

* *

Հարցուեցաւ զինովի մը թէ՝ ի՞նչպէս
առանց դռնեխն մանելու կրցար զբօսարանէն
ներս մանել .

— Վայ քեզ ոզորմելի, մողեսնելը (Քեռ-
քնէլէլ) ինչպէս որ ներս կը մտնեն՝ եռալ այն-
պէս մտայ պատուհանէն . — սողալով և ճան-
կըռաելով :

* *

Գիւղացի մը հարցուց փիլիսոփայի մը որ իր
տղուն դաստալու համար քանի՞ զըշ որէաք է .

— Երկու սոկի :

— Ի՞նչ կըսես ե՛զբայր, ես երկու սոկիով
էշ մը կունենամ:

— Եը սիսալիք բարեկամ, ընդհակառակն
երկու էշ կունենաք ձեր ախոռին մէջ:



Պատճառը ի՞նչ է որ մօրուքդ ոև այլ
գլխուղ մաղերը ճերմկեր են, հարցուցին ծե-
րուկի մը,

— Վասն զի մօրուքո գլխուս մաղերէն 20
տարի եաքը ծնաւ:

ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիւ 45 (ՊԱՐԳԵԽԱԼՈՐ)

ց մ է

ց մ է

Ա.

ց


Ե



Յ

Հ

Թիւ 44 Նկարհանուկը կարդալ այսպէս
«Երեք եին որդիք նոյի Սեմ Քամ եւ Յաքեր»
Թիւ 44 Նկարհանուկը անսխալ կարդացին,
Տեարք Ա. Խրիմեան Տ. Մանտալճեան: Մ. Զի
վիճեան. Սահակ Ա. Քատիք





ԱՐԱԽԱՆԱԿԻՆ

ԴՐԱՄՈԳՏԻՆ ԴԵՄ ՔՆՆՈՒԹԻՒՆ
(Մուայեենէ)

Տան մը մէջ այր և կին կը խօսակցէին .

Տիկինը — Բարի լուր մը պիտի աւետեմ
քեզ, Պարսն * * * ին տղուն համար մեր գըս-
տեր ձեռւքը կը խնդրեն, ի՞նչ կըսես .

Այրը — Տեսնենք, կը խորհինք .

— Երիտասարդը տղայութենէն կը ճանչ-
նամք որ ուսուալ, բարեկիրթ և դործունեայ
է, ճնողացը կարողութիւնն ալ գիտենք,
այսօրուան օրս բաւական ունեւոր են. կը յու-
սամ թէ դուք ալ ինծի պէս այս ամուսնու-
թիւնը յարմար պիտի դատէք :

— Կը մտածենք :

— Միայն թէ 300 ոսկի դրամօժիտ կուղեն :

— Աս ի՞նչ է, իմ գիտցած մարդիկս են
նէ՝ դրամօժախ կարծու չեն:

— Ո՞հ, սիրելիս, կը տեսնեմ թէ անդէտ

կը ձեանաս, հիմակուան ժամանակս ունեւուրըն ալ կուղէ դրամօժիտը չունեւուրն ալ, ասիկայ ընդհանուր սովորութիւնն մը դարձաւ.

— Ե՞ն, թող արդպէս ըլլայ :

— Ուղած օժիտնին ալ շատ մեծ բան մը չէ մեզի համար, սանկ 70-80 սոկիով պարզօրէն կրնանք լմացնել:

— Շատ աղէկ, ուրիշ.

— Ուրիշ բան չի մնաց. վազը պատասխան զրկեմ հաճութիւն տալուդ համար :

— Պայմանաւ մը կրնամ հաճիլ:

— Ի՞նչպէս, արդեօք հարսնիքը երբ ընել ուղելնի՞ն կուղէք հասկնալ. հարկաւ երկու երեք ամիս միջոց պիտի տան :

— Ոչ, այդ չէ ըսելիքս :

— Տուն փեսայ չպիտի առնենք .

— Լաւ, բայց . . .

— Դրամօժտին վճարման պայմանաժամը կուղէք հասկնալ նէ՝ այնչափ ծակաչք չեն որ կանխիկ ուղեն, մեր վրայ ալ վստահ են, սնտուկին մէջը կը դնենք :

— Խմ ըսելիքս այդ չէ . . .

— Անսուց խօսքը խօսք է, գիտես ա՛, շատերուն պէս նշանտոււթենէ ետքը նորանոր խնդիրներ չեն յարուցաներ :

- Ա. Ա. Պ. ալ դիտեմ։
 — Ուրեմն ուրիշ ի՞նչ պայման մնայ առաջարկելիք։
 — Մատիկ ըրէ որ ըսեմ. ասկէց վեց ամիս առաջ եղբօրս ազջիկը այն ինչին աղուն հետ ամսումնացուցինք, որ գործունեայ և ըստ բաւականին ալ կարողութեան տէր երիտասարդ մ'է, այնպէս չէ։
- Ա. Յու.։
 — Եւ կարծեմ, դրամօժիտ ալ չի տուինք.
 — Վասն զի չուզեց, ասկէց զատ, բաւական դոհարեղեններ ալ ընծայեց։
 — Երանի՛ թէ ոչ այն դոհարեղէնները ընծայէր ու ոչ ալ այն սարսափելի հիւանդութիւնը նուրիեր ։ գիտես ա՛, հարսնիքէն 15 օր ետքը ազջիկն հիւանդացաւ. ըստ վկայութեան բժշկաց՝ խեղճ կինը մեծարայ ամսունոյն ունեցած դաղդնի հիւանդութեամբը վարտկեալ գեռ կը տանջուի, այնպէս չէ։
- Ո՞հ, աւա՛դ, այս, ճշմարիտ է։
 — Արդ, ես ալ (սրալ հեակ կէօղ կէօրտիւզինտէն դօրդար) եղբօրս պէս սրտաճմիկի կացութիւն մը վազը չունենալու համար, այս օրէն սա ամենապարզ պայմանը կառաջարկեմ որ, զաւկիս ձեռքը խնդրող անձը իմ ճամփած

բժիշկներէս մէկուն քննութեանը պիտի ենթարկուի նախագէս .

— Բայց ատանկ բան կըլլա՞ :

— Ինչո՞ւ չըլլա՞ :

— Առաջարկելիք պայմանդ ա՞ս է .

— Այս . մենք որ իրենց ախզինաներով պայմանները կընդունինք , իրենք ալ գոնէ մեր մէկ պայմանը ընդունելու են :

— Բայց , տարօրինակ պայման մ'է այս :

— Իրաւունք ունիս , դրամօժիտն ալ նոր հնարուած ժամանակ տարօրինակ թուեցաւ ամենուն , բայց հիմա փառք Աստուծոյ հարուստք և աղքատք վարժուեցան , քիչ առենէն այս քննութեանն ալ պիտի վարժուին , թէև այժմէն տարօրինակ թուի իրենց :

— Ստկայն . . .

— Կազաչեմ , մի՛ ընդմիջէք . ձնողք մը ըստ կարեացն իր աղջիկը ինսոմելէ , քիչ շատ կըթելէ և հազար տեսակ նեղութիւններով օժիտը դրամօժիտը պատրաստելէ ետքը , կուզէ՞ տալ զայն այնպիսի մէկու մը՝ որ հետք լերելիք հիւանդութենէն թերեւս կնոջն ալ բաժին մը պիտի հանէ :

— Հարկաւ չուզեր .

— Ապա ուրեմն փեսացուիս առանկ հի-

ւանդութիւն մը ունեցած չըլլալն նախնական քննութեամբ միայն կընայ ստուգուիլ , և այս ալ շատ սքանչելի օրէնք մ'է , կառավարութիւնք անդամ առնելիք զօրքերնին կանխաւ բժշկական քննութեան կենթարկեն , ու ախտացեալները «չիւրիւկ» կոչելով չեն ընդունիլ .

— Բայց ատանկ բան մը առաջարկելնուս պես՝ զմեզ պիտի բամբասեն :

— Որո՞ւ հոգ . ամեն մարդ իր ղաւակը գեետնէն չէ գտած կնի՛կ , եթէ փեսացուս իր քաջառոջութեանը վստահ է . ամենին չպիտի քաշուի այս քննութենէն , ինչպէս որ չի քաշուիր իր անդործութեանը վստահելով թրախօմա ուղելէն . առկեց զատ , գժուարին բան մը չէ ընելիքը բժիշկի մը պիտի ներկայանայ և վկայակատն մը առնէ , ոչ ոք պիտի իմանայ զայս , մինչդեռ հիմա թրախօմայական կռւաներ ամենուս գլուխսը կռւուցնեն : Հարուստ է եղեր , գործունեայ է եղեր , սանկ աղէկ է եղեր , նանկ աղէկ է եղեր , ասոնք աղէկ , վասն զի երեւցածներն են , բայց ետքը եթէ ծէր մի արասցէ աներեսյթ հին հիւանդութիւն մը յերեան ելնէ՝ հարստութիւնը , գործունէութիւնը , սանկ աղէկ նանկ

աղէկը հապիկը կը կըլեն, և կիւլապտան
պուհուրտանի պէս չիֆթ մը հիւանդ կը պը-
տըտին տանը մէջ . . . :


— Արդարև ճշմարիտ են ըսածներդ, բայց
լսողները վրանիս պիտի խնդան:

— Խնդացողները ինքզինքնին չ' գիտցողնե-
րըն են, ընդհակառակն խոհական անձինք
պիտի հաւնին իմ այս առաջարկիս, և ճըշ-
մարիտ որդեսէր հայր մ' է եղեր պիտի ըսեն,
վասն զի, ամօլժ չէ ա', կէօղ կէօրտիւղինտէն
գօրդար :

— Լաւ, բայց ամեն երիտասարդ ալ եղ-
բօրդ փեսին պէ՞ս կը կարծես :

— Իմ խօսքս ամենուն համար չէ կնիկ, այլ
միմիայն փեսացուիս վրայ է . որովհետեւ կէօղ
կէօրտիւղինտէն գօրդար՝ եռ ալ փեսացուիս
ախտացելոց կարգէն չըլլալն ստուգելու հա-
մար առ քննութիւնը կառաջարկեմ. վասն զի,
այս հիւանդութիւնը գաղտնի է, ճակտին վը-
րայ գրուած չէ որ կարդաս և զդուշանաս :

(Շաբանակէնէ)





Ահա Զանգակ եւ Հնչակ
 Գան հանդիսիւ հրապարակ .
 Կոչել ի կարգ խստաբար՝
 Ըզ մոլութիւնս անհամար .
 Բոժոժիկը առաջնորդ մ'է .
 Ըզգոււացէք զայք միշ իրմէ .
 Նաեւ լրաբեր մ'է ծիր ու բազ՝
 Երբալ զալով ընդ ձախ ու յաջ :

ՀԵՌԱԳԻՐ

[Աժանս Բոժոժիկ եւ լճկ.]

Սնուան տարեղարձի տօնախմբութեան
մը առթիւ տրուած նշանաւոր երեկոյթին
մէջ պարերը տեղի ունեցեր են ըստ հետեւ-
եալ ցուցակի, զոր Բոժոժիկ մեզ դրկած է,
չգիտեմք ո՞ր քաղաքէն :

ՆՈՐԱՁԵՒ ՍՈՒԱՐԷ ՏԱՆՍԱՆ

ԿՈՒՏՈՎ ՄՏԱՆ, ԿՈՒՏՈՒԶ ԵԼ.ԱՆ

1. Բոլբա . — օղին պոլ գայ , խելվնին
դառնայ . աչուլնին մթննայ :

2. Լանսիէ . — կամիտլիէ , համ...ըիյէ .

3 , Պալանսէ . — տանտէրն ի՞նչ կըսէ ,
ճուտդածուն դրամ կուղէ » :

4. Ավանթի մուզիգա . — ժողուելիքիդ
օրթախ ենք հա՛ , ետքը խաթրըդ չի մեայ :

5. Կռան շէն . — վարան հատյնողը թող
քաշուի քէօչէն . թըս-նէֆէս եղանք ֆիշէն-
կին հստէն :

6. Բրօմնատ — ստակ չմնաց վրադ .
անկուաի ես նէ՝ մըսի վրադ :

7. Սօթիս տուպլէ — մանին աղւոր է .
քէօչէկը լաւ կը ցատկէ :

8. Մազուրգա — ցատկուտուքա. փախ-
վըտուքա . իւնճին ալ վարէն իււ՛ւն պոռայ :

9. Քատըիլ. — գըկախառնիլ, գլտորիլ:

10. Կոան ոօն. — զոյդ զոյդ փախչին
հոս հոն . դինովն մրաբէ ի սեղանատուն :

11. Սիրթօ — իժիղօ , մէզէյիքօ .

12. Գասապ հալասի — դինով ոըզաքի-
սի . մայթապ բաթըռտըսի :


13. Վալց ալէման — մօտենայ վերջա-
բան. գերասանքյուշաբերեալ նստին մոմուան :

14. Հոռա , — Գինովն կուլոյ, զի փա-
րայ չկայ , քսակահատն խայտայ, հանդիսա-
տես մը գոչէ «լիվա՛» : (Մանրամասնութիւնք
ալ յառաջիկայ թղթատարով պիտի ելնեն
ճամբայ) :

Բոծոծիկ

Ծեր կին մը խօսակցութեան մը միջոցին
ըսաւ թէ՝ «ոիրալ չի ծերտնար » .

— Իրաւունք ունիս մամիկ, պատասխանեց
պատրաստաբան օրիորդ մը, սիրտը չի ծերա-
նար, միայն թէ ծերացած մարմնոյ մէջ բընա-
կելը չուզեր .



ՍԱՆՐ-ՄՈՒՆՐ

Թուաբանի մը հարցուեցաւ թէ՝
 — Ամուսնութիւնը ինչի՞ կը նմանի ,
 — Յաւելման ,
 — Մա՞ր ,
 — Բարձման ,
 — Աէ՞րը .
 — Բազմապատկութեան ,
 — Ժառանդութի՞ւնը ,
 — Բաժանման ,
 — Էյ ա'ֆէրիմ թուաբան :

* * *

* * * փողոցին մէջ բնակող սափրիչը խանութին պատուհաններէն մէկուն կոտրած ապակիին տեղ թուղթ փակցուցեր էր . սրիկայ մը այս մարդուն հետ զբօսնելու մաօք թուղթը կը պատռէ և գլուխը ներս խօթելով «ժամը քանի՞ն է , վա՛րպետ ,» կը հարցնէ :

Սափրիչը ստայակին գլխուն փայտ մը իշեցնելով՝ «հիմա մէկ զարկաւ ,» կը պատասխանէ ամենայն անխուսվութեամբ :

* * *

ՃԱՇԽՆԱԿԱՏՈՅՑ

ԵՐԵՒԵԼԻ Ս.ՆՑԻՑ

Ի ոկտիսաւորութենէ բազմանալ յանկիւնը սրճարանաց օրն ողջոյն ճգնող խմաստակաց, որք ոչ կամին ձեռն արկանելի դործ, ամսական առ նուազն տասը սովի իրենց չ'տրուելուն համար 42

Յերեւելոյ չ'գիտցածնին դաս տուող վարժապետաց. 9

Ի բազմանալոյ մէկը երկուք զբող հաւատարիմ մատակարարաց 17

Ի սկսելոյ կեղծ անուամբ անշնորհք յօդուածաղըց լրագլրաց 4

Ի բարձմանէ բնական ջրոց յերեսաց համեստուհի ։ ։ տիկնանց 20

Ի գիւտոյ կաթավաճառաց զջուր խառնել ի կաթն 10

Մուտն ծխախոտի ի թղթեայ տուփն և ի ծրաբիկն 12

Ի գիւտոյ արուեստին շողոքորդութեան, ի վարժապետաց և ի գինեպանաց 99

Ի բազմանալոյ շոգեշարժ (իմա ոգելից) մարդամելենայից 12


ի դիւտոյ արհեստին հաւաքել զնետեալ սիկառսի պողոտայից և ի սրճարանաց 9

ի Մահուանէ ուղղախօսութեան պարագանաց 99

ի դիւտոյ առաւ-փախաւութեան . 9

ի բաղմանալոյ օրն ողջոյն հաղացողաց, կակաղողաց և դողդղացողաց, որք դործածեն զնենգեալ և թունալից ըղպատուական ըմպելիս ոգելից 12

ի ձգելոյ ծխասիբաց ոմանց զՓսֆսուկն, և ի սկսելոյ դործածել ըղթըս-նէփէսարար կուլկուլուկն, յերեսաց մենավաճառութեան ծխախոտոյ 3



Ի՞նչ են պարասրահք :

— Օրիորդաց համար՝ միմիթարատեղի, ինքինքնին ամենուն հաւնեցնել ուղղներուն՝ արքայութիւն, նախանձու ամուսիններու դժողը և բան դործ չունեցողներուն ըղբաղմունքն :

Մօլիէո



Նպարավաճառ մը իը յաճախորդներէն
մէկուն դուռը կը զարնէ, յաճախորդը գլու-
խը պատուհանէն դուրս հանելով պարտա-
պահանջը տեսնելուն պէս՝ ներս կը քաշուի և
կը հրամայէ սպասուհւոյն երթալ մարդը
ճամփել.

— Ի՞նչ կուզէք,
— Պարոն * * * ը .
— Հոս յէ :
— Ո՞ւ գնաց ,
— Ո՞վ դիաէ ուր դացած ըլլալը ,
— Շատ աղէկ , ըսէք պարոնին որ ուզած
աեղը թող երթայ , բայց դլուխը պատուհա-
նին առջեւ չի մտունայ ,

*
* *

ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիր 46

(ՊԱՐԴԵԽԱԽՈՐ)

Անցեալ
Ներկայ
Աղադայ



12 Ա.ԺԻՌ

Է Ն

Է Ն

Թիր 45 Նկարհանուկը կարգալ այսպէս ո
ո ո կարէ մարդ երկուց մեծաց ծառայել»

Թիր 45 Նկարհանուկը անօխալ կարգաց Տիար
Արշակ կ. Քէրէստէձն ան :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐՈՒԿՈՒԹԻՒՆ

ԹԱՏՄՈՒԹԻՒՆ ՕՍՄԱՆԵԱՆ

Ի ՊԵՏՍ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԱՑ

Հանրային կրթական նախարարութեան
թարգման Մեծ. Աշճեան Միքայէլ Էֆէնտիի
յօրինած սոյն դասադիրքն ոչ միայն ուսանո-
ղաց՝ այլ և չափահասուց ալ կրնայ օդտակար
ըլլալ, զի թուրքիոյ Հայն ուարախ դիտնալ
նաև Օսմանեան պատմութիւնն :

Աշճեան Էֆէնտի քաջ դիտնալով որ
դասադիրք մը ամեն կարգի ուսանողաց հա-
մար դիւրամատչելի դնուլ մը պէտք է վաճա-
ռել ։ Գահեկանի համեստ գին մը որոշած է
իւր պատմութեան, ուստի կրկնակի շնորհա-
կալեաց արժանի է, մինչդեռ կան հրատարա-
կուած այնպիսի դասագրքեր՝ որք իրենց ար-
ժէքէն շատ աւելի թանկ գնով կը վաճառուին,
և աղքատիկ ուսանողաց ճիտերը ծուռ
կը ձգեն :

Փալաքելի է որ Աշճեան Էֆէնտիի սոյն
գովելի ընթացքն ունենայ իւր հետեւողներն :



ՆՈՐ ԴՐԱԽԹԻՒՆ

ԴՐԱՄՈԳՏԻՆ ԴԷՄ ՔԵՆՈԽԹԻՒՆ

(Մոռայեկնէ)

(Շար. տե՛ս Երես 70)

Տիկինը — Բոլի և դարձեալ կըսեմ թէ՝
ծաղրելի առաջարկ մ'է այդ .

Այրը — Ինչո՞ւ ըլլայ ծաղրելի . մինչ երի-
տասարդ մը իւր հարսնացուին ծնողքէն օ-
ժիտ , դրամօժիտ , խանութ , տուն , խապի-
լը գտնայ նէ՝ ամբողջ ունեցածնին ալ ձեռ-
փընուն առնել ուղելսվը ծաղրելի չըլլար աէ՝
ճշմարիտ որդեսէր հայր մը իր գեռացուին այս
տեսակ դաղտնի հիւսնդութիւն մը ունեցած
կամ չունեցած ըլլալն հասկնալ ուղելսվը
ծաղրելի կըլլայ :

— Յայց առ տղուն հայրն ու մայրը քաջա-
ռողջ են , անշուշտ զաւկնին ալ իրենց նման
քաջառողջ պէտք է ըլլայ .

— Այդ տրամաբանութիւնը հիմա շատերէն սրբագրուած է, ալի'կին. արդարև քաջառողջ ծնողքներ շատ կան, բայց անոնցմէ ոմանց տղայքը սարսափելի ախտեցով կը վարակին ետքէն, ասոր ի՞նչ պիտի ըսես .

— Ի՞նչպէս կընայ ըլլալ ատիկայ . . .

— Քու խելքդ չի հասնիր ասանկ հաշիւներու, ինչ ըսել ուղելս ես դիտեմ:

— Եհ, թող այդպէս ըլլայ .

— Հետեաբար, կուղեմ իմանալ թէ՝ փեսացուս թէեւ հիմա քաջառողջ՝ բայց արդեօք ժամանակաւ ասանկ հիւանդութիւն մը ունեցած էր .

— Աս ի՞նչ ըսել է, մարդ չե՞նք մի, կը հիւանդանանք, կառողանանք ալ, կարելի է երէկ հիւանդացած՝ բայց այսօր առողջացած է:

— Բայց այս հիւանդութիւնը կարդ մը զիւրաւ բուժելի հիւանդութեանց չի՞նմանիր, ըստ մամնազէտ բժշկաց յայտարարութեանց, այնպիսի ախտ մ' է, որ եթէ լաւ ապաքինուած չըլլայ՝ տարիներ անցնելէ ետքը կը կըկնէ, ուստի, կտտարելսալէս բժշկուած ըլլան կամ չըլլալն աօքթէօւին քննութեամբը կընայ հաստատուիլ: Որդեսէր հայը մը, վեսացուին քըսակին որպիսութեանը վրայ տեղեկութիւն

հաւաքելէ աւելի պարտաւոր է նորա անցեալ
կենաց վրայ ձինդ տեղեկութիւն առնել, և
այս ալմասնագէտ բժշկին քննութեամբը կրնայ
ըլլալ ծնողաց խորին ուշադրութիւնը գըրա-
ւելու է այս քննութեան խնդիրը որ վերջին
տարինելուս մէջ աւելի զգալի եղաւ, վասն զի,
խօսքը մէջերնիս՝ առաջները այս սարսափելի
մոլութիւնը այսչափ շատցած չէր, կը հասկնա՞ս
տի՛կին, ես քիչ կը խօսիմ, բայց դուն շատ
բան հասկնալու ես :

- Ոհ, շատ խիստ կը խօսիք
- Սըդար կը խօսիմ.
- Բայց ծնողք մը ի՞նչ ճէսարէթով ասանկ
առաջարկ մը պիտի ընէ :
- Մասնագէտ բժշկաց կողմանէ ոոյն մո-
լութեան վրայ հրատարակուած խրատական
յօդուածները սրբամէն ատեն լրադրաց և
կարդ մը գրեանց էջերը կը զարդարեն, ուշի
ուշով կարդացող ծնողք մը կրնայ ճէսարէթ-
լէնմիշ ըլլալ ու առաջարկել, այն մասնագէտ
բժշկաց համար կըսեմ, որք այսօր սոյն հիւան-
դութեան - մոլութեան - առաջքն առնելու
համար ալ գործնականապէս կաշխատին մեծ
պօյէն, և դլուխնին քերելու ժամանակ չունին :

— Վերջապէս, այս առաջարկիդ վրայ պիտի պնդես կենա՞ս :

— Ի՞նչ ընեմ կնիվկ, ստիպուած եմ. այս օրէն կուզեմ հասկնալ թէ, արդեօք վաղը ես ալ եղբօրս նման մարմարա չիրասիի պէս պիտի այրի՞մ, վասն զի, խանութիս մօաի դեղարանը տս տեսակ ախտացեալեսեր այնչա՞փ կուգան կերթան՝ որ իրենցմէ ամենին չէի յուսար, ու կը շուտարիմ կը մնամ. ահա աս պատճառաւ կը կրկնեմ թէ՝ « կէօղ կէօրտիւզիւնտէն գօրդար» :

— Քեզի բան մը ըսե՞մ, ես ասանկ բան մը չպիտի կրնամ առաջարկել:

— Ես^աալ քեզի բան մը ըսե՞մ, ես ասիկայ պիտի առաջարկեմ:

— Ի՞նչ կերպով.

— Վաղը պիտի գան մեղմէ պատասխան առնելու, այնպէս չէ.

— Այս :

— Կըսես իրենց թէ հայրը և կամ հօրեղբայրը թող գան զիս գտնեն ու հետո խօսին:

— Է այն ատեն . . .

— Այն ատեն ես զիտեմ ըսելիքո:

— Այս հաշւով քանի մը օր սպասելու է պա առաջարկիդ ընդունիլը կամ չընդունուի-

լը հասկնալու համար, որ արդարի շատ հետաքրքրական է.

— Նոյն չափ ալ օդատակար :

— Տեսնենք, սա քանի մը օրը անհամբեր պիտի սպասենք:

— Քանի մը օրէն կատարելապէս սրտեր նիդ կը հանգստանայ :

— Ուրեմն յաջողութիւն կը բարեմազթեմ,
«էօթէրսէ՝ էյի տիւտիւկ»:

— Շնորհակալ եմ. «իւֆլէնիր իսէ՝ էօթէր տիւտիւկ»:

(Շաբանակէլէ)




Յմեռուան մըրկայոր օր մը սուրհանդակ մը գիւղի մը մէջ գտնուած աղքատիկ պանդոկը կը մտնէ, ուր այն միջոցին պանդոկապետը կնոջը հետ նստեր սոխ ու հաց կուտէր. սուրհանդակ կը գոչէ.

— Խանճը պապա, էժ, էքմէք բէյնիր իստէրիմ, պալտան տա հապէրին օլսուն.

Պատրաստաբան պանդոկապետը սոխն ու հացը յառաջքելով լեցուն բերնով կը պատասխանէ. «իշթէ՛ սօղան իշթէ՛ էքմէք, հալտէն աէ հապէրին օլսուն» :

Ի և.



Ձ Բ Օ Ս Ա Ն Ք

Վեց եօթը առարիներէ և վեր աստ բը-
նակեալԱկնցի Մալիւմ տղայն վերջերս ի Պօլիս
իրեն հիւր եկող Թաթոս էմմի անուն աղդա-
կանին հետ կիւրակէ օրերը քաղքին զբօսալայ-
ըերը և հասարակաց պարտէ զները պտտել
կելնէին։ Այս երկու ընկերք օր մ՝ ալգարե-
ջըրոյ զբօսարտն մը կը մտնեն, այն կարդի
զբօսարան մը՝ ուր աշխատող սպասուհիք քը-
սակ շորթելու արհեստին մէջ քսակահատները
կը գերազանցեն։

— Աս ի՞չ պիշիմ տեղ է, Մալիւմ պէկ, կը
հարցնէ Թաթոս էմմին, սպասուհեաց խայ-
տալով ու կաքաւելովիրենց ընդյառաջ ելնել-
նէն յապուշ կըթեալ.

— Եփէնտըմ, աս տեղին բիրախանա կըսին,
մէղաւօրո չանդամ մի ցըխցըխենց Մէլիքօն
ախսպօրը հետ ֆէօս եկայ. զապիլէ ըամմանքդ-
կսւ ճաշնաս, սա ու՞ր է, մահուտ անծօտէնց
տղսւն պա ոէնէտ ունեցած տէյնը ինքեար ը-
նելուն հըմար տօխսանը մէկ օր իլամը կերած
պառկելէն սըղըա՛ թալիլէ էղած օրը աշվի

լուսի մուխապէլէ մեզ ֆէօս բերաւ մէյմէկ
քնչիյ բիրա խմեցանք :

- Ադ բիրա ըստածդ ի՞շ տըլլի.
- Թէրծիւմէն արբա սույի է :
- Թօփափ բան. արբա սույին կու խումնի՞ն
մի եա :

— Հիւրիւմիւնքէ , աս քու գինցած արբա
սույիդ չէ . ալինտ առաջ քնթիդ կուռճիկը քըն-
չիյ մի կու մուզմուզացնէ իսէ տը , որդըա կու
սովըիս :

- Ե աս ախշինները ֆէօս ի՞շ տի կալլեն .
- Էքէնտըմ , ասոնց անունը քառսուն թա-
պիր կանեն . ոա ու՞թ է , մէյխանաներուն մէջ
մինչօներ չի կա՞ն մի եա , իշթէ աս տեղացի
մինչօներն ալ ասոնք են :

Այս միջոցին սպասուհի մը ասոնց մօաւ-
նալով՝ շնորհալի ։ Ճայնիւ կը հարցյնէ .

- Նէ՞ պույուրածագուշնըզ , աղալար .
- Մէտէթ ի՞շ կուզէ թաթօս պէկ .
- Խայֆէ մի թող եփէ :
- Խայֆէն ի՞շ տըլլի , ա՛զա , պայվական
բիրան կայ իքէն : Հանըմ ախշին , պիզէ իքէ
բիրա կէթիւր :
- Տիօ պիրէ՛զ .
- Էքթաքսէ տիօ պիրէ՛զ :

Գարեջուրը բերող մշակը — «պոյուռում» :
— Հիւրիւմմէ աղա, չաբուխ չի խմես իսէ՝
ուռուհը կու փախի. հըմէն Աստուածպետա-
կանութիւնը բարով ու բարայով պայմական
մէշղուլեյէթ մի պարգևէ քեզ:

Այս մաղթանքէն ետքը Մալիւմ աղայն
իր գաւաթը կը պարպէ. իսկ Թաթօս էմմին
առջի բերան թէւչի համարձակիր խմել՝ բայց
տեսնելով որ փրփուրին հատնելովը դարե-
ջուրն ալ քիչնալու վրայ է, «աս կաթնավերին
մենք փարայ տիտանք» մրմնալով՝ անմիջա-
պէս գաւաթը կը տնկէ և քիթն ու բերանը
այլակերպելով կը դոչէ.

— Է՞՞ֆ, քնչիյ մի մեզէ չիկա՞յ աղա, քին-
թըս մուզմուզաց. կաթնավեր մարդը օլտուխ-
ճա քէսկին է շիներ:

— Պագուանա՛, պիր բարչա մէզէ ե՞՞գ մի.

— Զօ՞գ, թա՞մ բոռսիօն մու օլսուն, եօգ-
սա ետրըմ.

— Ի՞շ կըոէ աղա, բըուսիօ՞նը իշ տանիմես,
հանըմ ախշին, թիւրքնէ սէօյլէ պիղ ֆիրէնկ-
ճէտէն մուխուփ աէկիւլիւք . պիր աղ մէզէ
կէթիւրթ :

— Բէք էյի. Ճուզէքօ, փէռէ էնա բօռսի-
օն կռավիէռա .

Մշակը — Մէսսօփի՛ս .

— Աղա, աս ֆէսօֆէսօ ըսելն ի՛շ աըլի՞ :

— Պէսպէլի ախշինը էմր կանէ նը՝ մինչօն
ալ պաշ իւսոթիւնէ կասէ :

Մշակին պանիլն ու հայը բերելէն ետքը
սպասուհին աթոռ մը առնելավ այս երկու
յաճախորդներուն դէմը կը նստի :

— Աս ի՛շ պիշիմ բանիր է աղա .

— Զաննոս մունասուռլու բէնիրիին մէկ չէ-
շիտը տըլի՞ :

Սպասուհին առոնք մեծարելու ։ մոռք,
գաւաթները լեցնել կը հրամայէ :

— Կու հայի՞ս մի է ֆէնտըմ, կու հայի՞ս մի,
ասոնք օլառուխնա թէրպիյէլի բաներ են, մուշ
տէրիին իդրամ կանին, գիտես ա՛, թափուխ
բազարիի արտառուսին մէյսանան ջլւր մի պի-
լէ իքրամ չին աներ .

— Ըմպէս է . մուխապէլէ անի՞նք մի .
զէօրէ էրէյիհէ գնաց էկաւ, կըայնիո բերաւ,
բիրանիս բերաւ .

— Աս մուխապէլէ ըսած գ ինտո՞ր տըլի՞ .

— Հանըմ ախշին, ոէն նէ՛ պույուրուրուն .

— Շամբանեա . Ճուղէ՛քօ, ֆէռէ էմէնա է-
նտ պուղալի շամբանեա :

— Աս շօմքօնեօն ի՞շ աըլի՞ ա՛զա ,

— Էֆէնտըմ մալիւմ ա՛, կնիյ մարդիկ իշ-
րէթ չին աներ, մինպահաթ շըրուպ մի է բե-
րել տուածը :

Շամբանեան բերուելէն ետքը մալիմ աղային հրամանաւ գաւաթները նորէն կը լեցւին, կը պարպուին, սպասուհւոյն հրամանաւըն ալ կը լեցուին կը պարպուին, և այս երկու ընկերք լաւ մը կը դինովնան : Թաթօն էմին կ'սկսի հետևեալ երգը մըմռալ, մալիմ աղան տէմ կըբռնէ, խորամոնկ ըսպասուհին ասոնց ձայնէն զգածեալ կերեի, իսկ վարպետ մշակը անկիւն մը քաշուած՝ այս ողորմելիներուն հաշիւը ընդարձակելով կը կոկէ մտովի :

ԵՐԳ

«Մէտինէ խուրմասի քընթիկդ սիրիմ,

Սև չամիչի պէս աշվինքըդ ուտիմ,

Էպիւշմթէլէրով մազերդդ հիւսիմ,

Ղըյմախ կերտանիդ մարդրիս շարիմ,

Ապաս ալ էրէցաւ, քէպէս քիւլահս ալ,

Ասոր մէկ չարէն վ՞՞րկից տի ճարիմ»

Վերջապէս, այս երկուքը դարեջլրէն լաւ մը կը խմուին, և հաշիւնին 45 դահեկանի կը յանդի. աս 45ին ձայնէն կ'ոթափին, ու կը տեսնեն որ դեմերնին նոտած անոյշ անոյշ խօսքեր արտասանող սպասուհւոյն յաջորդեր էր խոժոռագէմ դինեպան մը, որ «հոս եր-

գելը արդիլեալ է, ձայներնիդ քաշեցէք, կը սաստէր, և հօջը կը պահանջէր :

— Եփէնտըմ, հիսապընըզտա կալա՛թ վար, քիւնչիւմ, պիզ տէօրտէր դատէֆ իշտիւք:

— Եվէթ, սիզ իշտինիզ, մատմաղէլէ տէ շամբանեա իշիրտինիզ, օտա սիզէ իքուամ էթտի, սիդտէ օնա իգուամ էթտինիզ, տէօրթ բօռ-սիօն կուավիէռա կէլտի, հէփսի գըրդ պէշ կռօշ էթտի :

— Եւ ողսրմեա քոյ արարածոց և ինձ բազմամեղիս, աեսա՞ր մի հըմայէկս կերած ապուրը էփէնտըմ, խույու տօլապիկ պէս տէօնիւկ հիսապ մի կանէ, ախշինին հիսապն ալմեր եէքիւնին վրայ կու զարնէ :

— Ծօ՛, ախշին համըմին հիսապընը տա մը պիզ վէրէճէկիւզ, օ քէնտիսի մուխապէլէթէն իգրամ էթտի էփէնտըմ:

— Ա.տէթ պօյլէ, օ իդրամ էտէծէք՝ մափարայը սիզ վէրէճէք :

— Նի՞շիւն .

— Ա.տէթ պօյլէ :

— Աըփոր կերած ապուրը հայէ անդամ մի, հա՛լա էսրար կանէ, ատ ատէթն ի՞շ ճիվերս է ուր:

— Ոլո՞ւ հոգ, մենք չորս չորս խատէֆ չի

խմեցա՞նք մի, շատ շատ 20ական փարայէն 8 զրուշ կանէ, խառապօնին վրան թող աայ փարան առնէ :


— Վութն ալ շատ է ըմբա նէ իսէ, ոա պուլաշըս քէթէրիդէն խալսվելու է :

— Հիւրիմիւնք է, անճախ, վութնոցը տալէ առաջ կեցիր ոա տիւ պիլմէզը քնչիյ մի քաշկռտինք :

— Զաննս ան կամնասլերը մեր քէսէները տի քաշկռտէ տանի աղա :

Եւ յիրաւի թաթօս էմիկին գուշակութիւնը կէս ժամէն կատարուած էր : Այս երկու խեղճ ողորմելի խելացիներն ալ շատերու նման կղակնին իթղուր հոգնեցնելէ ետքը կը պարտաւորին քսակնուն 38 դահեկանի պարունակութիւնը ամբողջովին վճարելով՝ հաշիւնին գոյել դժուարու, միայն չզիտեմք թէ, արդեօք ասոնք ալ իրենց պէս քսակնին վրայ տուողներու նման բարեկամներնուն աւետեաեցի՞նթէ՝ « շատ զուարճութեամբ կիրակի մը անցուցինք այն ինչ պիրախանան » :

Թոժոժիկ — երած որտերու միկթարանքն ալ այս խօսքերը կընան ըլլալ :





Ա Յ Ա Յ Ա Յ

Աշխարհիս մէջ ոչ երջանկութիւն կայ և
ոչ գժբաղդութիւն, այլ մէկ վիճակին միւսին
հետ եղած բաղդատութիւնն է և ոչ ուրիշ
բան:

* *

Ա. Տիւմա

Ոսկին որտի վշտերը չկրնար բժշկել, և
զուարճութիւնք ցաւը չեն ամոքեր :
Մարդու պէտք է զիտնայ վիշտ կրել ու ապրել :

* *

Ամենէն տկար մարդն իոկ որտին մէջ
զգացում մը ունի որ կրնայ յօդուա իւր նը-
մանեայ գործածել, և չկոյ ամենէն աղքատ
կարծուած մահկանացու մը որ չկարենայ ո-
ղորմութիւն տալ, վասն զի ո՞վ կարող է կանդ-
նիլ Աստուծոյ առջեւ և ըսել թէ ես կարող
չեմ օգնել իմ նմանեացս :

Էօժէն Սիւ

* *

Հարուստին ոճիրը միշտ աղքատին դոգին
մէջ կը ծածկուի :

Վ. Հիւկո





Զբօսավայրի մը մէջ օղիէն խմուած թե-
 թէսոլիկ մը ժամացոյց ունեցող գէր տիկնոջ
 մը մօտենալով « Տիկի՞ն ժամացոյց, ժամը
 քանի՞ն է ,» կը հարցնէ ծազրածու եղանա-
 կաւ . և տիկնոջ կարեսորւոթիւն իսկ չտալէն՝
 հարցումը կերկրադէ . տիկինը դաշճեալ չի
 պատասխաներ . թեթէսոլիկը իւր յանդըգ-
 նութեան չափը կանցնէ հարցումը երրորդելով
 և ձեռքը գէպ ի ժամացուցին շղթայն եր-
 կընցնելով . այն ատեն ափկինը ճարահատեալ
 ասոր երեսին ապահակ մը կիշեցնէ , և անդին
 կը դառնայ : Ապտակին յառաջ բերած ցնցու-
 մէն ծանծազամտին թէ խելքը գլխէն կը թոփ
 և թէ դտակը .

— Պրավօ' աք'կին , կը գոչէ , թիթեղեայ
 խանութը միշա շալկած պտառղ ծխավաճառը ,

պլրա՛վո, այդ զարնող ձեռքիդ բըռլանթի
քարէ մատնի մը կը վայլէ .

— Բայց ի՞նչ ըսել է, կը պոռայ ծանծաղա-
միտը, ես իրեն ժամը քանին ըլլալը հարցուցի,

— Մերկինցներ, կը յարէ իւնալաճառը. հիշ
սահաթ ըսուած բանը խօսիլ գիտէ. դարնել
գիտէ

— Ե ինչ է եղեր .

— Ի՞շ տըլլայ, անցած ըլլայ . դուն անոր
« տիկին ժամացոյց, ժամը քանին է» հարցու-
ցիր՝ ան աւ իր զէմպէրէկովը — ձեռքովը —
ճուղապդ տուաւ իշթէ :



Կ Ո Յ Ր Մ Ը

Հարցուեցաւ կոյրի մը, որ գիշեր ատեն
սափոր մը ուսին վրայ բռնած և ձեռքը լապ-
տեր մը առած կերթար, թէ այդ լապտերը
ի՞նչ օգուտ ունի քեզ.

Պատասխանեց. — Այս լապտերը ինձի հա-
մար չէ, այլ քեզի համար է, որ տեսնես զիս
և ինձ չի դարնուիս :



ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիւ 47 (ՊԱՐՊԵԽՈՒԹԻՒՐ)

I.

չ ա չ օ չ օ
չ օ չ օ չ օ
չ օ չ օ չ օ

չ օ չ օ չ օ
չ օ չ օ չ օ
չ օ չ օ չ օ

II.



Հ.


գուտ

ր ն
ս

գուտ

ր ն
ս

Թիւ 46 Նկարհանուկը կարդու այսպէս
«Ազահը ամեն ժամանակ սատանակն կապուած է»
Թիւ 46 Նկարհանուկը անսխալ կարդաց Տիւար
Միհրան Ա. Սրմաքչեան :





ՆՈՐ ԴՐՈՒԹԻՒՆ

ԴՐԱՄՈԺՏԻՒՆ ԴԵՄ ՔՆՆՈՒԹԻՒՆ

(Մուայեկնէ)

(Շար. տե՛ս Երես 85.)

Հետևեալ օրը Տիկինը պատասխանն առնելեկողին աղջկան հօրը հետ տեսնուելու պէտքն ըլլալը իմացնելէ ետքը, այն քանի մը օքերը մեր ընթերցողաց նման անձկութեամբ անցուցեր էր. վերջապէս իրիկուն մը այր և կին կ'ոկսին խօսակցիլ նոյն խնդրոյն վրայ:

Տիկինը — Ի՞նչ լուր, եկա՞ն, տեսնուեցա՞ք.

Այրը — Այո. երկու օր առաջ հօրեղբայրը եկաւ. երբ եղբօրս աղջկան այսօրուան ունեցած սրտաճմլիկ վիճակը պատմեցի՝ ցաւակից եղաւ մեղ, միանգամայն իւր ճանչւորներէն մէկուն փեսին ալ այս տեսակ ախտով վարակեալ ըլլալն իմացուց. այն ատեն խոռքս եղբակացնելով՝ պայմանս առաջարկեցի:

— Ի՞նչ պատասխան տուաւ.

— Ի՞նչ պիտի պատասխանէր, «Վ կըսէ թէ իմ ծախած մածունս անհամ է, սկսաւ եղբօր

որդւոյն վրայ գովեստներ շռայլել, թէ կենացը մէջ տմենիին ատանկի մոլութիւն մը ունեցած չէ եղեր, թէ վարժարանէն ելնելէն ի վեր առևտուական գործընու մէջ մտած և միշտ բարի վարուք անցուցած է եղեր իւր ժամանակը հօրը թեին ատկ :

— Արդարեւ ճշմարիտ է, պղոմիկուց ի վեր այն տղան

— Կեցիր, մի՛ ընդմիջեր, ես չեմ պնդեր թէ ախտացելոց կարգէն է, բայց չեմ կրնար պնդել նաև թէ՝ չէ. վասն զի հիմակուան ժամանակս որչա՞փ կուզեռ ցուցնեմք քեզի վարժարանէն ենող երիտասարդներ, որք քանի մը գահեկան շահելու ճամբան գտնելէ ետքը զիտնալու որ եթէ 43 տարեկան ալ ըլլան ըստ արդի դրութեան անպատճառ քիչ շատ դրամօժիտ մը պիտի առնեն՝ շահածնին նըմանօրինակ մոլութեանց արդիւնք եղող ախտեր ծախու առնելու. համար կը գործածեն, որով այսօրէն պատրաստած կըլլան վաղուան առնելիք դրամօժիտնուն փոխարէն տիկնանցը ընծայելիք նուէլնին :

— Բայց միթէ այս ալ այն կարգէ՞ն է .

— Ի՞նչպէս հասկցնելու է քեզի կնի՛կ, թէ այն կարգէն ըլլան կամ չըլլան բժշկական

քննութեամբ միայն կընայ հաստատուիլ :

— Լաւ , շարունակեցէք , կազաչեմ .

— «Ծնողացը թեին տակ միշտ բարի վտուք անցուցած է իւր ժամանակը» խօսքերուն սանկ պատասխանեցի , — պէտք է գիտնաք սիրելի բարեկամն թէ այս տեսակ մոլութեամբ վարակեալք խիստ զգուշութիւններ կընեն ովեճակնին իրենց շուրջը գտնուողներուն չիմացընելու համար , զի իրենք ալ մեղադրելի ընթացք մը ունեցած ըլլանին գիտեն , բայց խոստավանելու կ'երկնչին կամ շխտակը կ'ամչնան . առոնցմէ շատեր մինչև իսկ զիրենք դարմանել կարողացող բժիշկները կենեն խաբել կաշխատին , առարկելով թէ՝ ցրտէն , տաքէն , քրտնելէն , իյնալէն կամ ելնելէն վատարկած են այս ախտը , թէ ի բժիշկը քըմծիծաղով մը միայն կը պատասխանեն : Հետեւաբար , քննիչ մաննադէախն կարծիքը լսելէ տռաջ չէք կընար ձեր եղբոր որդւոյն տսանկ տիստ մը չունենալուն վրայ պնդել

— Ասոր ի՞նչ պատասխանեց .

— Ըստման իրաւունք տալովն հանդերձ արօրինակ թուեցաւ իրեն առաջարկու և յարեց , «Եզրօր որդիս որ քաջառողջ երիտասարդ մէ , ինչպէ՞ս պիտի համարձակի բըժքին ներկայանալ և քննութեան ենթարկել .»

— Առ ալ կայ եա' .

— Առ ալ կայ եա' , զարմանալի՛ բան , պատասխանեցի , որ մարդ այսպիսի սոսկալի ախատի մը տէր չեղած ատեն բժշկին ներկայանաւլու կամիչնոյ տէ՞ ունեցած ատենը չամչնար . ես , որովհետեւ կէօղ կէօրտիւզինտէն գորդար , կուղեմ ապահով ըլլալ թէ շատերու եղածին պէս արդեօք իմ տալիք դրամօժիտս ալ գեղօրէից համար պիտի վասնուին : » Քանի մը վլայրկեան մտածելէ ետքը կակուզցաւ , (անշուշտ իմ գիտողութեանցս իրաւացի ըլլալուն համողոււած) և եզրօր որդւոյն անարատ լինելը կըկնելովն հանգերձ խոստացաւ պայմանս իմացնել երիտասարդին և ընդ փոյթպատասխանը բերել :

— Իեցիր , միտքս բան մը եկաւ , կարելի չէ՞ որ բժիշկը մեզմէ ծածկէ երիտասարդին այսպիսի ախտ մը ունեցած ըլլալը .

— Ատանկ բան չկընար ըլլալ :

— Վազը չի՞ կընար ըսել թէ քննութեանը ժամանակ թէե առողջ բայց ամուսնանալէ ետքը ունեցած ըլլալ .

— Ի՞նչ կըսես կնի՛կ , կոմիտասին մէյտանը ճէլի՞զ պիտի խաղանք . բժիշկը գիտնալով՞ր եաքէն ըլլալիք քննութեամբ կընայ հաս-

տատուիլ ախտին հին թէ նոր ըլլուլը՝ չկընար
սուտ վկայական մը տալ, ասկէց զատ, բը-
ժիշկը որ մարդկային աղջին օգտակար հան-
դիսանալու կոչումն ունի միայն, բժիշկը որ
այս աեռակ ախտացեալները դարմանած
պահուն նոյցա ճշգլանացը չկընար դիմանալ,
անչուշտ պիտի չի պաշտպանէ ախտացեալ ե-
րիտասարդը նախնական քննութեանը ժամա-
նակ, զիանալով որ, « այս աեռակ ախտ մը
չունի» ըսելովը նորա (ախտացելո՞ն) նորհիւ
վաղուան համար իր կամ արհեստակցացը
դարմանատարութեանը յանձնուելիք անմեղ
զոհեր պատրաստած պիտի ըլլոյ, և այս ալ-
ոչ թէ բժշկի՝ այլ մինչեւ իսկ մարդ չեզողի
դործ է :

— Վերջապէս, ե՞րբ պիտի առնունը դո-
հացուցիչ պատասխան մը:

— Վաղը, հօրեղբայրը առնելիք պատաս-
խանը վաղը պիտի իմացնէ մեզի :

(Շաբանակել)

(Հնչակ պարտք կը համարի իր շնորհակալու
թիւնն յայտնել առ Մեծարոյ նամակագիրս, որք
սոյն յօդուածոց հրատարակութեանցը առքին գո-
հունակութիւննին կը յայտնեն:)



ՍԱՆՐ-ՄՈՒՆՐ

Պեղանի կին մը գեղեցկագէմ երիտասարդի մը առ ինքն սաստիկ ուր ունենալը շարժուածքէն գուշակելով՝ օր մը զայն փորձելու մտօք կը հարցաբնեէ այսպէս .

— Երիտասարդութեան ժամանակ բնականէ որ մարդ իր սիրոյ առարկայն կունենայ, գուք ալ, որովհետեւ տակաւին երիտասարդէք՝ անշուշտ կը սիրեք էակ մը, արդ կը փափաքիմ իմանալթէ, ո՞վ է այն որ ձեզմէ կը պաշտուի .

Երիտասարդը շնորհալի կերպով կը պատասխանէ .

— Տի՛կին, արդարեւ ջերմագէս կը պաշտեմ կին մը՝ որոյ անունը ձեր ներկայութեանը բերանուառնուլ չեմ համարձակիր, բայց եթէ բարեհաճիք հրամայել կրնամ ցոյց տալ ձեզ նորա կենդանագիրը :

Տիկինը կարծելով որ երիտասարդը ուրիշ մը կը սիրէ՝ կենդանագիրը ընդ փոյթ աենելու փափաք կը յայտնէ. յայնժամ ե-

բիտասարդը զբանէն խիստ գեղեցիկ շին-
գած հայելի մը կը հանէ, և «ահաւ առիկ տի-
կին, տեսէ՛ք իմ պաշտելի նաղելոյս կենդա-
նագիրը,» ըսելով՝ հայելին անոր կը յանձնէ :

ՊՈՂԹԵՌ Ի՞ՆՉՊԼՍ ԿԸ ՅԱՅՏՆԷ ԻՐ ՍԼԲԸ

Վօլթէու մեծին ֆրէտէրիկի հիւրն եղած
ժամանակ նորա իշխանուհի քրոջ վրայ սասա-
տիկ սէր կը տածէր զոր չէր համորձակեր կեր-
պովմը յայտնելը այս օր մը իշխանուհւոյն
հետ աեսնուած ատեն խօսքը երադին տարօ-
քինակութեանը վրայ կը գառնայ՝ այս առ-
թէն Վօլթէու օգուտ քաղելով՝ « այս՝ կըսէ,
երազը մտածողներուն արժանացոծ մէկ հեշ-
տաւէտ աշխարհն է, գեռ երէկ գիշեր ևս ալ
երազիս մէջ թագաւոր եղած և իշխանութեա-
նըս արժանի վարձատրութիւն մը ըլլուս հա-
մար զջեր սիրած եմ, ո՞հ, երանի՛ թէ չ'ար-
թըննայի, զի երբ աչքերս բացի՝ իշխանութիւ-
նըս անհետացած էր, միայն թէ այն օրհնեալ
երազին յիշատակն եղող ձեր սէրը յաւէտ պի-
տիտի մեայ սրտիս մէջ»

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ

ՏԵՂԵԿԱԳԻՐ ԲՈԺՈՒԺԻԿԻ

«Դիւղաքաղաքի մը հետաքրքրաց դասուն
մէջ երկուշաբթի առաւօտ մը մե՛ծ իրարան-
ցում մը կար . (Յոժոժիկ ասանկ իրարան-
ցումներու առեն ինքն ալ իրար կանցնի .) շա-
տոնց ի վեր սպասուած սունթուուլու հար-
սանեաց հանդէս մը ըստ էնթիւքտիական և
ինթիրիւֆիմիական վերջին պրօկրամի՝ վեր-
ջապէսնոյն օրը ժամը վեցին պիտի կատար-
ուէր . ուստի գասք հետաքրքրաց և մանա-
ւանդ երամք հետաքրպուհեաց առաւօտուն
կանուխէն, յեկեղեցի կը հաւաքսուէին . . . տեղ
բռնելու համար : Ժամը 4ին պահարանք, դա-
ւիթք, վերնատունք և խանտիլեօլիք հանդի-
սատեմներով լեցուած էին, որք ազնիկ-տեսոի,
փեսայ-տեսոի երես-տեսոի, նշանտուքի և այլ
աւուր պատշաճի խօսքերով ժամանակ կան-
ցընէին . ժամը 6 զարնելուն պէս՝ ամենքը
մէկանց դլուխներնին դարձուցին դէպ ի այն
դուռը՝ ուրկէ պիտի մանէր հարսնեւորաց
թափորը, բայց՝ մարդ չկայ, ժամը 7ն է, ե-
կող դաշող չկայ . ժամը ու իմն է, դարձեալ ե-
կող չկայ, որով հանդիսատեսաց մէջ անօթու-
թենէ նեղւողներուն ձայները կը բարձրանան :

— Քո՛ւրուկ, ան քի աստար պիտի ու-
շանային նէ՝ ինչո՞ւ սահաթը վեցին խօսք աը-
վին տէ հալիսը ասանկ սահաթներով անօթի
կը պէքլէյէցնեն : — Աճապա ճայմի՞շ եղան
կըսես : — Պէկը անձրեին սէպէպովը պսակը
տունը կընեն : — Անօթի ալ կը մարիմ կոր.
աճէլէյով լոխմա մը հաց օլուռն չկըցայ խուռ-
սախս նետել : — Ես խահվալթըս ընելէս ետ-
քը երիկուան համար ալ ըսպանախլը մը վրայ
գրի դուրս երայ ամա՝ քուրուկ վախթը ան-
ցաւ, ի՞նչ գիտնամ քի աստար պիտի ուշանան:
իլէ հիմոն եա տակը առած է՝ եա էռ-ջուրը
քաշուած . մէյ մը երթամ նայիմ կըսեմ կոր
ամա՝ էրէյի ալ ճամբայ է : — Օլուռ օլաճագ,
խրատ տուող չեմ ամա՝ աստար կեցար նէ՝
պարէ սօնը առ տէ անանկ դնա . էյէր տակը
առեր է նէ ի՞նչ ֆայտա կընէ երթալդ, խա-
զուռմադ իշթէ վրայ դնաց, ըսպաննախլը շի-
քեար բան մը չէ, օխան 10 փարայի դուռ-
ները վար կը բերեն կոր:

Օրիորդ մը — Խմացա՞ր մա՛յրիկ, դալ շաբ-
թու փեսան հարսը խառթային Բարիղը պիտի
տանի եղեր : — Խշիթտէ ինամնան , տալո՞ս
փեսան ալ կարգուելուս պէս կնիկս առնեմ
Լօնտօն պիտի տանիմ ըսաւ ամա՝ ծառք-պա-

գին օրը լանտօմ մը պիլէ չկրցաւ բռնել տէ՝
քալեցայով տարաւ. հէմ աս ծունին-ծմռին
ատտար հեռուն կերթցուի՞ մի եա՛: — Ինչո՞ւ
չերթցուիր, սա սահամթո դուն ալ ուզես նէ
կրնաս երթալ. խառթան գետինը փոէ, մա-
տըդ Բարիդ քաղաքին վրայ գիր՝ իշթէ կըլլաս
Բարիլ դացած: — Ա՞ն, աճապ տահա պիտի
ուշանա՞ն — Ավֆ կրնես քուրուկ ամա, ա-
նոնց բան ըսելու հախ չունինք. կուզեն 6ին
դան կուզեն 12ին. մեզի զօռո՞վ բերին հոսքի
ատանկ խօսքեր կընէք կոր: — Զէ ամա՞ չորս
սահամթ է ծոմ բերնով եկեր նստեր եմ:
— Թող չի գայիր: Մենք կերանք անանկ ե-
կանք: — Ուռուֆանը հոս ըլլարնէ խահվէ
մը կեփէնք: — Վույ վայ կլիստ ս, տահա՞
նէլէր: — Տահա նէլէրս ի՞նչ է, անցածները
տէյ վերի վերնատունը սիկառա պիլէ խմելու-
ելեր են: — Զեն խմեր: — Խմեր են, — Ե-
կէք վիճակ մը ձգենք, խմելնին չի խմելնին
հաօկնանք: — Հիմա անօմի բորանց հիշ վա-
խիթ չունիմ: սա ֆուռունը խելք ըներ տէ՝
աճէլէ թէրթիս մաետուրդ փիտէ մը օլսուն հաս
ցներ: — Պէլքի ան ալ կըլլայ: — Տառոսը
չիփէներուդ ըլլայ: — Ելոզաց ալ: — Խէրը

տեսնաս, մաշալլահ, ի՞նչ ալ աղւոր պօյ նետեր է. հէմէն էրկնուորը խայըրլը խըսմէթ մը զրկէ : — Ամմէ՞՞ն. քա աղջիկ ծառք պագի՞ր : — Զահմէթ մըներ զաւակս, հէմ հիմա ալաֆրանկայ է, եա ծարքով պօրճօրնօ կընեն եա դլխով օղջում կուտան :

Այս միջոցին ասդին անդին վաղվատող տըղայք «կուգան կոր»ը կաւետեն միաձայն. Անմիջապէս հանդիսատեսք միահամուռ. ոտքելած՝ թնձուկակաղմ դէպ յառաջ քշուեցան, ոմտնք հարսնեւորաց յատկացեալ տեղերը դըրաւեցին, ոմտնք թիկնաթուներու վրայ ելան, մէկ քանի կարճահասակուհիք ալ թիկնաթուներուն վրայ աթուներ դրին, որոց վրայ կանդնելով հասակնին երկնցուցին:

— Ներեցէք տիկին, դառէն դուրս ելէք, հօն հարսնեւորք պիտի կենան : — Քեզի պէտքը չէ, մենք ալ հայ քրիստոնէ ենք, հսս պիտի կենանք իշխէ. շատ խօսք չուզեր : — Պարոնայք, դմոէ դուք դասէն դուրս ելէք : — Ի՞նչ ըսել է, 40 աարին հեզ մը ժամ եկեր ենք, մեզ պիտի վռնտէք. — Միւսիւ, այդդլխու ձեռքի նշաններով անձայն թէլէկրափը որո՞ւ կը քաշէք կոր : — Ներեցէք պա-

ըոն, ես կարդապահ մէկն եմ, արարողաւթեան
ձայները չի խանգարելու համար
— Սստուած կարողութիւն տայ : — ԱՌ,
չարուխ լմայնէին տէ տուներնիւ իյնայինք :
— Խաթուն, դուն ալ տեղ չգտա՞ր .քի առ
խալապալըխին մէջ էկար մտար : — Քա զա-
ւակս, տէյ վարը կեցած էի ամա՝ հրող հըր-
մըշտկողներուն տալզան իս հոս բերաւ նե-
տեց :

Ժամը 9ին հանդէսը վէրջացած էր. հան
դիսատեսաց շատեր հարանեորներէն առաջ
ճամբայ կ'ելնէին, անշուշտ հանդէսէն մահ
ըում մնացող դրացեաց լուր տանելու համար
թէ՝ « պսակը եղաւ » :

Հնչակ — Ըստ մեզ, նկատելով որ երկսեռ
զբօսասիրաց ոմանց ջնորհիւ կարդապահու-
թիւնը շատ անգամ գլուխը կառնէ կերթայ՝
այսպիսի հանդէսը տան մէջ կատարուելու են:




ԴԻՈԳԻՆԵՍԻ ՅԱՆՉՆԱՌԱԳԻՐԸ

Աթենացի մը Դիոդինէսի դիմելով՝ հըռ-
չակաւոր Գլխօպէլ փիլիսոփային աղքականնե-
րէն մէկուններկայանալ փափաքիլը կը յայտ-
նէ և կը խնդրէ որ նոյն անձէն ընդունուելու
համար Դիոդինէս իրեն յանձնառագիր մը
առաջ. Փիլիսոփայն ալ յանձնառագրոյն տեղ
հետեւալ խրատը կուտայ .

— Բա՛րեկամ, եթէ դու ոսկի ես՝ աշխար-
հի ո՛ր կողմը որ կուզես գնա, արժէքդ գիտ-
ցող շա՛տ մարդիկներ պիտի դտնես, իսկ եթէ
արդէն պղինձ ես՝ իմ յանձնառագիրս զքեզ
ոսկիի նման ցուցնէ ալ նէ՝ տևական չէ . քիչ
ժամանակէն կարմրութիւնդ (գըզըլքն) յե-
րևան կելնէ : »

Հնչակ — Այս խրատը, հեղինակած գըր-
քերնին ծախսել տալու համար Ուսումնական
խորհուրդներէ յանձնառագիր ուզել պատ-
րաստուող մի քանիներուն ուշագրութեանը
կը յանձնեմք :



Փ Ո Ւ Ն Զ

Եթէ կուզես թշնամւոյդ ձեռքէն ազատիլ՝ աշ-
խատէ՛ անոր հետ բարեկամանալ՝

* *

Շատ մարդիկ իրենց բարեկամացը հետ խաղի
թղթի պէս կը վարուին, խալը լմնցնելէ ետքը
եթէ չահած ալ ըլլան՝ թղթերը կը վերցնեն մէկ
կողմ կը նետեն :

* *

Բարկութիւնը զսպող անձը իր ամենամեծ թշ-
նամին յաղթած կըլլայ :

* *

Ողորմութիւնը արդարութիւն մէ, իսկ նուերը՝
ալարտք :



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԲՆԴ ՄԱՄԱԳ.



ԶՈՒԵՇՏԱԿԱՆ ԳՈՒՅԱԿՈՒԹԻՒՆՔ

ԲՈԺՈՒԺԻԿԻ

ՎԱՍՆ 1887 ՏԱՐԻՈՅ



Գին 40 բարա

Կեդրոնատեղին է գ. Պաղտալեան գրասունը
կ. Պոլիս Յակոբեան Խան Թիւ 45

ԸՆԴԱՐՁԱԿ
ՕՐԱՅՑՈՅՑ
Է 887

Թուականին

ԱԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ Ս. Փ. ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ

Գին Յ Լրճ.

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱԼՏԱՏԵԱՆ

(Արամեան)


Սոյն 520 երեսներէ բաղկացեալ այսինքն եր-
կու մատի հաստութեամբ Օրացոյցը կը պարունա-
կէ 45 էն աւելի այլ եւ այլ վիճակագրական օդ-
տակար տեղեկութիւնք եւ գիտելիք :

ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիւ 48 (ՊԱՐԳԵԼԱԽՈՐ)



ա ա
ա



ն


ն

ե

լ



ա



մ



ա ա

Թիւ 47 Նկարհանուկը կարդալ այսպէս

«Աձառն ի՞նչ օգուտ սեւին
Յորդորն ի՞նչ օգուտ խեւին»Թիւ 47 Նկարհանուկը անսխալ կարդացին Տիւարք
Տ. Տօղամանեան. Մ. Զիվիճեան. Ա. Քէրէստէճեան:
Զմիւռնիայէն Դարեհ Նաւասարդեան:



ԱՅՐ ԴՐՈՒԹԻՒՆ

ԴՐԱՄՈԺՏԻՆ ԴԷՄ ՔՆՆՈՒԹԻՒՆ

(Մուայեկնէ)

(Շար. եւ վերջ տես Երես 101)

Այս միջոցին փողոցի դռւուը զարնուելով՝ երիտասարդին հօրեղբօրը կողմանէ զըստ կուած նամակ մը յանձնուեցաւ, որոյ պարունակութիւնն էր հետևեալը.

« Մեծարոյ Տէր.

Նկատելով որ յահակնկալս կարևոր գործի մը պատահմամբը չպիտի կարենամ վաղը ձեզի հետ տեսնուիլ ըստ իմ խոստման՝ առ այս պարտ անձին համարեցայ ներկայիւս Զեր ներոզութիւնը խնդրել յայտնելով միանգամայն թէ՝ եղբօր որդիս վստահ իւրքաջառջութեանը՝ պատրաստ է Զեր կողմանէ առաջարկուելիք մասնագէտ բժշկին

քննութեանը ենթարկուիլ ամենայն սիրով ,
երբ որ կամիք :
Հաճեցէք ընդունիլ մեր խորին յարգանքները .
Մնամք և այլն .

* * *

Ա. յըլ — էյ , հիմա հասկցա՞ր տիկ'ին , թէ
«իւֆլէնիրսէ՝ էօթէր իմիշ տիւտիւկ» :

Տիկինը — Լաւ , ահա գործըուզածիդ պէս
կարգին մատաւ . բայց հիմա մեզի խօսք մը
պէտք է եա՛ , եթէ երիտասարդը պայմանդ-
չընդունէր , ի՞նչ պիտի ընէիր .

— Ի՞նչ պիտի ընէի մի՛ , աս ալ հիմակուան
ժամանակս տեսնուած կարդ մը ախտացելոց
դասընկերներէն է եղեր ըսելովախի ճամրէի :

— Բարեբաղդաբար չի մերժեց :

— Խոհական երիտասարդը չկրնար մեր-
ժել այսպիսի առաջարկ մը ու չի մեզագրեր
զմեղ , վասն զի ինքն ալ մեզի հետ կը տես-
նէ կոր այս ախտին հետզհետէ շատնալը . իսկ
այսօր մերժող կտմ ծաղրող մը եթէ վաղը
աղջկան հայր ըլլայ և այս ախտին տարած-
ուիլ տեսնէ՝ անպատճառ իմ օրինակիո հե-
տեւով՝ փեսացուն բժշկական քննութեան
պիտի ենթարկէ :

— կուղէ նէ չենթարկեր:

— Մենք որդեսէր հօր խօսք կընենք կոր,
տիկին. մենք մեղ նայինք: Դիտես ա՛, քանի
մը տարիներէ ի վեր պարբերական հանդէս-
ներ, պարգևաբաշութեանց առթիւ ճառա-
խօսողներ, բեմասացներ անլնդհամ կը քա-
րոզեն թէ՝ «ծնողաց պարտքն է իրենց զաւա-
կաց մանաւանդ աղջկանց դաստիարակու-
թեանը մեծ հոգ տանիլ, բարի մայրեր հաս-
ցընելու համար կըթել զանոնք» շատ շընոր-
հակալ եմք որ այս խրատները մեզի կուտան,
և մենք ըստ կարեաց կը ջանանք մեր աղջիկ-
ները կըթել սակայն հիմա մենք ալ (աղջկանց
հայրեր) ստիպուած ենք առաջարկել որ, բա-
րսյականութեամբ օժտեալ մաքուր հայրեր
պատրաստելու է, տղայք վարժարանէն սով-
րելու են այս մարդակործան ախաֆին շահատա-
կութիւնները, որպէսզի վաղը եթէ շուկայ ել-
նեն՝ զգուշանան, ապա թէ ոչ՝ անգամ մը
այս ախատէն որ բանուին՝ պէտք է երեակայել
թէ աստնկ անձերէ ի՞նչպիսի կազմութեամբ
զաւակներ յառաջ կուգան: . . . և քանի՞ բա-
րայ պիտի ընէ կնոջն առած կըթութիւնը:

— Բայց ամօթալի բան մ'է այս մասին վար-
ժարաններու մէջ դասախոսութիւնը.

— Երա՞ւ կըուս կոր, քեզի պէս ամօթալի
համարողները վազը քարերով պիտի ծեծկը-
վին։ Այո՛, վարժարանոց մէջ առողջաբանու-
թեան դաս աւալու է տղոց, (իւստիւն քէ օյի չըլ-
լալուալայմանաւ.) աշակերտք սովորելու են թէ
Հեշտութեան վրայ կայացեալ չէ մարդկային
բարութիւնը, սովորեցնելու է անսնց թէ հեշ-
տութիւն և ցոփութիւն մարդուս կեանքը կը
կարծեն. վերջապէս ազայոց միտքը այս մա-
սին լաւ մը լուսաւորելու է.

— Սրգէն աշխարհս օրէ օր լուսաւորուե-
լու վրայ է.

— Ճշմարիտ է, բայց սա ալ ճշմարիտ է որ,
այս տեսակ ախտերու արածմանցը չնորհիւ
լուսաւորուելէ աւելի մարելու վրայ է:

— Եկուր քեզի վարժապետ ընենք.

— Շէն կենաս, ես վարժապետ ըլլալու
կարողող չեմ, բայց եթէ արտօնութիւն ու-
նենայի՝ վարժարաններէն թափրմ մը աւե-
լորդ ունենանելը վերցնելով, անսնց տեղ ըն-
դարձակ առողջաբանութեան դաստիառ-
թիւնը կը դնի. սրովհետեւ, մարդիկ, որ ըն-
տանիքն և աղջը կը կազմեն, եթէ ովտիկոց
չի սովորին այս տեսակ մարդակարձան ախտե-
լու հետեւահքը՝ վազը չակաց երենաւն պէս

ըստ արդի գրութեան իրենց է շատեր անգիտութեամբ պիտի պլշկին այս ախտերէն, է այն ատեն ասանկներէն ին' չ օգուտ կրնայ քաղել ընտանիքն ու Աղջը :

— Կեցիր, միտքո բան մը եկաւ, այնինչենց տղան, որ մաքուր բարոյականի տէր միանգամայն ուսուալ երիտառարդ մը ըլլալը շատերէն հաստատուած է, քիչ շատ ունեւոր ալ է, արդեօք ինչո՞ւ չ'ամուսնանար .

— Անոր պէս որչա՞վ խոհական երիտառարդներ կան այսօրուան օրո, որք թէև այս տեսակ ախտէ մը բռնուած չեն՝ բայց իրենց հարց անխօհեմ ընթացքներէն ժառանգած վտիտ կամ վատառողջ կաղմուածքնուն չի վստահելնուն համար չեն ամսւանար, գիտնալով որ կեանքերնին շուտ պիտի կարճնան, կամայիքն պիտի թշուառանան, և եթէ զաւակներ աշ ունենան՝ արդ անմեղ արարածոց կեանքերը իրենցիններէն աւելի՛ կարճաաւ պիտի ըլլան : Ո՞հ, օրհնեա՛լ ըլլան այնպիսիք որ այսպէս ապագանին կը գուշակեն և ըստ այնմ կը վարուին . իսկ այն կարդ մը անխօհեմ ախտացեալք, որ կատարելապէս առողջանալէ առաջ կը յանդնին ամուսնալ կիներնին թունաւորելու և ծնելիք զաւկներնուն

կեանքը կոկոնէն բրցուած վարդի մը պէս
շուտ մը թառամեցնելու համար՝ ոհ, այնպի-
սիք հրէչներ են և յաւիտեանս անիծեա՞լ:
Ահա այսպիսի մէկու մը չի հանդիպելու հա-
մար էր որ ես ալ այս քննութիւնը առաջար-
կեցի, «որովհետեւ՝ «կէօղ կէօրտիւղինտէն
գօրդար»»

— Բայց արդեօք հետեղողներ պիտի ըլլա՞ն
քեզի, և կամ արդեօք ուրիշներն ալ պիտի
յաջողի՞ն քեզի պէս :

— Այո՛, նա որ ճշմարիտ որդեսէր հայր
մ'Է՛ եթէ կամի եւ ջանայ՝ թող ապահով ըլ-
լայ թէ պիտի յաջողի, մենք հիմա տիւտիւկը
չալեցինք, մաղթենք որ փափաքողք ալ յա-
ջողին տիւտիւկնին չալել :

Հնչակ — «Մժղան ձայնը ուշմին սազ է
թըմբկինը խըլին նուազ է .»





Յ Ա Յ Ն Ա Յ

Կինը նման է մեր շուքին . ետեւ վա-
զես՝ կը փոխչի, իրմէ փախչիս՝ ետեւ կու-
դայ :

* * *


Զինացիք կըսեն թէ՝ կանայք երիտասար-
դութեան ժամանակ մարդկանց սիրուհի, տա-
րիքոտ եղած ատենենին նոցա լնկեր իսկ ծե-
րութեան ժամանակ սպառուհիքն են :

* * *

Ամենամեծ ստախօսն՝ նոյն իսկ իւր ան-
ձին վրաց խօսողն է :

* * *

Բոլոր կանայք արդարի Եւայի դստերք
են, իրենց նախառնօր պէս հետաքրքիր և ան-
հընազանդ :





ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ

ԵՐԿՈՒ ԴՐԱՅԻ ՀԱՐՍԵՐ

ԱՇ, քոյլը իմ, արդեօք աշխարհիս մէջ
կա՞յ մեր սեռէն մէկը որ ամուսնանալէն ետ-
քը հանգիստ ըրած ըլլալ :

— Ժամանակաւ հատ մը կայ եղեր:

— ՈՇ, բիւր երանի՞ իրեն . բայց արդեօք
անունը կրնա՞մ իմանալ .

— Ինչո՞ւ չէ, ահա մեր նախամայրը, — Եւայ:

— Բայց ինչէ՞ն պիտի հասկնանք անոր
ալ հանգիստ ըրած ըլլալը.

— Ծնկէ կրնանք հասկնալ թէ՝ ոչ կեսուր
ունէր, ոչ տագը ու պարօնտատ և ոչ ալ տալ
պուտադ :



ՆՈՐ ԳԻՒԾ ՄԸ

Շատ անդամ զիրար բղքտելով՝ փողոցնե-
րու անցուդարձը խանգարող շուները իրարմէ
անմիջապէս զատելու դիւրին ճամբան ալվեր-
ջապէս գտնուեր է .

« Անցեալները Լօնտրայի փողոցներէն մէ-

կուն մէջ բազմութիւն մը հաւաքուած էր, արհեստով անասուններ կրթող երիտասարդ մը որ այն միջոցին անկէ կանցնէր՝ սոյն հաւաքման պատճառն հասկնալու մտօք կը մօտենայ ու կը տեսնէ որ մեծ շուն մը կատաղաբար բռնէր խեղղել կ'աշխատէր չնիկ (ֆիս) մը՝ զոր աղատելու մտօք անցորդներէ ումանք ի զուր մեծ շանհը գլխուն կը զարնէին և ումանք ալ պօչէն կամ ականջներէն կը քաշբշէին:

— Կեցէ՞ք, բա՛րեկամք, կը գոչէ երիտասարդ արհեստաւորը, այս միջոցիս որքան զարնէք՝ այնչափ աւելի կը կատղեցնէք, ատոր դիւրին ճամբան կայ, » և գրպանն ունեցած քթախոտի տուփէն քիչ մը քթախոտ առնելով շանը քթին կը մօտեցնէ, որ հոտուըտալուն պէս՝ փոնքտալ մ'է կը բըցնէ և չնիկը ձգելով կծիկը կը դնէ, շմոռնալով սակայն շարունակել իւր փոնքտալը: Եւ մինչդեռ բազմութիւնը բարձրածայն կը ծիծաղէր՝ ծափահարելով զարհեստաւորն, նա՝ աղատող չնիկին լալու աղմուկը կտրել տալու համար քիչ մը քթախոտ ալ անոր քթին կը հրամցունէր, « որ միւսին պէս փոնքտալ մը բըցնելով կառնէ կը քալէ: Բազմութիւնը կրկնակի ծափահարելով զարհեստաւորն, կը ցրուի »

ՍԻՐԾ-ՀԱՐՑՄՈՒԽՆՔ

Տիկին Ստորակէտին այրը երկու օր առաջ կը մեռնի. տիկին Տողագարձ ալ կը պարտաւորի իր վշտացեալ բարեկամուհւոյն գըլուխդ ողջ կենայ կամ սիրտ-հարցմունքի երթալ, ահա այս պատճառաւ կանուխէն փողոց կիյնայ և ուրախ զուարթ դէպ ի բարեկամուհւոյն բնակած տունը կը յառաջանայ, դէմը ենող կամ պատուհաններէն հարցնող ճանչորներուն մեծաձայն ազդարարելով այցելութեան նպատակը, իսկ բարեկամուհւոյն տան դռնէն մտնելուն պէս՝ ըստ սովորութեանց լալանաց քիթն ու բերանը այլակերպելով և հիւււի սարսափեցուցիչ ձայն մը ձգելով՝ սանդուղէն կելնէ. իւր ձայնէն մեռնողին կինըն ալ նորէն լալ կոծել կը Փափաքի կամ շատ անդամ ակամայ կը պարտաւորի, « Երկանը մեռնելը բէք շատ հոգը չըներ կոր » ը ըսել շտալու համար, Քանի մը վայրկեան այսպէս լալու ձայներով անհասկնալի բառեր իրարու փոխանակելէ ետքը աչքերնին կը սըրբեն ու խօսակցութեան թէլը ձեռք կառնուն:

— Եհ, գլոխդ ողջ կենայ, քու՞րուկ.

— Ա՞՞ի . . . կլոխս չորնայ:

— Քա աս ի՞նչ ծուն էր որ թէփէիդ ին-

ջաւ, իմացածիս պէս անկրծակներու եկայ.

— Օղջ ըլլաս, ատանկ ըլլալիքդ մտքէս անցաւ, աշկս ալ գուռութ մնաց քի կուգաս տէյի:

— Աև, արեւուդ մեռնիմ, առջեւէս անցածի պէս ան օրը չուզելով պուղատան դրի, հէմ ի՞նչ մեղքս պահեմ, անցած օրուան տեսնելուս վրայ հիշ ումիիշ շըրի ասանկ հարըճիկ ըլլալիքը :

— Վո՞ւրկէ իմացար պարէ.

— Ժամէն ելլող քանի մը կնիկներ «զավալլը Ստորակէտ տոււառուին դլխաւորն ալ մեռեր է,» ըսելով կանցնէին կոր:

— Աճապտ որս՞նք էին .

— Ո՞վ դիտէ, դուռը սանկ կէս մը բացած ետենուն պիտի նայէի ամա՝ ան վը այ—զըլիսովս հիճապ ըրի, հօշ ետքը մէռաքէս խելաբուցայ ալ նէ՝ արթըդ իշիշտէն կէշմիշ իտի. սօխախը սաբմիշ ըրեր էին :

— Ծաներնո՞ւն ալ չի հոսկցար ով ըլլանին.

— Զի հասկնալուս համար էր քի դուռը բացի, ամա՝ պօշ :

— Նէ իսէ, օղջ ըլլան անոնք ալ դուք ալ քի իս չէք մոռնար :

— Ատ ի՞նչ խօսք է, պարտքերնիս է նէ, հէմ ախսի պիտի ըլլայ եա՛, անդիի պախճան

լամ փոռելու գայած ատենս մեռելը անցուցեր են աէ չկըցայ տեսնալ ամա սիրտս ըռահաթցաւ, քովի տունէն իմացայ քի շէնքով չնորհքով մեռել մն է եղեր.

— Աս քովի տունիններդ ալ աղջիկնուն նը շանը ե՞տ ըրեր են:

— Հապա՞ շտա՞նց . էյ ի՞նչ ընեն քուրուկ, ճէպի տէլիկին մէկն է եղեր:

— Սշկո ելլայ լուսահոգիիս պէս զահէր:

— Թըպիխը. ամա քեզի բան մը ըսե՞մ քուրուկ, խաթըրամիւրվէթ, դուն ալ սանքի շատ բան քաշեցեր, սրաին կիւճ չիգայ՝ կարգուելէն պէրի օր մը խնդացո՞ւց քեզ:

— Էյ իշմէ, սանքի մեռած օրը :

— Պարէ բան մը ձգե՞ց.

— Մեղայ քուրուկ, մեղայ, աւելի շեղ մը պիլէ չի ձգեց:

— Հապա մեռելը առւնէն դուրս հանած վախիթնին բէնճիրէէն վար պոռացեր ես քի՝ « ո՞ւր կերթաս կոր , ո՞ր մէկ ըրածդ դովիեմ, ո՞ր մէկ շինածդ պատմեմ, ան նիքիսքայի քիւրքե՞րդ մի, ան առած ճըղլավանե՞րդ մի, ան ծանրը խումաշնե՞րդ մի » իշմէ ևայլս ևասիկայ իրէք սօխալս անդիէն թըթքըթէնց տունէն լսեր են . էյ քուրուկս, ան քի

ատար քիւրքեր ունէր նէ՝ պարէ մէկ հատը
տունին մէջը օլսուն վրան ձդէիք, խարիպ էօ-
լիւսիի պէս ծածկոցով ինչո՞ւ գոցեր էք, ի՞նչ
մեղքս պահեմ, սիրոս շատ կոտրեցաւ, հէմ
այսօրուան գալս ալ ասիկայ քեզի զրուցելու
համար էր :

— Ախ քուրուկ, մէկը գիտես մէկը ձյ-
տես, ան ըսածներէս հիշ մէկը չունէր ամա՝
շինելու հավէս ունէր:

— Աշկդ խաղայ կնիկ, էյ ինչո՞ւ անանկ պո-
ռացիր .

— Մտիկ ըրէ քի ըսեմ, դլոխս բէնճիրէէն
դուրս հանեցի նէ՝ խալապալըխ մը տշկիս
զարկաւ, անոնց աշքին առջեւ չոր չորունա
ձայն չի հանելով լալը ինծի պէթ բան մը ե-
րենալուն՝ ան խօսքերը ըսի քի, գլխաւորին
մեռնելուն վրայ սանկ կէս մը լացաւ չըսեն :

— Էյ հա՛, ատ ալ խելք է եա՛ . . . ան
չէ ամա, լաթերդ ինչո՞ւ չես փոխած, սեւերը
չես մտեր .

— Ախ, քուրուկ, սիրոս սե չըլլալէն եաքը
լաթերս սեցնելէս ի՞նչ ֆայտա կելնէ, ես
քեզի հիմակու վախճա ի՞նչ տար սեւեր հազ-
նող սգաւորներ ցուցնեմ քի՝ որտերնին հա-
գածնուն ըրէնկին հիշ ու յմիշ չըլլալ, հէմ քե-

զի բան մը ըսե՞մ, սիրուը շէն ըլլալէն ետքը ա-
նոր ասոր աշքին սգաւուոր երկնալու համար ու-
նիս չունիս թախըմ մը մասրավներու տակ
մտնալով սուգի հագուստ շինելու ելնելն ալ
էյ տիւղճէ խենթութին է :

— իշմէ ատ խօսքդ բէք իրաւ է :



Զկավաճառ մը «թաղէ՛ պալըդ , թաղէ՛ ,
վայ կիտի լէվրէք վոյ , ալմաեանըն ետ ագլը
եօդ ետ փարաուը , իշմէ մալ իշմէ չարչը ,»
կը պոռար սուր ձայնիւ : Նոյն միջոցին ծե-
րուկ անցորդ մը կը մօտենայ և ձուկին ա-
կանջին բան մը բարօտէն ետքը՝ ճամբան կը
շարունակէ : Զկավաճառը ծաղրածու եղա-
նակաւ ծերուկին ետեէն կը գոչէ , «նա՞ոըւ ,

Էյի գօդլատը՞ն մը աղա, հիշ պէօյլէ սէրին
հավատա պալըդ գօդլանիր՞ը մը, պիր գօդ-
լամադ. աըր արմիշ կէչմիշնիզ, պարէ աղնա-
սանը՞զ. հէմսէն պէօյլէ պալըդ եէյէմէզսին:

Ծերուկը — Վագաա սէքիզ կի՞նլիւք պա-
եաթ պալըզ տա եէնմէզ:

— Պայաթ օլտուղունու նէրտէն աննատըն.

— Պալըզըն իֆատէսինտէն:

— Պալըզըն իֆատէսի նէ՞ օլուեօր քի.

— Կէչն հաֆթա դայըդտան չըգարքէն
գունտուռամըն թէքի տէնիզէ տիւշտիւ տէ՝
աճապա կէօրմի՞ց մի տէյի չիմտի պալըզա
սօրտում,

— Եյ նէ՞ տէաի.

— «Ոէնին գունտուռանըն տէնիզէ տիւշ-
տիւշտէն տէ իքի կի՞ն էվէլ պէն տէնիզտէն
չըդմըշըմ, խաղէրիմ եօդ,» տէյօր:

ԹԻՒ 18 ՆԿԱՐՀԱՆՈՒԿԸ

Դժուարաւ կարդացուելիք նկարհանուկ-
ներ խնդրող բայց տակաւին դիւրիւնը շակէ
շիսակ կարդալ չի կարողացող մի քանի մեծա-
խոս նամակագիրներու անկարողութեանց կըը
կին հասաւատմամբք, թիւ 18 նկարհանուկը
անսխալ կարդաց Պարսն Բոժոժիկ Հնչակեան,
ինքն իրեն ըսեւլով թէ՝ « քանի որ խոստանան
և ոչ առնեն՝ այլ ևս մեծ թողչի չարդեն:

Թիւ 18 նկարհանուկը կարդաւ այսպէս

«Օքացոյցին մեկ տեսակը յաւելուածով տպեցին»

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԵՑԱԻ



Գիր 40 բարս

Կեդրոնաւելին է Դ. Պալատին կամացը
Կ. Պոլիս Յակոբեան եւան թիւ 15

ՆԱԽԱՊԱՇԱՐՄԱԿԱՆ

ԳԻՒԱԲՆԱԿ ԲԱՂՆԻՔԸ

Ինչպէս որ յայտնի է, Հայ իդական սեռէն շատեր սա համոզումը ունին թէ՝ տաք բաղնիքին մէջ մէկ երկու ժամ կեցողը՝ կէս մը միայն մաքրուած կը սեպուի, իսկ կատարելապէս մաքրուած և տրուելիք ամենայետին լումային գինն անգամ հանած ըլլալու համար հարկ անհրաժեշտ է եղեր հակառակ առողջաբանական օրինաց՝ բաղնիքին մէջ ինը տասը ժամ քրտինքի և հաղարումէկ տեսակ շունչերէ ապականեալ թունալից օդը ծծել և խըռապաներով ջուր յումպէտս վատնել : Այս համոզումը կամ լու և է լուել հաւաքը ունեցողներէն շատեր բաղնիք երթալու օրերնին երբեմն իրենցմէ առաջ կանուխէն տարիքոտ կին մը կը զրկեն եղեր Փաղնային քովի կամ ուրիշ աղուր Խոռուս մը » բռնելու համար :

Բաղնիքներու մէջ առողջաբանական օրինաց բոլորովին հակառակ այսպէս ժամերով կենալէն յառաջ դալիք վնասները խոհական ընթերցողաց թողլով մտածել՝ մենք դանք մեր լսած պատմութեան :

«Մէկ երկու ամիս առաջ առաւօտ մը կանուխ տարիքոտ կին մը գիւղաքաղաքի մը բաղնիքը կը մտնէ, իրմէ ետքը գալիք ընկերուհեացը համար աղւոր «խուռնա» մը բռնելու փափաքով. նոյն միջոցին սեւամորթ կին մը կը լուացուէր. խուռնա բռնելու պաշտօնն ունեցող տիկինը բաղնիքին մէջ տիրած խիտ շոգիին շնորհիւ սեւամորթ կինը դև.՝ կը կարծէ, եւ լեզապատառ դուրս կը փախչի դոչելով, — խուռնային ծակէն բերի մը ելաւ :

(Որչա՞փ անտէր խենթեր կան, որք այսպիսիներէն շատ խելացի են:)

Ի զո՞ւր բաղնեպանուհիք կ'աշխատին զայն հանդարտեցնել, ի զո՞ւր նոյն սեւամորթ կինը դուրս գալով կը կշտամբէ այս դիւամուլ կինը, որ գլուխն իր աղմուկը լսող և բաղնիք մտնելու վրայ եղող յաճախորդուհիներէն «խէնթ» չի կոչուելու համար թերես կը պընդէ թէ՝ «մեղայ», ի՞մ աշկիս հաւտամ մի անոնց, իշթէ խուռնային ծակէն սև բերի մը ելաւ՝ ու իս տեսածին պէս կէնէ ծակը մըտաւ:» (Եւ փառք յաւիտեանս ամէն:)

Ներկայից միաձայն հաւանութեամբը այս խենթուհին բաղնիքէն կը վռնատուի, և կըսեն թէ նախանձու բաղնեպանուհի մը վերոյիշեալ

բաղնիքին յաճախորդուհիները եր բաղնիքը
տանելու համար այս տեսակ սուտ մը տարա-
ծայներ է նոյն անծանօթ կնոջ միջոցաւ . ահա
աս տարածայնութիւնը բաւական էր տիկնանց
մեծագոյն մասին խելապատակացը մէջ ի
հնուց աւանդ պահուած « բաղնիքին մէջ բե-
րի կայ օի հաւատքը յերեւան հանել, որք նոյն
օրէն կուխտեն այն բաղնիքը ոտք չի կոխել,
տարածայնելով միանգամայն թէ՝ «այն ինչ
բաղնիքը բերի կայ և լոհօսա մը պիլէ լպպեր
- կըլեր - է : »

իսկ մոտամուր բաղնեպահուհին փոխանոկ
այս սուտին հեղինակը սոտիկանութեան յանձ-
նելու՝ կորուսած յաճախորդուհիները նորէն
շահելու համար խուռնային որոշեալ զինը
8 էն 4ի կիջեցնէ , հայս փարասին 2 էն 1ի ,
ուստա փարասին 3 զրուշն 60 փարայի , ա-
նա և նաթըրաց ավայիսները չ0ական փա-
րայի , ու տղայոց համար որոշեալ տուրքը
ջնջելէ զատ՝ խուռնաներուն գաղտնի հաննար-
ներն ալ կը վերցնէ որպէս զի յաճախոր-
դուհիք ուղածնուռն չափ ջուրը խարճեն , բայց
տեսնելով որ անօդուա են այս զսհողութիւնք,
բոլորսին խելահատեալ կը դիմէ մուսահաթ
խուլունճ , դըրսէվէ , ներսէվէ , եղանճըգ Յ

շէյթանճըդ կապող անուանի ըռխալսպատիւ
աղօթող ձէօհէր խաթունին՝ որ իր ոէպէպլի
քերնովը 40 օր իրիկունները ժամը 12էն ետ-
քը բաղնիք մտած՝ թիւթուններով նէփէսնէ-
րով և երեժկուուքներովը (Աստուած շատ-
քաշել չի տայ,) մենէ աղէկները, տեերը տէ-
զէները, բերիները պէլքի ալ բիրէնները թօռ-
թօփ ընելով ան խուռնային ծակէն ներս պի-
տի խօթէ եղեր (վէսէլամ) իր հետեւեալ ա-
զօթքովը՝ զոր չորաճիճին Բոժոժիկ իրիկուն
մը յաջոզած է բաղնիքին դմբեթի պատու-
հաններուն մէկէն լոել :

Բոժոժիկ — Խորին ուշադրութեամբ լուարուք

ձէօհէր խաթուն — Մէնէ աղէկին խուվէ-
թովը, պաշ բէրիիս բէրնովը, առած փարայիս
սիրովը կըսեմ, ո՞վ սուր մինաս, ո՞վ մծ մնայ
հարեապետ, խմտատիս եկէք սա պաղնիքին
քերին կտպենք. Եյ տևըդ տևաց. օռթնեմ
օռթնեմ օլանաս, ամեն յաւուս տիրանաս,
քանի ծովը փրփրի՝ միդ ալ վրադ քըքըրի.
(Երեժկուալով) իշթէ պէկճիին մօրուքին թէ-
լովը կապ կապեմ կապ մնաս, ես հոս մնամ
գուն հոն մնաս. պէրանդ պոնըվի, պասարա-

թըդ կապիլի , սկերը բռնեն բէշէրդ , կապե՞ն
օտքդ ծառըերդ . ախ պսուաս վախ պոռաաս
հիչ մէկ թարափէ իմուատ չի գտնաս . հըչկը
ուիքովո ղինճիներդ խալիցունեմ , մօմ վա-
ռեմ փառք ըսեմ՝ թիւթսիւ տամ օ՛խ ըսեմ .
պալթայով քեզ զարնեմ , քէօքիկդ չորցունեմ՝
սէպէպլի նէփէսով քեզ խըսըր ձգեմ , ծակիդ
մէջ մնաս , կոռպէկոռ ելլաս , մինչի մամուր
դատաստանին քիւսքիւթիւկ մնաս և փառք
յաւիտեանս ամէն :

Հնչակ — Դժբաղդաբար հիւանդանոցն
մանաւանդ յիմարանոցի յարկը այս տարի
չափաղանց բեռնաւորեալ լինելով՝ այս տե-
սակ խելատուի եանները դուրսը պիտի մնան
ց'վերաշինութիւն :



Գեղանի կեն մը փիլիսոփայի մը հարցուցեր է թէ՝ - աշխարհիս մէջ ամենէ խելացի և ամենէն մեծ փիլիսոփայն ո՞վ է .

— Ներեցէք տիկին, պատասխաներ է փիլիսոփայն, եթէ անկեղծօրէն ըսեմ ձեզ, թէ աշխարհիս մէջ ամենէ խելացին կանանցմէ չի խաբւող և ամենամեծ փիլիսոփայն ալ կանանց խօսքերուն կարեռըութիւն չի տուողն է :



* * * ա'զա, նէ տիւշիւնիեօրսընըզ .

— Ախպար նա՞ոըլ տիւշիւնմէյիմ , պիզիմ եալընըն սանսատալընը պիր աղ մէրամէթ էթտիրմէք իշուն լէրիլհարճա էմր իթմիշ իտիք, էմընիդի իճրա ի՞թմէմիշէր մի .

— Իթմիշլէր ամմա՝ մէսարիֆինի տէ 1500 զբուշա պալիղ էթմիշլէր . պու նէ՝ խաղքութիւն շէյ տիր գա՛րաաշ, պիր սանտալըն զիֆթլէնմէսէնէ պու դատար մէսարիֆ օլու՞ր մու.

— Աճապա եալընըզ պիր սանտալընըզ մը զիֆթլէնտի.

— Էօյլէ եա, պիզիմ պաշկա սանտալընըզ եօդ ոլըր:

— Էօյլէ իսէ, սանտալ իլէ պէրապէր վէ-քիլհարճնըզ տա պիր ազ զիֆթլէնմիշ տէ՝ հիսապ պին պէշ եիւզէ պալիղ օլմուշ. պի-նաէն ալէյհ մէռաք էթմէյէ կէլմէղ, զիֆթլէնմիշ վէ գալափաթլանմըշ վէքիլհարճնըզը սույա ինտիրիպ եօլա շըգարմատան պաշգա եաբաճագ իշինիդ գալմամըշ ոլըր : Սափոա մափոա տա իսթէմէղ, ալուզը ոափուասը եէ-թիշիր քէնտիսինէ :



Ո՛հ, չափէ աւելի չատախօս մարդ մ'ես, ըստ խանութպան մը իր դաւառացի մշակին .

— Քե՛ մեռնիմ ա՛ղա, պատասխանեց զու-արճախօս մարդը, որ ես լափազան իմ՝ քընծ զիս էնտազէից աւելի շատախօս վէ լափազան ին մէլմէքէթէն եկած մէյթուպներ վէ բօլու-ներ, քիւնչիւմ, բայց կիւդեան :



ՀԵԿԱՆԵՄՈՒ
Մահսէրին հրատարակութիւ-
նը խնդրուած է մեզմէ :

Դալվաթլու սլիլամայ ափանտը

Դալվաթլու ափանտը ՞ ՞ Հաղիրան ՞ օին
իրիքշափթի սըհաթ վէցին պատկու վիճակից
վանիկ գուղ աստըծու կօզմէն կազայ մի է-
զէլ աձրել բըռնեց խէզեխ յէլալ սարէրու
բաղում քարեր էրեր վանիկ էրկու թաղէ և
օրթայից գէտ կէրթայ ան քարեր բէրեր լը-
ցեր գէտի մէջ մէկ անգամ լըցէրայ և զարկեր
քանի տան մէջ ան պէս էղէրայ որ տան յէր-
դիք քակէլով մարդիկ միջէն ուրիշ գէզէրուց
տէղ էղած օդնէլով շարիտ կապած քաշածին
ինչ որ մարդու քտդար չէզէրա լաքին ափան-
տըմասէօլայըմ քանի տան զախիրի բավական
վընաս էղէրայ և հիմայ ալ գուլֆաթներ տը
նէրուց ջուր և աղազ կու խօրդին և քանի
առա թութունի ալ վընաս տըվէրույ և կօրէ-
կի շատ առա ալ զաթի մէկ ագամ ավերեց և
կաղաշեք ցերն բարցրութեն օտնէն և ասոց

ամալէք հըրաման էնես գան և քաֆզիջիք
խըրկէս որ այս գէտի էղած զարմաք տէսնի
թէ որ ուրիշ օդնութեն չէղնի այս գէղի գե-
տըն մաքըլիվի ագամի ալ այս պէս թըլաղ
ձեռք տայ շատ մարդու աձին վընաս կու
բերայ կաղաչէք հըրամաքիդ բարձրութէնէն
որ այս գէղի ամալէք հըրաման տաս որ գան
իրեց տան և էղած առաէրու առուներ և ջա-
ղացնէրու ահուներ մէկ ագամ բատալ էրածէ
մընաց ամրու փարման ոլեմամայ

Էֆէտըմըն տուր

մուտիուի

Դ • Ռ

տատիկ

հազիրան Դ Օ

Անդըէա

քաշիշ վըհան

մուխպի

1881

կազար

շըշըն

մաճիզ

աղայ

աղայ

աղայ

օշընկ

ՄՈՒԻՐԱ. 08.1.0

ԽԻՍ

աղայ

աղայ

ՄՆՈՒԿ

01.0.0

(Բատ իոկական բնագրի ապագրեցաւ ըզ
մէօհիւրս և զիմզայս թէրս ու մէրս :)

ԲՈԺՈՒԺԻԿ



Աներես մուրացկան մը մեծին Աղքասանդրի
գիմելով՝ ողորմութիւն կը խնդրէ .

— Տէր իմ, գոնէ պղտիկ բան մը նուիրեցէք ձեր այս ստրուկ ծառային .

— Ինձի չի վայլեր պղտիկ բան մը նուիրել :

— Ուրեմն մեծ բան մը նուիրեցէք .

— Ան ալ քեզի չի վայլեր :

* *

Դիոգինէս օր մը արձաններէն ստակ կը
մուլար .

— Ի՞նչ կընես, հարցուցին իրեն ականա-
տեսք զարմանօք .

— Ի՞նչ պիտի ընեմ, մերժողական պատաս-
խան առնել կը վարժուիմ :

* *

Ներեցէք աիկին, հարցնել ձեզ թէ, ին-
չո՞ւ համար մօտայէն կը խորշիք և միշտ պարզ
հադուստ կը դորձածէք.

— Որովհետև «մօտա» ըսուածը կամ ունեցած պակասութիւն մը ծածկել և կամ ուրիշներու չի նմանել փափաքին է, հետևաբար ես ոչ ծածկելիք պակասութիւն մը և ոչ ալ ուրիշներու նմանելու կարօտութիւնը ունիմ։

* *

Լօքմանի հարցուցին թէ իր քաղաքավարակութիւնը ո՞ւր սորվեցաւ, «խիստ կոշտ և անքաղաքալար մարդկանց մէջ, ըսաւ, անոնց վրայ աեսած ինձ տհաճելի եղող յատկութեանց ճիշդ հակառակն ընելով»

* *

Բոլոնիոյ վերջին թագաւորին դէմ դաւաճանութիւն մը նիւթուելով՝ դաւաճանաց մին թագաւորին գլուխը իրեն բերովին 2000 ոսկի խոստացաւ, եւ ասի ալթագաւորին զըրով իմաց տուաւ զայն երկիւղի մէջ ձգելու համար : Թագաւորը պաղ արեամբ սա պատասխանը գրեց, «նումակնիդ կարդացի, ուրախ եմ որ գլուխո ձեր քով այդքան մեծ արժէք ունի, ինչու որ ես ձեր գլխուն համար ստակ մը անդամ չեմ ատրա»

* *

Գիւղացի մը դաշտէն վերադարձած ա-
տենը գիւղին վարժապետին հանդիպելով
« իրաւցնէ կը հաւատո՞ք պարոն վարժապետ,
ըստ, ինչ որ երէկ դպրոցին մէջ աշակերտաց
սովորեցուցիք, թէ «երբ մէկը մէկուն երեսին
զարնէ՝ պէտք է միւսն ալ դարձնել»»

— Այս՝ պատասխանեց վարժապետը, Ա-
ւետարանին մէջ այնպէս զրուած է:

Գիւղացին, որ ժամանակէ մը ի վեր վար-
ժապետին դէմ ոխ ունէր՝ այս հելալութիւնը
առնելէն ետքը անոր երկու երեսին մէկ մէկ
ապօտակ իջեցուց . և ահա երկուստեք կախն
սկսաւ: Նոյն միջոցին դիւզապետը որ հեռու-
էն կանցնէր՝ ասոնց կոռուելուն պատճառը
իմանալու համար ծառայն զրկեց: Մառային
ասոնց մօտեցած միջոցին վարժապետը Փինչ
չափով որ չափէք նոյն չափով պիտի չափուիք,
կամ, զինչ սերմանես՝ զայն հնձեռ, ըսելով
գիւղացին կը հարուածէր: Զայս որ լսեց ըս-
պատաւորն աճապարեց գիւղապետին քով վե-
րադառնալ և ըսել. « բան մը չէ տէր իմ, ան-
հոդ եղէք, երկու հոգի Աւետարանին մեկ-
նութիւնը գործնականապէս իրարու կը սով-
րեցնեն կոր: »



Ա Յ Ա Խ Ա Շ

Մարդոց զբաղումը մեծ ազգեցութիւն
կընէ կենաց երկայնաւթեանը վրայ։ Ամենէն
երկար ապրողներն ընդհանրապէս եկեղեցա-
կան անձինքն են, և ամենէն շուտ մեռնող-
ները ընդհանրապէս բժիշկներն :

* * *

Մարդիկ իրենց բնաւորութիւնը չար կամ
բարի ընկերներէ կ'առնուն, ինչպէս որ որդան
կարմրի դպչողները կը կարմրին և թանաքի
դպչողներն ալ կը սենան :

* * *

Դիշերն մութ չէ բարիխն ,
Յերէկն ալ լոյս չէ չարին :

* * *

ԾՈՄ

Աղքատալ ծոմ պահէ՝ զի չունի կերակուր. Հարուստալ ծոմ պահէ՝ զի չէ ախորժակըն սուր. Կծծին ծոմ պահէ՝ զի խնայէ դըրամին, և Աղահը ծոմ պահէ՝ սպասելով մեծ պատառին. Կերծաւորը ծոմ պահէ որ գոնէ սուրբ երեխ, Սուրբն ալ ծոմ պահէ որ յանցանքը ներուի:

ԱՐԵԳԱԿԻՆ ՀԵՌԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Բատ հաշուագիտաց՝ արեգակին երկրէս ունեցած հեռաւորութիւնը բայցարելու համար եթէ նորածին երախայ մը ժամը 400 մզն գացող երկաթուզւոյ կառքի մը մէջ դնելալ դէպ ի արեգակ ճամբայ հանուէր և անդադար երթար՝ երախան պատանի, պատանին՝ մարդ և մարդը ծերաննալով կառքին մէջ պիտի մեռնէր առանց սակայն արեգակին հասնելու :



ՏՆՏԵՍ

Ամսօրեայ նանդէս ժողովրդական տնտեսագիտութեան

ՏՆՈՐԷՆ-ԽՄԲԱԳՐԱՊԵՏ

ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

Ժողովրդեան մէջ տնտեսական դիտելիք-
ներ ծաւալելու նպատակաւ Արևելեան Տըն-
տեսական Միութեան կողմանէ հրատարակ-
ուած սոյն ամսաթերթին տարեկան բաժա-
նորդագինն է մայրաբաղաքիս համար 40 ,
գաւառաց և ստար երկրաց համար 13 դա-
հեկան, իսկ վեցամսեայն 5 դահեկան։ Երկու
բաժանորդ գտնողն իրաւունք պիտի ունենայ
երկրորդ վեցամսեայն ձրի ստանալու։ Բաժա-
նորդագրութեան համար պէտք է դիմել Ղա-
լաթիա, Քիւրէկճիլէր, Զիկէր պէտ խան, թիւ 13

ՀԱՆԴԻՍ ԱՄՍՕՐԵԱՅ

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԴԻՏԱԿԱՆ

Պատասխանատու խմբագիր

Հ. ՌԱ.ՓԱ.ՅԵԼ, Վ. ՊԱ.ՐՈՒԶԻ

Վիէննայի Միսիթարեանց տպարանէն ըս-
կած է հրատարակուիլ, որոյ տարեկան բա-
ժանորդագինն է Պոլսոյ և Զմիւռնիոյ համար

Հանդերձ թղթատարական ծախսով 8 ֆրանք,
վեցամսեայն Յ, իսկ իւրաքանչիւր տետրակի
դինն է մէկ ֆրանք:

Ի սրտէ կը մաղթենք յաջողութիւն և յա-
րատեւութիւն :

ՀԱՍՑԵ

A la Rédaction de la Revue «HANTESS»

Au Couvent des RR. PP. Mechitharistes

A VIENNE (Autriche)

VII. Mechitharistengasse 4.

ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիւ 19 (ՊԱՐԴԵԼԱԽՈՐ)

Բ

Ռ



9

Ե



Ճ

Ղ

Ը

Ա

Վ



ա

լի



Լու

լամ



ՀԵՏԵԻԱՆՔ

ԱՆՑԱՐՄԱՐ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ

Այս անդամեւս Հնչակ կարդ մը անհեռ-
ուատես ծնողաց ուշադրութիւնը Պարոն Հեռ-
ուատես Խոհականեանի և նորա կնոջ մէջ
անցած հետեւեալ խօսակցութեան վրայ կը
հրաւիրէ :

«Կինը — իմացա՞լ , Ամբակում աղան ալ
պիտի ամուսնանայ եղեր :

Այրը — ի՞նչ կըսես , այն մարդը որ 60
տարեկան է , և

— Զէ՛ , գուն ալ , 60 տարու չի կայ :

— Վաթսունը չի կայ նէ 50 ին խօսք չու-
նիս ա՛ , ասկէց քսան տարի առաջ սը մեր
հարսնիքին ներկայ էր՝ կատարեալ երիտա-
սարդ մ'էր . հաթառա՝ «ինքինքդ շատ ծան-
րէն կը քաշես կոր , ամբակում աղա ,» ըսելով
տառօս տուիննէ՝ «ես աշխրքի չեմ ,» ըսաւ :

— Նէ իսէ, ան տաեն չէ ուզեր ամա՝ հիմայ կուզէ կոր, հէմ իրաւ 55-60 տարու կը ցուցնէ տմա՝ 45ին 48ին մէջն է:

— Բաենք թէ քու ըստծիդ պէս ըլլայ, նայինք առնելիք կնիկը քանի⁸ տարեկան է :

— Էհ, սանկ 17ին 18ին մէջն է, հիմա ո՞վ մեծ աղջիկ կառնէ.

— Օ՛օ՛օ՛, ադ չեղաւ իշխէ:

— Ինչո՞ւ, թրախօմա չուզելէն ետքը էրէջի ալ ունեւոր է:

— Եյ, ունեւոր ըլլալէն թրախօմա չուզելուն համար հարիւր տարեկան ալ ըլլայ նէ պղոտիկ աղջի⁹ կ առնելու է.

— Հապա ի՞նչ ընէ,

— Իրմէն քիչ պակաս տարիք ունեցող աղջկան մը կամ տարիքուա այլի կնոջ մը հետ թող ամուսնանայ:

— Մեղայ դուն ալ մարդուն քէֆին քէխսա՞ն ենիք, տարիքուա ըլլալուն համար մեղաց տէ՛լ եղաւ:

— Այս՝, մեղաց տէր պիտի ըլլայ, որ զաւկին տարիքն ունեցող աղջիկ մը իբր սպասուա հի գործածելու նպատակաւ կուզէ զայն կը նութեան առնուլ:

— Առ ի՞նչ ըսել է, կնիկ մը իր տունին
թէ խաթունն է և թէ սպասուհին.

— Ճշմարիտ է, բայց այս տարիքն ունեցող
մարդու մը հետ կարգուող մանկամարդուհին
ոչ թէ տան խաթուն՝ այլ միայն սպասուհի և
կամ քու հասկցած լեզովդ ըսեմ, էլստիեար
տատասի կըլլայ:

— Էյ ուզէնէ սպասուհի մը կընայ բռնել:

— Ահա սպասուհւոյն տալիք ամսականը
գրպանը մնալու համար է որ ելեր կը կարգուի:

— Հելպէթաէ տուող մը կը գտնուի:

— Աշխարհք է, աչքը բայ տեսնողին հետ
բայ աչքով շտեսնողն ալ կը գտնուի:

— Խօսք մը պէաք է եա, եներ մեր աղջի-
կը ուզեր նէ ի՞նչ պիախ ընեիր.

— Բարի եկար պիտի ըսէի:

— Իրա՞ւ կըսես կոր.

— Իրաւ կըսեմ կոր:

— Իրա՞ւ, իրա՞ւ կըսես կոր.

— Իրա՞ւ, իրա՞ւ կըսեմ կոր, առ ի՞նչ է, թէ-
լաշի ինկար.

— Էյ վաղը ես ի՞նչ սպատասխան պիտի
տամ.

— Որո՞ւ.

— Հտմողուեան Միջնորդ խաթունին, որ

- Ամրակում աղային համար եկեր մեր աղջկան
— Յուղիտային - ձեռքը կը խնդրէր:
- Աստուած շատ քաշել չի տայ ըսէ տէ
ճամբէ:
- Քա ճանըմ, իշթէ թրախօմա տլ չուղեր
կոր.
- Կուզէ նէ ուզէ, տուոզը ո՞վ է.
- Եյ, աղէկ ա', քիչ մը ճէհէզով կը լը-
մընցնենք:
- Ես իմին, պէլքի ալ հօրս տարիքն ու-
նեցող մարդուն աղջիկ չեմ տար:
- Իշթէ գուն ասանկ ես, տառվ երկուք
կըլայ քի զաւկիս խոմէթը թէփմիշ կընես կոր,
տուոզները սանքի հոգի չունին:
- Հոգի ունին ամա՝ խելք չունին, որ վաթ-
սուննոց մարդուն քօսան տարեկան աղջիկ կու-
տան հարսառ թեանը թամահ ընելով,
- Զի նայիս դուն բէք խելացի ես.
- Բէք խելացի չեմ նէ՝ սէրսէմ ալչեմ եա.
- Ի՞նչ գիտնոմքի ասկէ աղէկը պիտի
գտնանք.
- Ասկէ աղէկը չի գտնալիքնիս ինչե՞ն
հասկցար.
- Տարիքը եկաւ հասաւ, 18ը լմնցուց՝
- Աս հիսապով՝ ըստած փեսացուիդ տա-

բիքն ալ 40 տարիէ ի վեր եկեր հասեր անցեր
է, գազէլտէօքիւմիի պէս թափելուն ալ մատ
մը մնացեր է:

— Քա ճանըմ, տարիքոտ ըշլալէն ի՞նչ կել-
նէ. հէմ՝ աս մարդը վաթսունը չի կայ:

— Լաւ, դուն հիմա սա մարդը քանի՞ տա-
րեկան կը կարծես.

— Եհ, սանկ, վրայէն նայիս նէ՝ յիսուն յի-
սունը հինգ տարու կերևայ ամա՝

— Ներսէն ինտո՞ր նայինք,

— Քա ճանըմ, անիկայ խօսքի թէմսիլ է.
սա ես աղէկ գիտեմ քի ըստահաթ 45ը կայ.

— Հայտէ թող քու ըստածիդ պէս 45նոց
ըլլայ, ես հիմա քեզի մէկ երկու հաշիւներ
պարզելուս պէս՝ իրաւնիք պիտի տաս իմ «չէ»
ըսելուս. ասսնք անանկ հաշիւներ են որ՝ մին-
չե հիմայ շատեր ալ քեզի պէս Փարխին դա-
ցած չեն.

— Թող անանկ ըլլայ ամա՝ չէ լըսենք նէ ա-
ղէկ պիտի ըլլայ.

— Ա.տ ի՞նչ է, նորէն սկսար, քիչ մը համբե-
րէ որ խօսքս ամբողջացնեմ.

— Ես զաւկիս աղէկութանը համար կըսեմ,
ճահիլ չէ իշխէ, չէնք նորհք խելքը դլու խը
կատարեալ մարդ մ'է:

— Ես ալ դաւկիս աղէկութեանը համար պիտի ըսեմ, իրաւ, առ մարդը տարիքով ճահել չէ՝ բայց եթէ խելքը գլուխը կատարեալ մէկը ըլլար՝ ան տարիքին մէջ զաւկին տարի ժըն ունեցող աղջկան մը հետ կարգուելու չէր ելներ:

— Ինչ որ է, սա ըսելիք հաշիւիդ նայինք:
— Ահա պիտի սկսիմ, բայց կը ինդընմ որ ուշադրութեամբ մտիկ ընես:

— Շատ աղէկ:

(Շատ աղէկ)



կուրծքին վրոյ ուռ (գանպուր) ունեցող մարդ մը յունաստանի քաղաքներէն մեկը կերթայ . քաղաքացիք զայն ըրջապատելով կ'սկսին ծաղրել ու ըսել թէ՝ «ամեն մարդ իր ծրարը կը նակը առած կերթայ , գուն ինչո՞ւ համար կրւրծքիդ վրայ կը կրես .»

— Ի՞նչ ընեմ ե՛զբարք , կը պատասխանէ պատրաստարան մարդը առանց խուվելսւ , անառակը , գողն ու աւաղտկը շատ գտնուած տեղերը ասանկ ընել կը վայլէ եղեւ :

Գինետան մը մէջ

Յաճախորդ մը — Վարպետ, բագըն էյի[®] մի։
 Գինեպանը — Էյի աէմէք տէ սէօղ մի։
 Յաճախորդը — Աճապա ինանաելմ մը։
 Գինեպանը — (Անկիւնը կծկտած գլնով մը
 ցուցնելով) Իշթէ՛ նիւմունէսի, իսթէր ինան՝
 իսթէր ինանմա։

ՊԱՌԱՋԱԿԱՆ Ֆ

Անոնք որ զիրենք կը յարգեն՝ կը պար-
 ուաւուին, բայց անոնք որ անփոյթ են իրենց
 արժանապատռութեանը մասին՝ կ'արհա-
 մարհուին։

* *

Մոլութիւնը միշտ կուղէ ի ցոյց գաև
 իսկ առաքինութիւնը զինքը ծածկել կը սիրէ։

* *

Մարդիկ բարի են, հերիք է որ ճանչնալ-
 դիտնառ, ատելութիւնը թէ՛ անձանց վրայ ի
 մասնաւորի և թէ՛ գասուց վրայ ըլլոյ՝ միշտ
 մաքի հիւանդութիւն մ'է և ոչ այլ ինչ, ա-
 տելու չէ՛ և ոչ իսկ մոլիները, բաւակա՞ն է
 մոլութիւնն ատել։

Ժիւլ Սիմոն

Տ Է Ր Վ Ի Շ Ն

Մի օր, յԱրեւելս, — կարծեմ ի Պաղտատ —
Պատահմամբ գետնէն գտնըւած մի պարկ
Ընկուզի չորս կողմն առած, անընդհատ,
Խումբ մը մանուկներ անառակ ու բարկ,
Բաժնելու համար աւարն իրենց մէջ
Յարուցած էին մեծ պայքար ու վէճ :
Եւ — քանզի ո՛ւր որ գըտնուի աւար
Զօրաւորն առնու միշտ բաժին ըստուար —
Համաձայնութիւն չունելով տեզի,
Խսկոյն ըսկըսաւ մի կոփւ կատաղի:
Փոխուեցաւ խստմբն ի մի կոյտ խիստ, խառնակ,
Որ ճամբուն մէջտեղ շարժէր շարունակ.
Պատերազմն՝ իրօք տեսնելու բան էր.
Խրարու անցած սաներ ու ձեռներ,
Սեւուլիկ աչեր բորբոքած ի հուր,
Աղաղակներ, խուլ ձայներ, ճիշեր սուր,
Փոքրիկ, ածիլուած, գլուխներ ըսպիտակ
Որք կը չողային տաք արեւուն տակ:
Եւ ոմանց փախթոցն ու այլոց գօտին
Որք կը սոզային, ղերդ օձ, ի գետին . . .
Այսպէս սաստիկութեամբ, կը իւք անհընար
Տեւէր պատերազմն ու չէ՞ր վերջանար,
Երբ տէրվիշ մ'անցաւ սպիտակամօրուս,
Գլխարաց. մի մորթ կը ծածկէր զիւր ուս,

Բակեղաթ մ'ունէր ազքատաց նըման
 Մէջքէն կախած էր մի փայտեայ ամսան,
 Եւ կորաքամակ ու ցուոյ ի ձեռին
 Վառ աչօք կարծես կը տեսնէր հեռին։
 Տեսնելով կըուին, եկաւ մանկանց քալ,
 Կշտամբեց զանոնք մէկ երկու խօսքով,
 Բաժնեց իրարմէ, եւ հարցուց կըուոյն
 Պատճառն, երբ ըսին՝ ժպտեցաւ իսկոյն։

- . «Թուք մանուկ էք գեռ, իսկ ես՝ ձերունի.
 Հաւատաց էք ինձ՝ սիրելի լինի՝
 Թող խաղաղութիւն ձեղ տմէն ատեն,
 Ինչպէս Սուրբ Գիրք ալ պատուիրեն արդէն։
 Արդ կ'աւզէ՞ք որ ես, ձեր խնդրոյն համար
 Լինիմ դատաւոր եւ իրաւարար,
 Բաժնեմ ընկոյզներն ա՛յնպէս՝ ինչպէս որ
 Տէրն Աստուած բարի, արդոր եւ հըզօր,
 Եթէ հոս ըլլար, պիտ' անշուշտ բաժնէր։»
- . «Կ'ուզէ՞նք» գոչեցին բազմաթիւ ձայներ։
- . «Լաւ, սակայն յու սամ թէ, գիմօք զըւարթ
 Անձայն, անգանդատ պիտ' ընդունիք արդ,
 Վըճիռն այն զոր ես, զերդ փոխանորդ մարդ,
 Պիտի դործադրեմ այժմ Աստուածօրէն։»
- . «Պիտի ընդունի՞նք» գոչեցին նսրէն։

Յայնժամ մինչ մանկունք պատէին զիւր շուրջ,
Տէրվիչն ալեւոր, մտախոհ եւ լուրջ,
Բացաւ ընկուզի տոպրակն ու՝ կամաւ
Ոմանց շատ տըւաւ եւ այլոց՝ բընա՛ւ. . . .
Ապա իւր աչերն ուղղելով յերկին
Սըրածայր իւր ցուպն ձեռք առաւ կրկին
Եւ՝ առանց ձայնի կամ հառաշանաց՝
Հանդարտ, յաղթաքայլ, անցաւ ու զընաց :

Ա.Ն.Ք. Գ. ՓԱ.ՆՈՍԽԱՆ

Եւկրագունս

Այս առթիւ Հնչակ ալ Ա. Աւետարանին
խօսքը մէջ կը բերէ, իր կողմէն ալ թուրքե-
րէն թարգմանութիւնամը յաւելլով, «Ձի ա-
մենայնի որոց ունիցի, տացի և յաւելցի, և որ
ոչ ունիցի և որ կարծէն թէ ունիցի բարձցի
ի նմանէ» — Քի՞նէ վեճէ ուեւուրուր՝ ի՞նչէ սսո-
սսուն էօլու-էնուր : —

ՅԱՐԱԳԵԱԼԵՖ

ԶՈՒԱՐՃԱԽՕՍ ՀՕՃԱ ՄԸ

Հօճային մէկը գիւղական հարսնիք մը
կերթայ, ուր աեմնելով որ հարսնեսը շատ-
որ են՝ քրապուճլարը չալընմասըն» ըսելով


մուճակները ծոցը կը խոթէ. ու վեր կելնէ
անկիւն մը կը նստի։ Տան տէրը ըստ սովորու-
թեան անոր քով երթալով բարի դալուստ
մաղթելէ եաքը կը հարցնէ.

— Եփէնտի, գօյնունըզտաքի նէ՞ ոիր.
— Պիր ըիսալէ։
— Նէ՞ ըիսալէսի։
— Բապուճ րիսալէսի տէրլէր, կիւզէլ պիր
շէյ տիր.

— Նէտէ՞ն պահս իտէր.
— Ֆէննի մուհաֆազատանի։
— Աման, նէ՞ կիւզէլ շէյ.
— Եվլէթ, էօյլէ աիր։
— Արանըլսա սահաֆլարտա՞մը պուլունուր
— Խայըր էփէնտիմ, դափաֆլարտա պու-

լունուր։

— Աճապա պիր աղ կէօրէպիլի՞լմիյիդ.
— Աման էփէնտիմ շիմաի օլմազ շէյ տիր.
— Էյի եա՛, շիմաի պէօյլէ գօյնունըզտա
հըֆղ իթմէնիզտէն նէ՞ մա՛անա, չըդար։
— Եփէնտիմ, շիմաիլիք գօյնումտա հըֆղ
իթմէլ իտէմ՝ մա՛անասըտա պէրապէր դաշար։



ՉՅՈՍԱՆՔ

Հաստատուած է որ մարդկային ազգի անմիջական պէտքերէն մին ալ զուարճանալ կտմ զբօննուլն է, և ահա այս պաճտառաւ հետքնետէ կաւելնան մեծ թատրոններ, հոյակապ լսարաններ, զբօսարաններ և հասարակաց պարտէ զներ՝ որ շինուին հազարաւոր սսկիներավ։ Սակայն ձմբան դիշերներ թատրոն կամ լսարան երթալու դիւրութիւնը չունեցալ ընտանիքներէ երբեմն երկու երեքը ի մի հաւաքուելով խօսակցութեամբ կ'զբօննուն, և շատ անգամ խօսքերնին հանելով ամենքը մէկանց ոչ միայն կը լռեն՝ այլ և երեժկաալ կ'սկսին. Այսպիսի վայրկեաններ չունենալու կամ ժամանակն անզգալապէս անցընելու համար շատ մը վիպասանական գրքեր հրատարակուած կան մեր մէջ, իսկ Եւրոպիոյ մէջ այս տեսակ գրքերէ զատ «Սրահներու ձեռնածութիւնք» անուամբ տետրակիներ ալ հրատարակուած են, որոց շնորհիւ՝ ի մի հաւաքեալ ընտանիքներ երբեմն անմեղութեամբ կ'զբօննուն. զոր օրենակ, ներկայից մին կելնէ կըսէ

թէ՝ « Նարս (Բագրատ) ին առը նետեցէք, ես
առանց տեսնելու՝ ինչ նետած ըլլալնիդ պի-
աի իմացնեմ ձեզ, » զայս ըսելէ ետքը ամե-
նայն յաջողութեամբ կը կատարէ: Ականհատեսք
ի սկզբան կը զարմանան, տպա խաղին գաղտ-
նիքը որոնելով կղբաղին, և հետզհետէ հե-
տաքրքրութիւննին աւելնալով՝ անոր վար-
պետութիւնը սովորելու համար որչա՛փ կը գ-
րանուն, ժամանակն ալ ի՞նչ աղւոր կանցնի
առանց բամբասանաց: Ահա այս նպատակաւ-
հետզհետէ Հնչակի միջոցաւ պիտի հրաատրակ-
վի Զեռնածութեան գասեր, թէև մենք ա-
մենենին տեղեակ չենք այս արհեստին՝ բայց
գաղիարէնէ թարդմանելով պիտի բաւականա-
նամք: Յուսալավ որ մեր Պատուարժան ըն-
թերցողք և ընթերցաւհիք գոհ պիտի լինին
մեր այս որոշումէն՝ հեղինակին հետևեալ Ֆ
խրաները իրենց ուշադրութեանը կը յանձ-
նեմք:

«Ա. Զեռնածութեան էական պայմանն է
ձեռքի շուտութիւնք, որոց կը նանք վարժիլ
յաճախ փորձերով: Բ. Խիստ ուշադրութիւն
ընելու է խնդիր մը թուաբանական կանոնով
լուծելու ժամանակ չի սխալելու, որպէս զի
ականհատեսաց քով պղտիկ չմնանք: Գ. Խա-

զի մը զաղոնիքը պարզու կէտերու մօտեցած պահուն՝ խաղացողը օձիքը ձեռք չի տալու համար պարտի ականատեսաց ուշը իր ընելիք զուարճաբանութեանցը վրայ զրաւել։ Դ. — Քիմիական բազալդը ուժեամբ զարմանալի տեսաբաններ ցուցնել ուզողը պզտիկ չի մնալու համար պարտի որոշեալ չափերուն լաւ ուշագրութիւն ընել։ Ե. Այս տեսակ խաղերու դաշտնիքը սովորելէ ետքը « այս ալ բան մ'է » ըսոզներուն պատասխանել թէ՝ այսօրուան իրենց աշքին ամենադիւրին երեցող խնդիրներին ալ չի սովորելնէն առաջիրենց աչքին խիստ դժուար երեւցած են։ »

Բոժոժիկ — Սիրելի՛ ընթերցող, հեղինակին վերոյիշեալ Յ խրաները ինձի պէս դուն ալ ականչիդ օղ ընելու ես որ՝ խաղերուդ մէջ յոջողիս :

ԽԵՂԻԾ Ա.

Նարտին զոյդ մը շտերը նետեցէք, ես առանց տեսնելու՝ պիտի կտրենամ ինչ ինկած ըլլալը ձեզի խմացնել :

ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ

Նախ և առաջ՝ նետեծ զարերնուդ մէկը ձեռք տռեք, վրան քանի կէտ ունի նէ՝ նոյնական ու բացէն յաւելցուցէք, (առանց ինձի

իմացնելու,) ասոր վրայ բացէն Յ թիւ ալյա-
ւելցնելով՝ արտադրելի գումարն Յովլ բազմա-
պատկեցէք, արդիւնքին վրայ միւս զարին
վրայի կէտերը յաւելցուցէք, ահա այս վեր-
ջին գումարը միայն ինձ իմացնելու էք որ՝ ես
ալ առանց ձեզի իմացնելու՝ (զի գաղանիքն
հոս է) անկէ 2օ թիւ զեղչելով անտառածառ
տասնաւոր թիւ մը ունենամ, ոյս թիւերէն
մին նետուած զարերէն մէկուն և երկրորդը
միւսին կէտերը կը յայտնեն :

Օրինակ . — Ենթադրենք որ զարերը 3 և 2
(սէ պատիւ) ինկած ըլլան, 3ը ձեռք առնե-
լով 3 ալ յաւելցուցիք՝ 6, Յ ալ բացէն՝ կը-
լայ 11. ասիկայ բազմապատկեցիք Յով եզտւ
ՅՅ . միւս զարին երկու թիւն ալ յաւելցու-
ցինք՝ եղաւ 57. (ահա այս վերջին գումարը
պիտի իմացնէք ինձի,) ես այս գումարէն 2Յը
ինքնիրենս զեղչեցի՝ մնաց 32. հետեաբար
այս թուոց 3ը սէ և 2ը աիւ ըլլալը կը յայտ-
նեն :

Պատուէր. — Թերես փափաքողք զարերէն
մին նարախն աջ և միւսը ձախ կողմը նետեն,
մենք կրնանք երկու կողմին նետուած զարե-
րուն թիւերն ալ զատ զատ յայտնել սա կեր-
պով, եթէ աջ կողմի նետուած զարին սկսին

հաշուել՝ վերջէն արտադրելի տասնաւորին
առաջին թիւը անզոյդ կըլլայ, իսկ ձախինը՝
զցդ, զոր օրինակ, եթէ վերոյիշեալ տասնա-
ւոր թիւը փոխանակ 32ի 23 ըլլայ՝ աջ կողմը
ոիւ և ձախը ոէ նետուած կըլլայ, որով կըր-
նանք երկու կողմի նետուած զարերուն զատ
զատ թիւերն ալ իմացնել :

Դաղիացի մը անցեաները զբօսարան մը
կը մտնէ, ուր նուագածուաց խումբ մը այն
միջոցին կերպէլ .

«Մէվտիզմ գուրթար պու սէվտատան պէնի,
աման ճանըմ աան պէնի :»

Դաղիացին իրմէ քիչ մը հեւու նստող յա-
ճախորդէ մը կը հարցնէ . — Լա միւզիդ տը
սէթ շանսօն է պօն , մէ, քէ՞սքըսէ քը տան
պէնի տոն տան պէնի : (Այս երդին եղանակը
ազւոր է, բայց տան պէնի տան տան պէնի
ի՞նչ ըսել է :)

Յաճախորդը որ, թէև դաղիարէն չգիտէր՝
բայց մարդուն ձեւրէն և խօսելու եղանակէն
հառկցած էր ինչ ըսել ուղելը, պատասխանեց
այսպէս . — նէ՞ չարէ, միւսի՛ւ, իշխէ պու տան
պէնի տան տան պէնիլէր չըդարապիլիեօր շիմ-
տիպէշ օն զուրուշտան պէնի՝ տան սէնի :



ՀԵՏԵԻԱՆՔ ԱՆՑԱՐՄԱՐ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ

(Եպ. և Հերք, ու բարեկանութեան 150)

Այրը — Հիմա, լսենք թէ մեր 18 տարեկան աղջիկը 45 տարեկան մարդու մը հետ ամուսնացուցինք, քանի մը տարիէն, թերեւս աւելի կանուխէն այս անյարմար ամուսնութեան ցաւալի հետեւանաց ծայրը պիտի փրթիւ — ի՞նչպէս.

Նախ, 45 տարեկան բնութիւն մը անկարելի՛ է որ 18 տարեկան բնութեան մը ունեցած կրակոտ եռանդին և աշխուժին ընդ միշտ հաւասարի : Թող ասոնք զաւակներ ալ ունենան, որոց անդրանկին 10 տարեկան եղած ատենը մայրը 29 և հայրը 56 տարեկան կըլլան : Զքաւոր հայր մը անգամ զգալով որ իր առաջին պարտականութիւնն է զաւկը լաւ կրթել՝ հակառակ

իւր չքաւոր վիճակին ճիդեր կը թափէ և շատ
անգամ կը յաջողի, բայց 45ին մէջ տմունա-
ցող հայր մը տոպլակներսվ լեցուն ոոկի ալ
եթէ ունենայ՝ չպիտի յաջողի իւր այս պարո-
քը կատարելու, անկարող պիտի ըլլոյ դաւկին
դաստիարակութեանը վրայ հսկելու :

— Ինչէ՞ն.

— Վասն զի զաւակ մը կատարելոպէս դաս-
տիարակելու համար 18 տարիներ պէտք են,
45ին մէջ ամուսնացող մարդու մը զաւակը-
դեռ 18^{րդ} դարունը չի թեւակոխած՝ պիտի տես-
նէ թէ հայրը 60ը անցուցեր և ծերութեան
հիւանդութիւններէն գլուխը քերելու ժամա-
նակ չունի . և այդ խեղճ ու ողորմելի մար-
դը թերես այն ատեն յուշաբերելով՝ անյար-
մար ամուսնութեամբը մեծ սխալ մը դործած
ըլլալը զգայ և աւելի կանուխ գերեզման իջ-
նէ իւր մութ մաածումներէն յառաջ դալիք
պաշտօն էնմէներու շնորհիւ . ասսր համար կը-
սեմ թէ՝ զաւկին դաստիարակութեանը հոդ-
տանելու ժամանակ չունենալէն ի զատ՝ անոր
զաւկին . օգուտն ալ չպիտի կարենայ վայելել:

— Ե ի՞նչ կըլլայ, ձգելիք հարստութեամ-
բը զաւակը կը կըթուի, հէմ կնիկին ալ ըուա-
հաթ կապրուի:

— կեցի՛ր, այդչափ մի՛ վազեր որ շի հոգ-նխս : Հաղարաւոր օրինակներով հաստատ-ուած է որ այսպիսի այրերու իրենց երիտա-սարդ այրիներուն ձգած հարստութիւնը երկ-րորդ ամուսինները ջըսեմ հոմանիները կը վայելեն, իսկ տղայքը անստնձ ձիերու կը նը-մանին, որք քիչ տաենուան մէջ իրենց մնացած ժառանգութեան տակէն մտնելով վրայէն կել նեն, և շատ անգամ ընկերութեան մէջ վընա-սակար անդամոց թիւերը իրենց մուվկաւելցնեն :

— Ամենքն ալ առ ըստածիդ պէ՞ս կըլլան :

— Բայց առութիւնք խիստ քիչ են այսպիսի դաւակաց մասին, իսկ կնոջ մասին կրնամպըն-դել թէ 60 տարեկան ամուսին ունեցող դեռ-երիտասարդ կինը յաճախ կը պարտաւորի ի-րեն պաշտպան մը փնտուել ուսոկից յառաջ գա-լիք ցաւալի հետեւանք հեռատեսին աչքէն չեն վրիպիր. և այն ամեն չարեաց պատճառը՝ ար-ծաթամուլ անհեռատես ծնողքներն են, որ ա-ւա՛զ, զաւկինին կը զոհեն. ասոնք ամեննեին չեն մտածեր թէ՝ ամուսնացեալք միմեանց վրայ ունենալիք փոխադարձ ոիլով կրնան երջանիկ ըլլալ . . .

— (ԸստՔջաբ) Անանկ է .

— Ընդհանրապէս, երիտասարդք սիրով կըլլան, չափահատ մարդիկք բարեկամ և ծե-

բերը տղայ, ուրեմն ի՞նչպէս երջանիկ պիտի ըլլայ այն 48 կամ 20 տարեկան աղջիկը՝ զոր 45-50 տարեկան մարդու մը հետ կենեն կամումնացնեն: Ասոնք, ամենևին չեն մոտածեր թէ՝ օր մը ծեր փեսանին իւր վիճակը ինըկատի առնելով՝ չափաղանց պիտի նախանձի կը նոջը վրայ, և հաւանական է որ այս նախանձէն ծագի կադ, կռիւ . . . մինչեւ իոկ բաժանում և այլն և այլն:

— Ըսել կուղեսքի 45-50 տարու եղողները չամուսնահանա՞ն:

— Անանկները պարտին իրենց ունեցած տարիքէն քիչ պակաս տարիք ունեցող այրի մը կամ աղջիկ մը առնուլ, եթէ չեն ուզեր իրենց վերջին օրերուն մէջ անուննին տրատաւորել և կեանքերնին դառնացնել:

— Էյ հիմա դունքու աղջիկդ յօժար կամօքդ որո՞ւ կուղես տալ աղքատ ու պարկեշտ երիտասարդի՞ մը թէ հարուստ ծերունիք մը.

— Որդեսէր և իր գերդաստանին պատիւը այս տեսակ անճոռնի ամսումնութեամբ ապադային մէջ արատաւորել չուզող հօր մը նման եռ ալ նախստալատիւ կը համարիմ ստակ չունեցող պարկեշտ մարդը՝ քան թէ ստակը ԱՌԱՅՑ մարդոյ:





ԱՌ ՀՆՁԱԿ

Ա Ն Ո Ւ Շ Ի Կ Հ Ն Ձ Ա Կ Ս

Հնչեցուք ձայնոդ զու պատուական,
Յօգուտ ազգին և մարդկութեան,
Զաղկէ զչարն, զովէ զբարին,
Որ միշտ լինիս մեր սիրելին:

ԹԱՅՈՒԼ

ՏԵՂԱԿԱՆ ԿԵԱՆՔԷ

Ահա երկու նամակներ, զորս քաղած եմ գ...
Գիւղի Հիւսիւսոյին արեւմտեան կեղրոնի ծանծա-
ամիս կաճառի մը սիրաբանա՛տն ոսկեզօծ եալ
տօմորէն:

Գ... Գիւղի ձիվանիի նամակն առ Մ...
Գիւղի Աստղիկն,

Հոգւոյս հատոր նազելի

Կիւրակէ գիշեր երբ զքեզ տեսի՝ սեւ սաթեայ
աչքիդ հուրն զիս կայծ ակի նման չանթահարեց,
թէպէտեւ դու նախասլէս ինձ անծանօթ՝ սակայն
ոիրուն եւ նազելի տեսքովդ երեւակսյութիւնս
յափշոակեցիր, եւ ես առընթեր աստղկանդ պահ

մը դարձայ մի տեսակ յիմոր կամ անկենդան էտկ,
ուստի նոյն իրիկուան մեր իրարու հետ մաերսա-
նալուն մէջ անմեղ սէր մը կը փայլէր եւ մեր մը-
տաց մէջ գիտես թէ փոխադարձ խորհուրդ մը
յզացաւ թէ լինէր այն սիրահարական թէ ամուս-
նական . առևոր ուրեմն ձեռքդ սեղմեմ եւ ընդունէ
զիմ առաջարկն , զոր եթէ կամենաս՝ կարող եմ
յատուկ խնդրագրոյ ձեւով ծանուցանել հօրդ , որ
կը յուսում թէ , չափափ մերժէ , մանաւանդ , երբ
արտասուքդ դնել ցանկատ իւր տուած : Բոլորսին
անհոգ եղիք նողելի , դրամօժիտ չեմ ուզեր , բա-
շական է որ հայրիկդ գերեզմանի արտանց վերայ
կը տատանի եւ հարաւստ մէկն է :

Մնամ քոյդ
Ճիշ.Անին

Ասդիան պատախանն

ԱՌ ԱԶՆԻՒ ՃԻՎԱՆԻՆ

ի Գ . . . դիւդ

Նամակդ ստանալով կարգացի , արմանք եւ
զարմանք զիս պաշարեցին , երբ ձեռքդ կերկըն-
ցնես ինձ ի սիրահարութիւն կամ յամասնութիւն
նամակիդ չէի պատասխանէր եթէ յիրաւի մտա-
տանջութեան մէջ չ'մնացիր եւ ես զքեզ մի անդամ
չտեսնիի պարահանդիսի մը մէջ ուր բազում դի-
մակաւորք կը յանկացին գանտիլ եաղը թաթիկներդ
բունել եւ պարելու նորանոր ձեւեր ուսանիլի քէն :

Սկզնիւ Ճիվանի , սոյն զրավո բացարձակ խօսք
չեմ կընոր տալ քեզ սիրահարութեան մասին , իսկ

ամուսնութեան գալով պէտք է ծնողքիս հարցու-
նեմ թէ արդեօք իրենց մէկ հատիկ Աստղիկն կտ-
մի՞ն տալ այնպիսի երիտասարդի մը՝

Որ հազուստովըն նման է լօրտի,
իսկ վարքով, բարքով, անզործ, անկուտի:

ի Մ... Գիւղ

ԱՍՏՂԻԿ

Սոյն բացասական պատասխանւոյն վրայ մեր
ծանծաղամիտ ծիվանին սիրոյ կրակովն վառեալկամ
ցնորեալ, կոկոր այրած սրտին ի միախար հետեւ-
եալն իւր քնարին վերայ տաւղել:

Նազելաշուք իմ Աստղիկ,

Սիրաս խոցող իմ տարիիկ,

Սէրդ զիս կայրէ անկրակ,

Ա'ն եղած եմ անձարակ:

Ճիվանին

* *

Սյափէս ահա ի'մըս Հնչակ,

Աւժգին հնչէ ձայնդ անուշակ,

Թող սիրահարք զգուշանան,

Շեղեալ ճանբէն յուղիդ դառնան,

Եթէ կուզեն առողջ ըլլալ,

Եւ զօրաւոր միտք ունենալ:

ԹԱՅՈՒԼ



ԶՈՒՄԱԳԺԱՎԱԼԻՑ

Երկու ակնցիներ, որք իրենց գիւղին մէջ շինուելու վրայ եզող վարժարանի մը ծախուցը համար ճանչւորներնէն նպաստ կը հաւաքէին՝ վարպետորդի բարեկամի մը յանձնարարութեամբը օր մ'ալ գեղարանի մը վերնայարկը կ'ենեն, ուր գաղիական ախտի գարմանատար բժիշկ մը նստեր յաճախորդ ացը կըսպասէր:

— Կարդաւ ներս մտէք, մէկերնիդ դուրսը կեցէք՝ ետքը եկէք, կըսէ աօքթէօռը, ոտք ելած ու ձեռքերը շիելով:

— Խա՛յըը էֆէնտըմ, ատ խուսուսը մեր զայտէին մուղայիր է, իշքէրէմ ու հիմմէթտ'անիք խոէ նը՝ էրկուքս ալ գիննալու եինք:

— Ատանկ բան չըլլար, զատ զատ ներս մտնելու էք:

— Չըլլար ա՛ղա, չըլլար, էրկուքս ալ աեսնելու ինք ուր՝ շիւպհէի զահապ չըլնինք :

— Ուրեմն՝ կարդաւ քակեցէք.

— Ի՞ւ տի քակինք .

— . . . նիդ :

— Մեզայ իմ կոկոցուցեր աղա՛ .

— Շո՛ւտ ըրէք, շո՛ւտ, շո՛ւտ, հասկցանք ինչ ըլլալը, մի՛ քաշուիք :

— Եֆէնտըմ, ծառայականնիս պինտ առաջէն մուլսուփ ինք ուր՝ վերապայվականութիննիդ քէրէմ ու հիմմէթը կու սիրէք. Զաքար աղային թափոյիշտովը ֆէօս էկանք :

— Հասկցանք, ձեռքէ էկածը պիտի ընենք, քակեցէ՛ք :

— Ի՞շ կոյ ուր իշ տի քակինք աղտ' :

— Ճանալմ, երկան մը ընէ՛ք, հասկցանք, գաղիական էք եղեր :

— Խայըը էֆէնտըմ մենք ակնական ինք :

— Բայց շուտ ըրէք, քակեցէք ըսինք ա՛, հիմա ուրիշաճախորդներ կուգան, քակուեցէ՛ք որ տեսնանք ու գեղագիրնիդ տանք :

— Եֆէնտըմ, վա՛ռք Տիրոջը, մենք հիւանդչինք ուր քայլինք :

— Ուրեմն ինչո՞ւ հոս եկաք .

— Երկրին մէջ վարժատիւն մի տի շմուտի, քէրէմ ու հիմմէթ անէիք՝ իանէ մի տայիք :

— Ի՞նչ, իանէ մի՞՝, հանդ անակութի՞ւն .

— Հիւրիւմիւնք :

— Գացէ՛ք, գացէ՛ք, շուտ ըրէք, ես կարծեցի թէ գաղիական

— Խայըը պէկս, ակնցի ինք ըսինք ա՛:

— Ուրեմն գացէք, գաղիական ախտ շու-

նեցողը հսս դործ չունի .» ըսելով դուռը կը ցուցնէ :

Հանգանակիչք տրտմութեամբ մեկնած ատենինին իրարու կըսէին :

— Թալթօս էմիի, վաղինք մէյմէկ շարխա առնինք գլուխնիս անցունինք Փիրէնկ ըլնինք ուր՝ աս մարդէն փալս բրցունինք , զէօրէ խելքը Փիրէնկին է վաղեր :

ՍԱՊԱՏՈՂՆ ՈՒ ՄԻԱԿԱՆԻՆ

Սապատողն եւ միականին առառաւ մը կանուխ փողոցին մէջ զիրար կը դիմաւորեն .

— Զգիտեմ՝ բայց քնիատութենէս ըլլալու է որ այս առաւօտ աչքիս մէկը չեմ կըրնար բանալ , կըսէ միականին .

— Սնանկ չէ բարեկամ , կը պատառխանէ սապատողը , եթէ ինձի պէս քու կնիկդ աւ ծրարդ կընակդ տուած առառանցով տունէն դուրս ըներ՝ աչքդ ֆաւ նախակ կը բացուէր :

ԱՌ ԾԱՑՐԱՀԵՂ ԶԲՈՍԱՍԵՐՈՒՀԻՍ

Ըստ վկայութեան բոժոժիկի՝ ծանծաղամիտ
երիտասարդաց այս աարուան մօտաներէն մին
ալ սա է եղեր որ՝ երբ ասոնք զբօսարաններու
մէջ զիրար գիմաւորեն՝ նոյն շաբթուան մէջ
իրենց ներկայ գտնուուծ ահուան տարեգարձի
զիշերահանդէսներու մէջ ինչպէս զբօսնելին
—զէվլէկլէնմիշ ըլլալին— կը պատմեն բարձ-
րաձայն այսպէս.

— Միւսիւ Գենարիսս, գուք երէկ գիշեր
այն ինչենց սուարէն էք եղեր, ի՞նչպէս ժո-
մանակ անցուցիր :

— Սքանչելի՝ կերպով . առաջին անգամն էք
որ պատիւ ունեցայ գեղանին Ս ի հետ տես-
նուելու, ա'հ, ե'զբայր, իւր սիրալից աչերէն
կրակ կը ցայտէր և շրթունքներէն մեզբալից
խօսքեր կը կաթկթէին.

— Ուրիշ անգամ՝ զացած էիք այն առւնը.

— Օ՛, ոչ, սակայն նոյն զիշերուան հան
տրուելիք սուարէին լուրը առնելուս պէս՝
բարեկամներէս մէկուն տունը առի շունչս,
կանխաւ գիտնալով որ անոնք ալ անպատճառ
հոն պիտի երթային, և անոնց ընկերացայ.
այս ալ զիտես ա՛, հիմա ամօթ չէ, սանֆա-

սօնութենէ - պարզութենէ - յառաջ կուգայ
որ մօտայ է . . . : Նայինք դուք ո՞ւր եիք
մօնշէ՛ո Յափիթա .

— Ես ալ միւսիւ ծիստային հետ ***ենց
տունը գացինք, ուր ես ***եան Դ . . անուն
օրիորդի մը, միւսիւ ծիստան ալ *** եան Մ .
անուտամբ օրիորդին հետ լաւ մը զրօննեցանք,
քատրիլ խաղացած ատեննիս անդամ կը սի-
րաբանէինք և զիրար յաւ իտեամ սիրելու խոս-
տումներ փոխանտկեցինք .

— Խոստամանգ. Հաւատարիմ չպիտի մնաս ա՛ .

— Խե՛նդ եմ եզրայր, մեր ամեն առւած
խոստամիերը եթէ խոստուկի չդառ-
նան՝ շաբաթը մէկ քանի սիրուհի չենք կընար
դանել :


— Թօհափը ո՞ւր է, զիտե՞ս, խեղճերը մեր
ոէրը աեւական կը կարծեն .

— Անսնք միշա ատանկ կարծելու են որ՝
մենք ալ հետերնին աղէկ ժամանակ անցնենք :

— Ասկէց զատ՝ եթէ մեղմէ մէկը ուրիշի
մը նշանուի կոկոխն մեղադրել, ամենեւին չի
մտածելով թէ՝ երբ մեր սուտերուն խաբ-
ուելով իրենց որտերը մեզի կը բանան՝ մենք
մտովի կըսենք թէ թերես վազը ուրիշներու

ալ բանան իրենց սրտերը. և ահա այս մոտած-
մամբ անկարելի է որ տեւականապէս սիրենք
դանոնք:

Հնչակ — Ահա այսպէս միւսիւ Գենարիոսի ,
միւսիւ ձիտտայի , պարոն Յարիթայի և իրենց
նմանիներուն խօսքերը ծայրահեղ զբոսասէ-
րուհեաց ուշադրութեանը կը յանձնեմք , որ-
պէս զի խրատուին , և սրճարաններու մէջ խօ-
սակցութեանց նիւթ չըլլալու համար այս տե-
սակ ծանուցեալ ծանծաղամիտներէ խորշին :




ՏԵՐՎԻՇԻ ՄԸ ԿԱՐԾԻՔԻ

Երբ Տէրվիշի մը հարցուեցաւ թէ կանացք լնչի՞
կը նմանին , պատասխանեց այսպէս .

« Գատընլաբ՝ երմի եաշլարնա գատոր մէ՛վ
զուը լաթիփէ , (սիրահարութեան ենթակայ) օ-
թուկ եաշլարընա գատոար կէօնիւլ էյլէնտիրիմի օ-
կունձագլարա , (զուարճացուցիւ խաղալիկներու)
գըրգ եաշլարընա գատոար էրպառը հիմմիթէ , (գը-
թոտ) էլլի եաշլարընա գատոր էսհասլը ոլիյթէ ,
(խնամածու) էլլիսէն սօնկա՝ էօմիւր թէօրիւ-
մինէ . (ասոր նշանակութիւնը տրդէն յսցանի է) :





ԽՆԴԻՐ Բ.

Նորախն մէկ պէտ իրարու վրայ եերք
անդամնետեցէք, ես առանց աեսնելու՝ ամեն
մէկ անդամին ինկածնելը զատ զատ պիտի
լիմացնեմ:

ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ

Առաջին անդամ ինկածին վրայ նոյնչափ
ալ բացէն յաւելցուցէք, անոր վրայ Յ թիւ ևս
աւելցնելով՝ արտագրելի զումարը Յով բազ-
մապատկեցէք, որուն վրայ Բ. անդամ ինկած
զարին կէտերը պիտի յաւելցնէք, արտագրե-
լի զումարը 10սվբազմապատկելնէդ ետքը՝ Գ.
անդամ ինկած զարին թիւերը յաւելցուցէք,
այս վերջին գումարը տհա ինձ լիմացնելու էք
որ՝ ես ալինքնիրենս անկէ 250 վեզչելով՝ հա-
րիւրաւոր թիւ մը սւնենամ, որ նետուած ե-
րեք զարերուն թիւերը կարգաւ կիմոցնէ:

Օրինակ. — Ենթագրենք որ կ. Յ. 2 (ՃՀՀար,
շէշ. տիւ) ինկած ըլլան, 4ը ձեռք առնելով կ

աԼյաւելցուցիք՝ 8, 5 աԼ բացէն՝ 13. ասիկայ
Յովլ բազմապատկեցիք՝ 65 եղաւ, թ. զարին 6ն
աԼյաւելցուցիք՝ 71, այս աԼ 10ովլ բազմապատ-
կեցիք՝ 710, Գ. զարին 2 թիւն աԼ յա-
ւելցուցիք՝ 712. (տհա այս վերջին գումարը
պիտի իմացնէք ինծի,) ես այս գումարէն 250
զեզեցի՝ մնոց 462, ասոր 4ին ճըհար, 6ին
շէշ և 2ին տիւ պիտի ըսենք:



Լ Ե Զ Ո Ւ

ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ ԱՄՍՈՐԵԱՅ

ԽՄԲԱԳԻՐ-ՏԵՐ

Հ. ՍԵՐՈՎԸ ՏԵՐՎԻՇԵԱՆ

Ժամանակէ մը ի վեր լրագրաց միջոցաւ իւր
լեզուաբննական յօդուածներով ամենուս ծա-
նօթ Հ. Սերովք Տէրվիշեան այս անդ ամ հըրա-
տարակել սկսած է լեզու անուն ամսօրեայ
հանդէս մը, որ իւր տեսակովը գրական աս-
պարեղի զարդերէն մին համարուելով՝ ա-
մեն բանաօվացքալերութեանը արժանի է:

Տորեղինն է կէս Օամանեան ոսկի կան-
խիկ: Գաւառաց համար 60 գահեկան թըղ-
թատարի ծախսուք :


ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիւ 20

(ՊԱՐԳԵԼԱԽՈՐ)

ԻՌ

ՄԱՍՂԲԱԿ



Փառ.

Ք

Ը

Թիւ 19 Նկարհանուկը կարդալ այսպէս.

« Դասերնին պատրաստող տղալը զուարք ու կայտառ երեւին »

Թիւ 19 Նկարհանուկը անսխալ կարդաց Զմիւռնի այէն Տիւարեհ Նաւասարդեան :

ՏԵՍՈՒԹԻՒՆ

Հնչակ իւր Առաջին ամավելյաջին առթիւ
պարտք կը համարի շնորհակալութիւն յայտ-
նել,

Ա. Առ ազնիւ Ընթերցողս թէ ի Պոլիս և
թէ ի Գաւառո՞ս որք իւր ձայնէն ու արձա-
գանգէն ախորժելով՝ կը քաջալերեն զինքը.

Բ. Առ Պատուարժան հրապարակախօսս՝
որք ամեն ատեն իւր հրատարակումը կադդա-
րարեն ժողովրդեան .

Գ. Առ Մեծապատիւ Մեսրոպ էֆէնտի
Պուպլի, մեր ազնիւ բարեկամին ի Զմիւրին՝
որ իւր օրինակելի զրասիրութեամբը ինքնա-
բերաբար ջանք և զոհողութիւն չէ խնայած
Զմիւռնիոյ մէջ Հնչակի տարածմանն համար :

Այսպէս Հնչակ իւր զոհունակութիւնը
հրապարակաւ յայտնելէ ետքը՝ չկրնար ծած-
կել նաև իւր դդացած ցաւը մի քանի դաւառ-
ներու բաժանորդաց անտարբերութեանը հա-
մար՝ որք Առաջին հատորէն սկսեալ տակաւին
չեն վճարած բաժանորդագիննին հակառակ
իրենց զրկուած կրկին կրկին նամակներու՝ ո-
րոց պատասխաններէն հետեւալ հատուած-
ները արժան կը համարիմք հսու ընդօրինակել:

« Յառաջիկայ թղթատարով կընդունիք

բաժանորդագինը, » - բան չունիսնէ՝ սպասէ. - «Այն ինչ անձին դիմեցէք որ մեր հաշւոյն համար պիտի վճարէ, » - այն ինչ անձը ամենին զձեղ չի ճանշնար - «Շոգենաւին չկլցինք հասցնել, » - մաշունայով կրնայիք հասցնել. -

«Ղաղուան ռուսականով պիտի զրկեմք, » - շատ մը վազեր և ռուսականներ կուդան կանցնին. - «Եղբայրս կըսէ թէ իր *** բարեկամին հետ զրկած է. » - եղբայրդ ո՞վ է, և անոր այդ անունը կայ ինքը չկայ բարեկամը ո՞ւր կը դըտնուի. - «*** վաճառականին դիմեցէք որ իրեն զրկուած տէնկին մէջէն պիտի հանէ ձեր 10 զրուշը. » - տէնկին մէջէն մինակ փասրեմա է ելեր, - «Բաժանորդագինները չի հաւաքելուս պատճառը մօրս հիւանդութիւնն էր, ժամանակ չունեցայ. » - Աստուած մօրդ բըժը կութիւն՝ քեզի ալ ժամանակ տայ. -

«Արդեօք գանձեցի՞ք բաժանորդագինները. » - ատ ի՞նչ է, զրկեցի՞ք որ գանձենք. - «Այն ինչ ճամբորդին հետ զրկած եմք, որ *** իանի 125 ոտք սանդուղներէն ելնելով՝ ձախ անկիւնի սենեակը կը բնակի, եթէ անկէ չառնէք՝ իմացուցէք որ զրկենք. » - ալ համը կը փախցինք, եղբայր, պարապ տեղը 125 ոտք սանդուղներէն ելնել մի ստիպէք զմեղ, զի

մեզմէ աղէկ զիտէք թէ այն ինչ ճամբորդին
բան մը զրկած չէք որ առնենք: -

Երբ մենք 6 ամիսը անգամ մը այսպիսի-
ներէն 40 դահեկանի բաժանորդագին մը
գանձելու համար 3—4 դահեկան նամակնե-
րու ծախուց յատկացնելէ զա՞՝ դործակա-
տարն խանէ ի խան, աճէնթէ յաճէնթ, թըզ-
թատունէ ի հեռագրատուն կը վազցնենք
ծիշդ աղայոց «մաճուն ծախեմ ո՞վ կառնէ»,
խաղալնուն նման՝ արդեօք 100 կամ աւելի
դահեկան բաժանորդագին ունեցող թերթե-
րու խմբագիրք ինչե՛ք կը քաշեն
Տէրը ողորմի:

Արդ, վերջին անգամ հրապարակաւ ի
կարդ կը հրաւիրեմք պարտազանցները որ
պարտքերնին վճարեն, առդա թէ ոչ երրորդ
հատորին առաքումը դադրեցնելով Մայր
հաշույն մէջ անուններնուն դիմացը ՈՂՈԲ-
ՄՈՒԹԻԻԻՆ պիտի գրեմք և հաշիւնին գոյեմք:

* * *

Հնչակ որպէս մինչև ցարդ՝ այսուհետե
ալ պիտի հնչէ միմիայն մոլութիւններն ձաղ-
կելու, բայց ոչ երբէք վիրաւորելու անձնա-
կանութիւններ՝ որք նուիրական են իրեն և
ամենուն համար: Արդարև գոհ եմք որ դը-

ըական առպարէզի վրայ ասկէց 15 տարի առաջ եղածին պէս անձնականութիւններ հարուածելու ախտէն բռնուազ շատ թերթեր չեն երեիր, Ըստ մեզ՝ անձնականութիւնն հարուածողը հայհոյիչ մէ, որ չկրնալով իր հակառակորդէն լրջորէն պատասխանել՝ հայհոյութեամբ կը կարծէ գոհացում տալիւր անսանձ կլիցը։ Այսպէս էր ահա 15 տարի առաջ։ հրապարակախօսք շատ անգամ վիճաբանութեան կը բռնուէին և խնդրէն կամաւ շեղելով՝ զիրար կը նախատէին, որմէ ժողովրդեան մէջ ալ մէկղմէկ նորիառելու մոլութիւնը կը տարածուէր։

Մին իւր պաշտօնակցին գրածին չի հաւնելով՝ «Սրթըդ պունամըշը տըր պու ատամ», » կըսէր, հակառակորդն ալ, (կարեորութենէ զուրկ է այդ սինլըորին բարբանջանը,) որ միշտ կըակ կը ձգէ և հըգեհ կը կահչէ, » կը պատասխանէր։ ուրիշ մը՝ (Աս մարդուն խօսք հասկցնելու ենելը՝ պատին խօսք հասկցնելու կը նմանի,) կըսէր, ան ալ անսոր «Պիր վար ըտը կէճէտէն պիր տէ տիւշտիւ ողաճատան, գալէմ մէյտանիլնա պիր քէբաղէ տահատիւշմիւշ,) կը պոռար։ Մէկն ալ անդիէն կելնէր ինքզինքը դատառուր ներկայացնելով երկուքն

աւ մէկ ջրով կը լուար , և սանկ պատասխան կըստանար (Պու տա պիր սագալը 40 օդկայա ահալիյէ եսւթառւրաելմտէյի չտպալար պիր եալանձը օլուապ' պիզէ նասիհաթ վէրմէյէ դալդըշեօր .) (Երեսի աղտ , ձախորդ տրամաբան և տնհոռնի փաստաբան մ՞է այն որ խելքը չի հասած գործերու մէջ քիթը կը խօթէ : Ինքնակոչ դատաւորը այս պատասխաններէն կրակ կտրած՝ կծու - անուանարկիչ - յօդուած մը կը զրէր , երկու օր առաջէն աղդարարելով ժողովրդեան թէ պատուական յօդուած մը խմբագրուելու վրայ է , որ արժանի է ընթերցման , և ժողովուրդը դրամ տալով լրիկ մնջիի կը կարդար այդ նախաաինքները անյիշտար , լինելով երբեմն փրփըրած բերամներէ իրեն գէմ նետուած թունալից ուլաքներուն : Ատենը մէյ մը մէկը կելնէր բարձրաստիճան եկեղեցականի կամ կուտաւոր անձի մը դէմ կծու ակնարկութիւն մը կընէր , և մէկ երկու շաբաթէն ետքը ոսկեզօծ :

ՄԵՂԱՅ

Ա. ՅԼ այժմ ի շնորհս խոհական հրապարակախոսաց այս տեսակ կոիւներ չկան թերթերու մէջ , թէ և չեն պակսիր սակաւաթիւ փա-

զաքշաբանք : Ժողովուրդը 10 տարի առաջ
ունեցած թերթերէն շատ աւելի օդակար
պարունակութեամբ լրաղիք և հանդէսներ
ունի այժմորք շատ աժան գնովկը վաճառուին,
և եթէ ցածապատիւ օթլախնիք քիչ մը խիղճ
ընեն՝ հրապարակաղիքիք ա՛լ աւելի աժան
գնով իրենց թերթերը կարդացնել տալու
պարաստ են :

ԶԵԿՈՅՑ

 Հստ մեր խոստման՝ ներկայ 12րդ
տեարին հետ Հնչակի Պատուարժան Բաժտ-
նորդաց կը նուիրեմք Ազգային կատակերգակ
և գերասան բարեյիշատակ Գարեգին Հ .
Ռշտունւոյ « ՎեՅ ՈՒ ԿԷՍ ՊՈՐՏԻ ԺԱՌԱՆԴ
ՄՆՑԱԾ ՄՆՑՈՒԿԻ» անուն երգախառն կա-
տակերգութիւնը՝ որ Բ. Հատորին հետ պիտի
կաղմուի, իսկ ձեռքէ առնազներ սոյն յա-
ւելուածն Յ դահեկանի պիտի առնուն . (եթէ
չեն ուզեր հատօրը կիսկատար կաղմել)

Բաժտանորդագրութեան պայմաններն ան-
փոփոխ են . Բաժտանորդք Գ. Հատօրի 12րդ
տեարին հետ պիտի ստանան դարձեալ ծի-
ծաղաշարժ կատակերգութեան տետրակ մը :

Քահանայ մը քարող կը խօսէր դժոխվին
տանջանաց վրայ, և ամեն ունկնդիրը կար-
տասուէին, բայց ի հսկայ գիւղացիէ մը՝ որ
կըթնած էր Եկեղեցւոյն սիւներէն մէկուն :
Քահանայն հարցուց անոր թէ ինչո՞ւ չես լար
միւսներուն պէս. — Ես, պատասխանեց գիւ-
ղացին, այս թեմէն չեմ :

Բոժոժիկ կը պատմէ թէ՝ հայր մը իր միամենց
Մարտիկ անուն զաւկին անուան տարեգարձը
տոնելու համար վերջերս բարեկամաց եւ ազգա-
կանացը կուան սուարէ մը կուտայ: Կոչնականք,
ըստ որում մանկան շնորհիւը նոյն սուարէն կը¹
վայելէին՝ զայն գրկէ ի գիրկ պատցնելով այնչափ
կը սիրեն ու սեղմեն որ խեղճուկը ճարտահատեալ
կ'սկսի նոցա գրկերը տաքցնել ու քիթն ու բե-
րանին այլակերպելուալ: Զայս տեսնելով հայրը, որ
պամապատակ մէկն էր՝ կը գոչէ, — Տեարք եւ
Տինոյք, ի վերաշտկուտումն ձեր այլակերպեալ
գիմաց կը խնդրեմ չի մեղադրէք Մարտիկս, որ
զինքը այն աստիճան սիրել ու սեղմելնուդ փո-
խարէն գրկերնիւդ կը տաքցնէ, զի աղէկ գիտէք
որ այն հասակին մէջ իւր զգացած շնորհակալու-
թիւնը ուրիշ կերպով չի կրնար յայտնել: Ա-
սոր վրայ կոչնականք քահ քահ մը կը ձգեն եւ
ոյլակեպեալ գէքերնին կը շակուտեն:



ԴՐԱԽՈՒՄԱԿԱՆ

« Թրախումայն որ հասնի՝
Կրուույ դուռը կը բացուի . »

Ս*** գիւղի բնակիչներէն Խոնաւազուր
Խաթունը առաւօտ մը կանուխ իր դրացի եր-
կամսեայ հարսին հետ պատուհանէն կը խօ-
սէր այսպէս .

— Քա աղջիկ խե՞ր ըլլայ , աս զիշեր ի՞նչ
եղաք քի խըռլթընիդ մինչև լոյսանպակաս էր :

— Ախ մարիկ , չի հասնէի չի կատարէի հե-
տը կարդուելու :

— Այ , ատ ի՞նչ է , բէք չաբուխ պաշլայե-
ցիք , վախնամ տուած թրախումադ հատաւ :
Քա զաւակս , տահա անցած շաբթու բերանդ
վրայ չեկաւ գովկելէն , իշմէ սանկ աղէկ է ,
նանկ աղէկ է , սանկ կիտուն է նանկ իմաս-
տուն է , լուսնկային լուսովը գիր կը գրէ , օտ-
կին մատներովը խալէմը խօմանտա կընէ , ա-
նոր ասոր հետ պէսի կելլայ , չար (ճառ) կը
խօսի , ամենուն բերանը բաց կը ձգէ , իշմէ
ևայլս ևայլս կըսէիր , աս ի՞նչ չաբուխ ծըռո-
տեցաք հոգի :

— Ա՛յս մարիկս, ինսանըն ալաճասը իշերտէ տիր, կըսեն նէ իրաւ է եղեր, հիմա ես պատմեմ տէ՝ դուն ալ հաքէնթօն կարէ:

— Ե կայնէ սա պուռնութիս խութին առնեմ դամ տէ անանկ նախլէ, զէրէ տռտուանցով կըսիս խազան կը դառնայ:

— Քիչ մը գլխու ցաւ պիտի տամ ամա՞ աֆկընես :

— Պաշ թաճի, տտ ի՞նչ խօսք է. դարար չունի, ասանկ բաներ շատերուն տունը կըլլայ. հէմ մարդ նախլ ընելու է քի կտոր մը գէռահանմիշ ըլլայ. հայտէ ըսէ նայիմ:

— Քա ճանըմ, իս աւնելէն երկու շաբաթետքը պէսպէլլի կաթ մը թափած ըլլալուն համար եղած տեղէն ճամբեր էին . ինէ առած 20 լիրային տակէն մտաւ վրայէն ելաւ տէ՝ ես կէնէ քիպարութիւն ըրի հիչ չի հարցուցի. քի ես աս փարան էօքսիւզութիւնով դիշեր ցերէկ կար կարելով ժողուեցի, դուն հիմա ի՞նչ կընես կոր տէյի.

— Օրդտի, հարցունես նէ ի՞նչ փայտա կընէ:

— Հա ամա՞ իշթէ չի հարցուցի, մէյէր իսէ ինձմէ առաջ ուրիշ աղջկան մը նշանուեր է եղեր տէ՝ հէլպէթտէ ճէպի-տէլիք ըլլալը ետքէն հասկնալուն համար նշանը ետ ըրեր

Են ուրիշի մը տուեր են. երէկուան օրը չըլը-
բըսթիենց բաղարը նշանածը տեսեր է տէ՝
երեկունը եկեր ինծի կըսէ քի՝ քէշկէ անիկայ
առնէի, չիւնքի շատ խըսմէթլի աղջիկ մը ըւ-
լալէն՝ երկանը գործը բէք աղէկ է եղեր.

— Էյ թող անիկայ առներ. ծառքէն բըո-
նողը ո՞վ էր :

— Անանկ չէ մի եա արեուդ մեռնիմ. եռ
ալ ըսի քի՝ տուած 20 լիրաս չի հատներ նէ
խըսմէթլի կըլլայի. — Էզյլէ եա, սանքի պիր
չօդ ֆարա վէրմիշն, ըսաւ. — Զի հաւնեցա՞ր
միւսիւ, ըսի. — Զի հաւնեցայ, գուն խըս-
մէթլի չես վէսէլամ, ըսելով կռիւ մը հանեց.
հիմա, ճանըմ խռնաւզուր խաթուն, ինծի ի-
մացնես պիտի քի, խըսմէթոփը ե՞ս եմ մի ան է

— Սի զաւակս, կեանքին մէջ ատ խոտար
լէօքին ֆարայի երես չի տեսնողի հետ կար-
գուելու ելած ատեննիդ բերաննիս բանանք
բան մը ըսենք նէ խըսխանճութենէն կըսեն
կոր, » կըսէք, հիմա ալ կուգաք տէրտլէշմիշ
կըլլաք ամա՞ սօն բիւշմանլըգահճէ էթմէզ :

— Էյ հիմա սա խըսմէթսիզը ո՞վ է եղեր :

— Խըսմէթսիզը տուած 20 լիրադ է եղեր
քի՝ անանկ չտեսին ձեռքը անցնելով արատա
մէյմը գլացներնուդ գլխօւ ցաւ պիտի տաք:

Զայս ըսելէ եաքը խաթունը քթախոտ մը
քաշելով անաննկ ուժով հէփշի՛ն մը ձգեց՝ որոյ
ձայնէն հարսը լեղապատռ ներս փախաւ,
առանց իեր ըւլոյ մը կալենալ ըսելու :

«Թրախոմայն որ հատնի՝
կըուույ դուռը կը բացուի.»



Շուայլ մարդ մը հայելի վաճառազի մը
խանութն երթալով իր տան մեծ սրահը զար-
դարելու համար ամենագեղեցիկ հայելի մը
ուղեց, յարելով թէ ուրիշ հայելավաճառնե-
րու խանութներն այցելոծ բայց ուղածը չէր
գտած :

— Պարապ տեղը մի՛ հողնիք պարո՞ն, պա-
տասխանեց հայելավաճառը, վասն զի ես ալ
չունիմ, միայն ոս կընամ իմացնել ձեզ թէ՝
տուներու մէջ ամենագեղեցիկ հայելին ծնո-
ղաց բարի օրինակն է, ուրիշ տեսակ հայելի-
ներ անոր չափ յստակ և պայծառ չեն ցուցներ :

ԳԱՅԹԱԿԴԱԿԱՆ

Անցեալ օր Սամաթիոյ թրտմվէյի կառքին մէջ
երկու ուղեւորք կը խօսակցէին այսպէս .
— Ե՛ Բ՞նչպէս, Հայրենիքի 2219րդ թերթը
կարդացի՞ք.
— Ոչ, բնչ կայ որ .
— Դարձեալ կրկնամուսնութիւն մը տեղի ու-
նեցը է .
— Այդ թիւէն ունիք .
— Այ՛, կարդամ մաֆկ ըրէք :
« Հետեւեալը կրօն . ժողովոյ ուշադրու-
թեան կը ներկայեմք :

9 փետր. 1887 :

... Խմբագիր տէր ,

Գատը-գիւղ բնակեալ արսայի թէլալՄինասի
որդեգիր, Երմօնիայի այր՝ իւսկիւտար բնակող և
Պիմբազարի ներսի գլուխոր թիւ 19 ֆէսճի և թօ-
աֆճի Միհրան Սարաֆեան (առ եղրօրորդի է
հոչակաւոր սարաֆ հանգուցեալ Միքայէլի), անց-
եալ կիրակի փետր. 8, ի Սամաթիա Աղա-Համամ
իւր մօրաքեռ գանուած տունն աղջկան մը հետ
գաղտնի կը սպակուի, ասա իւր նորապատկ ամու-
սինն առնելով իւսկիւտար իւր բնակարանը կը վե-
րագտունոյ, սորա միւս եղբայրն ալ իսչիկ անուն
իւր նախոկին կինը թողլով Հուօր անուն ուրիշ
աղջկան մը հետ ամուսնացած է :

Սոյն հին և նոր կրկնակի ամուսնութիւնք ,
անսպատիժ այլ ի գայլթ ակլութիւն բազմաց արձաւ-
նացեալ կան, կրօնական և քաղաքական իշխա-
նութիւնք կը թոյլաւորե՞ն յայսմ, թէ օրենքներն
տնօ՞ր են, կամ ինչո՞ւ սոյնալիսի զեղծմանց առաջ-
քը չառնուիր, որ ցաւօք սրտի կը տեսնեմք օր
աւուր յամախիլն, ուստի մատնաւոր ուշադրու-
թիւն կը հրաւիրեմք ոյց որ անկ է :

*** »

Թոժոժիկ — Հազիւ թէ ընթերցումն աւարտած էր՝ ասոնցմէ քիչ մը հեռուն նստող տարիքոտ կին մը որ ունկնդիր եղեր էր՝ ըստ, մեր լսածին ալէս է աճապ գրածը.

— Դուք ի՞նտոր լսեցիք նոյյինք խաթնւն :

— Քա ճանըմ աս Միհրան անուն մարդը իր պսակեալ կնիկը ձգելով Լանկայի մէջ աղջկան մը սահաթ մը կը տանի խօսք-կատ կուտայ հարսնի-քը անձարակին ընելու խավլով. աղջկան թարա-քը հարսնիթի հազըրութիւն տեսած առեննին՝ մանչուն մարը ֆունտայող կնկան մը աղջկանը բէք հալինելով աղան խանտարմիշ կընէ քի՝ իլէ ան Լանկային աղջիկը չպիտի տանես տէյի : Տղան ալ խօսք-կապէն վազ կանցնի : Անձարակին կիրակի օրը սահաթը Յ ին աղջիկը Աղա-համամին նստող թէյզէին տունը կը տանին. Տանաէրը հուսոմ ըլլա-լուն՝ չարուճախ տէր տէր մը կը ճարեն կը ճար-ճրկեն թավան իշիին մէջ պսակը կընեն՝ մանչուն անունը Նիգօլա աղջկանն ալ Սօփիցա կը դնեն. անկէց սողրամտան եալըն կերթան մէկ երկու սահաթ կը նստին՝ իրուիկան դէմ Ետիգուլէի ուստասիօնէն չիմէն արֆէս կը նստին շիտակՍիր-քէնի կիշնան, անկէց ալ իւսկիւտար, հարսին թէլէչչն կը կապէն՝ Յ տուապայով Պաղլար պաշի կելլան՝ սունթուրլու սոյէն աղւորիկ բարեկենդան մը կընեն :

Սյս միջոցին էր որ « էթ եմէվէ չըդան. » ալո-ուաց կառավարը կառքը կեցնելով, որով տիկինն և այլք ստիպուեցան բաժնուիլ իրարմէ :

ԽՆԴԻԲ Գ.

Այս անդամ պղտիկ գաւաթի մը մէջ
քիչ մը սատանայական փոշի պիտի դնեմ եւ
վրան պարզ ջուր լեցնելով՝ դիւթական գաւա-
ղանիս չնորհիւ տեսոկ տեսակ գոյներ պիտի
ցուցնեմ ձեզիւ Թերես պիտի ըսէք թէ «Այդ-
պարզ ջուրին անարատ ըլլալը ինչէ՞ն հառկը-
նանք » - ահա ես կը խմեմ, դուք ալ խմեցէք,
ստուդելու համար թէ միոյն իր սովորական
համն ունի . վարպետութիւնը, ինչոքս որ ըսի՝
դիւթական գաւաղանիս ծայրն է :

ԳՈՐԾՈՂԱԿԹԻՒՆ

Պղտիկ գաւաթին մէջ Bois d'Inde կոչուած
հնդկական փայտի հիմքն կը դնէք , որ
գեղագիւճառաց քով կը գտնուի , (այս անունը
գաղանի պահելու համար սատանայական փո-
շի ըսինք,) անոր վրայ պարզ ջուր լեցուցէք որ
կարմիր դոյն մը կառնու : (Տակաւին խաղի
չոկուած՝ ջուրի գաւաթի մը մէջի եղերքն ու
յատակը քիչ մը քայախ քսուած ըլլալու է ,
և երբ խաղացողը « ջուրի մաքուր գաւաթ մը
բերէք,» ըսէ՝ այն քայախոտ գաւաթը իրեն
յանձելու է . խաղին գաղանիքը այս քացա-

իսու գաւաթմը ըլլալուն՝ հանդիսականաց ձեռքը անցնելու չէ, փորձի համար խմուելիք պարզ ջուրն ալ այս գաւաթով չի խմուիր, ուստի մեծ զղուցութիւն պէտք է որ չի սխալինք, Եթբ պղտիկ գաւաթին կարմիր ջուրը այս քայլախոս գաւաթին մէջ լեցուի՝ գոյնը կը գեղնի. (այլևս պղտիկ գաւաթմը մէջ անզէն վերցնելու է որ սխալմամբ ջուրը անոր մէջ չի լեցնենք) այն գեղին ջուրէն Յ մատի շափը գաւաթին մէջ ձգելով՝ մնացեալը թափեցէք, յետոյ այն Յ մատ ջուրին վրայ քիչ մը պարզ ջուր լեցուցէք որ մութ- կարմիր (Քօնու շառառուկ) գոյն մը կ'ստանայ, ասկէց ալ քիչ մը թափելով՝ վրան գարձեալ պարզ ջուր լեցուցէք մինչեւ որ գոյնը շաքարի փոխուի. Եթէ ձեռքի շուտութեամբ յաջողիք նոյն շաքարի գոյնին մէջ երկու երեք կաթիլ մելսն թափել՝ ջուրը կապոյտ գոյն մը կառնու:

Աւելորդ է ըսել թէ դիւթական գաւադան ևայն խօսքերը հանդիսականս հետաքըրերելու և օձիքը ձեռք չտալու համար է:

Թիւ 20 Նկարհանուկը կարդալ այսպէս.

«Պարկեցտ կինը իր երկանը փառք է »

զոր անսխալ կարդացին Տիարք Միհրան Յ. Փէրվազեան: Անտոն Խրիմեան: Լիոն Ե. Սաւրաֆեան: Գալուստ Գաելդճեան :

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ

ՌԻՎԵՆՈՐՈՒԹԻՒՆ

Ի ՀԱՅԱԲՆԱԿ ԴԱՒԱՌԱ

ԱՐԵՒԵԼՆԱՆ ՏԱՃԿԱՍՏԱՆԻ

ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ՍԱՐԻՆ ԵՒ ԶՈՐԻՆ, ՀՆԻՆ ԵՒ ՆՈՐԻՆ

ՊԻՏԱՆԻ ԳԻՏՆՈՑ

ՄԱՍՆ Ա. Բ. Գ. (Աւարտ)

Հայաբնակ գաւառաց ընդհ. նկարագրութիւն, աեղագքութիւն, աշխարհագրութիւն, վիճակահանութիւն, չէն և ամայի վանօրէից նկարագիրն, աւանդութիւնք, եւ այլ նիւթեր պարունակող Աղգ. գործ մի է. ամենակարեւոր եւ հետաքրքրական զրուած շրջահայեաց և շատ նուրբ տեսութեամբ, արժանի ամեն Հայու յաճախակի վերծանութեան:

Կը գտնուի բոլոր գրավաճառաց քով, կեդրոնատեղին է Մեծ. Վարդան Ալյանեանի եւ եղբարց գրավաճառանոցը. Պոլիս, Զաքմաքճըլար եօգուշու թիւ 51: Գ. — Ա. և Գ. մասերն ծական, խոկ Բ. մասն 40 գահեկանի:

Վարժարանաց, ինչպէս եւ աւելի քանակութեամբ գնողաց համար գոհացուցիչ զեղջ կը լինի. գաւառաց համար յանձնաբարութիւնք ճշդիւ կը կատարուին թղթատարով, ճախքն հեղինակին կը վերաբերի, առանց գնոյ յաւելման: